


Միջամտություն

Տարբերակ Հայոց



1909



Յ. Յ. ՊԱՐՈՆԵՍՅԱՆ

Մեծապատիւ

\*      Մուրացկանները

▽ ▽ ▽



Կ. ՊՈԼԻՏՍ

Տպագրութիւն Տ. ՏՕՂՐԱՄՄԱՆ

1909

12 MAR 2011

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԺԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐ

1-39

1-34

Թիւ 1

Յ. Յ. ՊԱՐՈՒՅՐ

ՄԵԾԱՊԱՏԻՒ

ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ



Ա. ՊՈՒՐ

Տպագր. Տ. ՏՕՒՐԱԿԱՅԱՆ ԲՈՒԺ ԳՐԱԴԱՐԱՆ

1909 MARY G. BERBERIAN

837 WASHINGTON ST.

BOSTON MASS.

178 ՅՈՒ 2013

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Հանգուցեալ Յ.Յ. Պարոնեանի սոյն զործին հրա-  
սարակման առին, կը փաթամ իմ օնորհակալու-  
րիններս յայտնի, ծանօթ տպագրիչ Մեծ. Ս. Պար-  
տիզանիսկի, որ բարեհանձաւ, ին պէս  
սոյն Մեծապատի մուրացկանները-ի, նոյնպէս նաև  
Պտոյս մը Պօլսոյ բաղերուն մէջ եւ Եկադաշեւրք երկե-  
րուն երկրուդ տպագրութեանց իրաւունքը մեզի տալ,  
բայի որ այդ երեք նեղինակութիւնները, Եթ ՀԱՇԽԱՅՆ  
գրել տուած է անման երգիծաբանին :

Այս սոքին կը յայտաւարեմ թէ վերոյիշեալ երեք  
զործերն ալ պիտի վաճառուին 40-% պակաս,  
իրենց ցարդ ունեցած զներեն։ Մեր կողմէ հրատա-  
րակուելիք ամէն զործ պիտի կէ «ՓՈՂՈՎՐԴԱԿԱՆ  
Ա.Ֆ.Ա.Ն ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ» տիտղոսը։

Տ. ՏՕԴՐՈՒԱՆԵԱՆ



68635. 68

# ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Ա.



ազար ութը հարիւր եօթանասուն . . . չեմ  
յիշեր քանիին, սեպտեմբերի երեսունը մէ-  
կին — ներեցէք, երեսունին պիտի ըսէի,  
վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ու-  
նի — երկար եւ ընդարձակ թիվնոցի մը  
մէջ փաթառուած միջահասակ եւ գիրուկ  
մարդ մը, որ Տրապիզոնի շոգենուէն նոր  
ելած էր՝ Դալաթիոյ նաւահասուցին վրայ կայնած՝ նո-  
ւոկէ մը իր մնառուիները հանել կաշխատէր :

Կահնէք, ո՞րչափ պարզութեամբ սկսայ : Պատ-  
մութիւնո հետաքրքրականն ընելու ջանքավ եւ անկից քանի  
մը հարիւր օրինակ աւելի ծախսելու համար չըսի, թէ նայն  
օրը սաստիկ հով մը կար, թէ տեղասարափ անձրեւ կու-  
գար, թէ խուռն բազմութիւն մը հետաքրքրութեամբ գէ-  
սի Դալաթիոյ հրապարակը կը փազեր, թէ սոտիվանու-  
թիւնն ազջիկ մը ձերբակալած էր եւ այն խօսքեր, որովք  
վիստանհնելն կմխին իրենց վեպերը : Ես ալ կինայի ըսէլ  
այս ամենը, բայց չըսի, որովհետեւ նայն օրն ո՞չ հով կար,  
ո՞չ սննձրեւ, ո՞չ խուռն բազմութիւն եւ ո՞չ ալ ձերբա-  
կուած աղջիկ մը :

Արդ առանց կառկածելու հաւատացէք պատմու-  
թեամն, որ ժամանակակից գեսք մէ :

Սյու ճամբարզն օժտուած էր զոյզ մը խոշոր եւ սեւ  
աչերով, զոյզ մը հաստ, սեւ եւ երկար յօնքերով զոյզ մը

— 6 —

մեծ ական ջներով եւ զոյդ մը քիթեր . . . չէ, չէ, մէկ քիթով թէպետեւ, բայց զոյդ մը քիթերու տեղ կը ասր ծառ ույշել. անոր մեծութիւնը սփալեցուց զիա: Ունէր այսպիսի նայուածք մը, սրուն եթէ զ. Յ. Վարդովեան հանդիպէր՝ իր աչերով կհարցունէր այդ մարդուն. «Ի՞նչ ամսական կուզես թարբանիս մէջ ապուշի գեր կատարելու համար»:

Մնառուխներն եւ մնալողինն, որք գուրջի մը մէջ ներփակուած էր, նաւակին հանելուն պէս՝ մանըորդը քաշեց փափուած էր, նաւակին հանելուն պէս՝ մանըորդը քաշեց քասակն եւ նաւափարին իրաւունքը վճարելով՝ բեռնակիր մը քասակն իրենց է: Հինգ բեռնակիրներ ներկայացնեն իրեն: Տարակոյն չիայ, որ եթէ հինգ կանչէր՝ քասակնենին պիտի ունենար իր առջեւ, մայրաքաղաքիս սպորտաթեան համեմատ:

— Ո՞ր կոզմ պիտի երթաք, աղա, — Հարցուց բեռնակիրներն մին, մէկ անընդ մնառուխներէն միոյն վրայ կոխելով:

— Բէրա, Ծաղկի փողոց, թիւ Զ պիտի երթամ, — պատափանեց խոշոր մարդը:

— Շատ աղէկ, համիցայ. Բէրա Ծաղկի փողոց . . . պատափան փողոց մ'է, — ըստ Հարցումն ընտու բեռնակիրն եւ մնառուկ մը շալկելով՝ ոկառ երթալ:

— Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, — ըստ երկրարդ բեռնակիրն եւ մնառուկն մէկն ալ ինք ամսելուն պէս բէրայի ձամբան բանեց :

— Ես սմբեն օր կերթամ Ծաղկի փողոցն, — ըստ երրորդն եւ մարդուն անկողինը գիտնէն, կոնսակին վրայ ամսելն ու վաղելը մէկ ըրու:

Այս գործողութիւններն այնքան արագութեամբ՝ կատարւեցան, որ մարդը շատարելով՝ սկսաւ չար կողմ նայիլ, մեսնելու համար բեռնակիրներն որ բազմութեանը մէջ սպայու եղած էին:

— Ի՞նչ խայտառակութիւն է աս, պօտաց վերջապէս սպառել գեախնը զարնելով. — ո՞ւր տարին անկողինն եւ մնառուխներս, սուսնք ի ինչ իրաւունք ունին իմ անկողնոյս եւ մնառուխներուս խառնուելու. ի՞նչ աներս մարդ են եղեր այս աեղաց մարդերը. ի՞նչ որ կըտեմնեն՝ կամնեն կըտանին:

— Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք, աղա, մեզի ալ բան. մը տուր, որ տաճնինք, — ըստն միւս երկու բեռնակիրները :

— Ծաղկի փողոցն ալ գեանին տակն անցնի, գուք ալ, — պատափանեց մարդն. որուն այտերն նեզութենէ կարմրիլ սկսած էին :

Երկու բեռնակիրները խնդալով հետացան, եւ ձամբարդն ալ իր մնառուխներուն յետեւէն երթալ կպատրաստուէր՝ երբ բարձրահասակ, թխագէմ փոքր աչերով մարդմը, ուսերը անկած, ձեսները չփելով եւ բուազեօսեալ ժպիտով մը մօնեցաւ անոր եւ քաղաքավարական ձեւով մը ձեմները բանելով հարցուց.

— Դուք եք Աբխազոմ աղա, Ե՞րբ եկաք, ո՞ր շոգենաւով եկաք, ի՞նչպէս էք, ձեր եղբայրն ի՞նչպէս է, աղգային գործերն ի՞նչպէս են Տրապիզոն. Հացին գինը քանի է հնի, անձրեւ եկո՞ւ այս օրերս ձեր քաղաքը . . . վա՛յ, Աբխազոմ աղա, վա՛յ . . .

— Ես եմ Աբխազոմ աղա, հիմայ եկայ, տաձի շոգենաւով եկայ, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է. աղգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն. Հացին գինը մէկ գահէկան է, անձրեւ չեկառ այս օրերս մեր քաղաքը, պատափանեց փութով թիւնոցաբնակն, առանց ձանաչելու այս անձն:

— Ներեցէ՛ք, թողութիւն ըրէք, որ վերցի մինչեւ շոգենաւ գուլ զեեզ գիմաւորելու համար: Խնձի գրուած էր Տրապիզոնէն, որ այս շորթու մնապարհատ հաս պիտի գոք . . .

— Ես ասանի բաներու չեմ հայիր: Արդարեւ, մայրաքաղաքը ինքինքը բախտառոր համարելու է՝ ձեզի պէս պատափան աղղոյին մը, չորդաղի երիտասարդ մը, ողջամիս մէկը . . .

— Մնառուխներս . . .

— Ազնիւ սիրս մը, վեհանձն հոգի մը . . .

— Բեմաս . . .

— Հայրենատէր անձ մը . . .

— . . . կիրակը . . .  
 — Ազգասէր, ուսեալ, կրթեալ . . .  
 — Մնառուկ . . .  
 — Դաստիարակեալ . . .  
 — . . . ներս առվն տարին . . .  
 — Ազնուատիրոտ, ազնուախոչ, ազնուադէմ մէկը իր  
 մէջ ունենալուն համար :  
 — Սնառուիներուս մէջ առանկ բաներ չկան, — ողա-  
 սասիանեց Աբխազոմ աղան՝ քալել սկսելով բեռնակիր-  
 ները գանձելու համար:  
 — Թէպէտեւ գուք զիս չէք ճանչնար՝ բայց ես ձեր  
 գերդաստանը խիստ լաւ կնաշնար. ձեր լուսահոգի հայրն  
 իմ լրագրոյս բաժանարդ էր: Շատ բարի մարդ մ'էր. աղ-  
 քասներուն ողբրնութիւն կուտար, աղքատ աղջիներ կը  
 կարգէր եւ իրեն գիրովներուն բարութիւն կընէր: Ասանկ  
 ողբրմած մարդերը շատ ապրելու են. բայց ինչ օգուտ,  
 անգուտ մահը միշտ բարիները կառնէ եւ թող կուտայ  
 չարերն, որ ապդին չարութիւն ընեն: Թողունք սակայն  
 հիները եւ ուրիշ բանի վրայ խօսինք: Շողենաւուն մէջ  
 հանգիստ էիք:  
 — Շատ հանգիստ էի, պատուականապէս կերայ  
 խմեցի եւ պառկեցայ, — պատուականեց Աբխազոմ աղան՝  
 քայլերն շուտ եւ մեծ առնել սկսելով:  
 — Եթէ հանգիստ քլլայիք՝ վաղուան լրագրոյս  
 մէջ պիտի գրէի եւ ընկերութեան ուշադրութիւնը պիտի  
 հրատիրէի, ըստ խմբագիրն յետեւէն վաղելով:  
 — Շնորհակալ եմ:  
 — Կազաչեմ, ըսէք ինձի, քանի ապրեկան էք:  
 — Քառասուն:  
 — Վաճառական էք, կարծեմ:  
 — Այո . . . եթէ անձագիր պիտի շնոր տար՝  
 չարի չկայ, վանվի հատ մը ունիմ:  
 — Չէ, վաղուան թերթիս մէջ պիտի գրեմ որ առա-  
 ջի օրը Տրավիզնէն մայրաքաղաքու եկաւ մեծապատի-  
 Աբխազոմ աղա երեւելի վաճառականն, որ իր լեզուագի-

տութեամբն եւ վաճառականական հմտութեամբն ծա-  
 նօթէ մէր ազգայիններուն: Տաճկերէն գիտէք կարծեմ:  
 — Ո՞չ:  
 — Յրանսերէն:  
 — Ո՞չ:  
 — Մնակդիերէն:  
 — Ո՞չ:  
 — Գերմանսերէն:  
 — Ո՞չ:  
 — Վհաս ցունի. ես լեզուագէտ պիտի ըսեմ ձեզի  
 համար եւ ձեր վրայօք գովեստով պիտի խօսիմ:  
 — Ա.Ի.Ին Պոլիս եկողներուն անունները ձեր թեր-  
 թին մէջ կը գրէք:  
 — Գրեթէ ամենն ալ, եթէ ձեզի ոկտոպատոր  
 ազգայինները ըլլան:  
 — Պոլիսէն գացողներն առ կգրէք:  
 — Գրեթէ կրենք, եթէ սրասուաւոր ազգայինները  
 ըլլան:  
 — Շատ լաւ, իմ անունս ալ գրեցէք, ես ալ պատ-  
 ուաւոր ազգային մ'եմ: Մեր քաղաքին մէջ արաերու, եղե-  
 րու, կավերու եւ ագարակներու անք եմ...: Ասոնք ալ գրէք,  
 — ըստ այսպիսի գէմքով մը, որ կը յայսնէր թէ մեծ  
 շահ մ'ունէր այս խօսքերուն հրատարակութեանը մէջ:  
 — Հոգ մ'ը ընէք. խղճի եւ արգարութեան պարագ  
 մը կասարելու համար անմնք ալ կը գրեմ:  
 — Երկու—երեք սպասաւոր ալ ունիմ . . . անմնք  
 ալ լրագրոյդ մէկ կողմը կընա՞ս անցունել:  
 — Ինչո՞ւ չէ:  
 — Ուկիէ ժամացոյց եւ շղթայ ալ ունիմ, բայց շո-  
 ղենաւուն մէջ չը-ողցնելու համար վրաս չառայ. անմնք  
 ալ գրել պէտք է, — հարցուց Աբխազոմ աղան, որ բոլո-  
 րովին մոռացած էր մասակիները:  
 — Ասոնք գրելու հարի չկայ:  
 — Շատ լաւ, բայց միւս ըստձներու լրագրոյդ մէջ  
 ամբոնէն առաջ գիր, որ ամենքը կորդան:

- Այսպէս ընելու միաք ունիմ:
- Խոշոր գրեթով գրէ:
- Հանդիսա եղէք, ամենէն խոշոր գրեթով:
- Միայն հարուստ մարդերուն գալն եւ երթալը կորէք . . . այնպէս չէ:
- Այո՛:
- Եթէ աղքատ մարդերն ալ կը գրէք՝ չեմ ուզեր, որ իմ անունա . . .
- Բնաւ երբէք, առակ չունեցողներուն անունները ընաւ չենք գրեր, նոյնիսկ եթէ հազար ոսկի ալ տուած ըլլան գպրոցի մը շնութեան համար:
- Բաել է, որ զուք ամեն իրիկուն հսու կապանէք Պոլիս եկող կամ անկից մեկող հարուստները տեսնելու եւ անոնց անունները հարապարակելու համար, որպէս զի ժողովուրդն գիտնայ, թէ ո՛վ եկած է եւ ո՛վ գացած . . . Տարակոյս ջլայ, որ վաղը իրիկուն իմ անունս ոլիսի կարգամ ձեր լրագրին մէջ:
- Այո՛, ձեր հասցն տուէք, որ տեղական թղթատարով զրկեմ լրագիրը:
- Բէրա, ծաղկի փողոց, թիւ 2:
- Շատ աղէկ, — ըստ խմբագիրն եւ գրամնէն թուղթ մը հանելով՝ բաժանարդներուն ցուցակին մէջ սնցուց Արխաղով աղման:
- Վազր տառու, լուսը ձեղքուած զրկէ, որ կարդամ իմ անունս լրագրին մէջ:
- Իրիկուսն զէմ զրկեմ, վասնզի լրագիրս իրիկուն ները կուպուի:
- Մըշափ ուրախ երալոյի եթէ ձեր վազուան լրագիրն առատուն ապէէք . . . բայց վնաս չունի, իրիկուսն թող ըլլայ, բառական է, որ անունս խոշոր գրեթով գրուի:
- Այդ մասին հանդիսա եղէք. վաղը իրիկուն անպատճառ կըրկեմ լրագրին ընկալագրով :
- Բնկալաղբա՞վ . . . տեղախան թղթատարով ալիսի զրկէիք հասրտ . . . Բնկալաղիրն ո՛վ է, տունս զիսէ . . .
- Բնկալաղիրն թուղթ մէջ, որուն մէջ կըրեմ,

- « Բնկալայ մեծասղոր աղայէն . . . լրագրոյ տարեկան բաժանորդագիր մէկ ու կէս ոսկի», եւ այդ թուղթը քեզի կը յանցնեմ, որով տարի մ'իրաւոնք կունենաք իմ լրագիրս ընդունելու:
- Տարի մը շարունակ պիտի գրէ՞ք իմ անունս :
- Զէ, բայց գուք բաժանորդ պիտի լլլաք իմ լրագրոյս, մէկ ու կէս ոսկի վճարելով ինձի:
- Մէկ ու կէս ոսկի՛ . . . շատ է . . . երեք քուրդ ոսկի ջառե՞ր :
- Խմբագիրները բաժանորդագնոյն վրայ տակար կութիսն չեն ըներ . . .
- Շատ լաւ, զրկեցէք ձեր լրագիրն եւ այն թուղթը, բան մը կընենք :
- Սակայն ջկարծէք, թէ ես բաժանորդ գրելու նպատակաւ զձեզ տեսնելու եկայ, քառ լիցի, այդ պըզ տիկութիւնը չեմ ընդունիր, բարեկամանան պարտոք մը կատարելու համար եկայ զձեզ տեսնելու :
- Յայտնի բան է:
- Բնաւ ձեր մաքէն չանցունէք, թէ այս մարդը մէկ ու կէս ոսկի փրցինելու համար զիս տեսնելու եկաւ:
- Զեր անցուներ :
- Վասնզի կան խել մը մաւրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկաղները կաղապակելու համար անոնց քովը կեր թոն եւ բաժանորդ կըրեն զանոնք, ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնութեան մէջ չլայ . . . ես իր բեւ պատուաւոր մարդ կուզեմ աղբիլ :
- Հասկցայ, իբրև պատուաւոր մարդ կուզեք ապրիլ . . .
- Ինձ հետ ձեր այս ունեցած տեսակցութիւնն ալ ուրիշ մի՛ զրոցէք, վասնզի տեսակ մը բախտափափիր, չուտական անձեր կան, որք բանդապաշտշան կենապ րութիւններ կըրեն եւ իմ անձնականութիւնս կիսծըծէն:
- Կը հասկուամ, անձնականութիւնդ կիսծըծէն:
- Օրինակի համար, աս պարտությին մէջ յանցնիք մ'առնի մ ես. զձեզ գիմտուորիլու եկայ եւ խոսացայ ձեր

սմունը լրտգրոյս մէջ հրատարակել . դուք ալ իբրեւ ողջամբա ազգային մը՝ բաժանորդ գրուեցաք. կաղաչնոր, ըսէք, ձեր կոկորդը պամեցի, որ ինձի բաժանորդ գրուիք:

Ամենեւին:

— Ատրճանակ ցցուցի:

— Բնառ երբէք:

— Դանակ քաշեցի:

— Ոչ. բայց ուրիշ տեղեր ատրճանակ կամ դանակ ցցունելով բաժանորդ կորեն:

— Սո ըսել չեմ ուգեր. սա ըսել կուզեմ, որ դուք ձեր յօժար կամքովը բաժանորդ գրուեցաք:

— Այո:

— Եւ ես վեհաճնճառար վարուեցայ այս պարագային մէջ:

— Տարակոյս չլայ:

— Չփարուեցայ այն խմբագիրներուն պէս, որք օտարականի մը Պոլիս գալն խմնալուն պէս՝ վազելով անոր առանը կերթան բաժանորդ գրելու համար:

— Այդ ցւասակարներն իրաւոնք ցնին քու ահճանակնութիւնդ խծրծելու . . . դու վասահ եղիր ինձի . . .

— Նորհակալ եմ ձեզմէ: Մնաք բարով, Սրբազնո՞ւ աղա, որ մը մեր խմբագրատունը հրամիմեցէք խաչուէ մը խմելու:

— Եստ աղէկ օր մը կուզամ: Վազուանին մէջ անցունելու չմունաք:

— Անշուդ եղէք:

Սրբազնո՞ւ աղան եւ խմբագիրն բաժնուեցան իրարմէ Բէրայի քառուզոյն առջեւ, ուր հասած էին խօսելով:

Սրբազնո՞ւ աղան առանձին մնալով սկսաւ ճանրան շաղունակել, ինքնիրեն հետեւեալ խորհրդածութիւններն ընելով.

« Ես ինքզինքս չի կարծեր այնչափ մնձ մարդ՝ որչափ որ կարծէ այս խմբագիրն. բայց հարկաւ ան ինձմէ աղէկ գիտէ իմ որչափ մնձ բլալո, վասն զի խմբագիր մէ եւ ուսումնական է . . . : Վազը լրտ-

գրի մէջ իմ անունա տեմսողները անշուշտ իրար պիտի անցնին եւ հետաքրքրութիւն պիտի տնենան ինձ հետ տեմսուելու . . . վազը պէտք է որ կիբակի օրուան հագուստաներս հագնիս եւ սոկիէ ժամացոյցս ու շլթաս ալ գնեմ. ազատաւորներա ալ հետո բերելու էի, սվ գիտէր . . . : Ամեն մարդ պիտի խմանայ վազը, որ մնձ մարդ մը եկած է Կ. Պոլիս, ազնուածան, գատախարակեալ, կրթեալ եւ այն մէկը, եւ խրաքանչիւր կնիկ պիտի ըսէ լուր էրկանը. « Մեր աղջիկը սա Աբխազոմ աղային տանիք »: Էրիկն ալ պիտի պատասխանէ կնկանը. « Նայինք Աբխազոմ աղան մեր աղջիկը կամնէ, անիկայ հարուստ տեղէ մը աղջիկ առնել կուզէ հարկաւ ». այս պատասխանին վրայ էրկան եւ ինկան մէջ վէճ մը պիտի ծագի եւ իրարու գլուխ պիտի պատան։ որու հոգ՝ . . . : Անունիս լրագրին մէջ սնցնիլին սա օգուստն պիտի ունենայ, որ երկու օրուան մէջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լրմնցունեմ անումնութեան գործն՝ որուն համար միայն եկած եմ հստ . . . Այս ամուս . . . »:

Ազիւս բենցուած էշերու կարաւաննէն էշ մը բաղիուելով Սրբազնոմ աղային գէմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածութիւններուն մէջ, ուր ընկդմուած բլալ, Ըոդ՝ ուշագրութիւն չէր ըներ առջեւէն եկաղ էշերուն որովք լի է միշտ Բէրայի մեծ փազոցը :

— Մէկդի կեցիր, — ըստ իշավար պարսիկն Սրբազնոմ աղային արդարացնել ուզելով իր էշը :

— Սո խօսքը ասած ըսելու էիր, որ զգուշանայի, — պատասխաննէց Սրբազնոմ աղան եւ ճանրան շաղունակաց :

Բ

Յեմակիրներն ո՛չ լսած եւ ոչ ալ տեսած էին Շաղկի փողոցն, բայց քաջալերուելով կարգ մը մարդերէն, որք գիտալ կը ձեւացունեն ինչ որ մեն գիտեր եւ որք խիստ բազմաթիւ են մեր աղդին մէջ՝ համարձակած

Եին ըսել Աքիտողոմ աղային, թէ շատ աղեկ գիտէին ծաղկի փողոցը :

Յեսուակիրներուն այս յանդգնութիւնն այնքան պարաւելի չէ, որչափ այն մարդերունն, որ լսահարս ը ուժիւն  
ուստած են եւ բանագաստութիւն կինեն, կամ քիչ մը երկրա-  
չափութեան պարագած ըլլալով՝ աստղերուն շարժում-  
ներուն վրայօք կճառեն, կամ երկու ասդ եւ ջրս կավ-  
մեծցուցած ըլլալով՝ գաստիարակութեան ինդիք կյուզեն,  
կամ զատակ մ' ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր  
աշխարհի մէջ ծնած ըլլալուն վրայ կատենաբանեն,  
կամ վերջապէս անանոկ նիւթի մը վրայ կը խօսին, ո՛ր  
բալորովին օտար է իրենց : Այս, այս մարդերուն յան-  
դգնութիւնն առելի պարագաւելի է, վանդի բանագա-  
տութիւնն կամ աստղագիտութիւնն կամ մանկատածու-  
թիւնն եւ այլն ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հար-  
ցնելով ամրջապէս սորմի մարդք : Եւ արդարեւ, ըեւնաց-  
կիրներն ամեն քայլափախին իրենց գէմն ելնողներուն  
հարցունելով ամրջապէս գտան ծաղկի փողոցն եւ թիւ  
շատ գուռը զարկին, մինչդեռ ես շատ ատենաբաններ  
մաֆիկ ըրած եմ, որ եօթը ութը ժամ շարունակ խօսելով,  
շնու կարողացած իրենց վնասած փողոցը գտնել եւ ստիպ-  
ուած են ուրիշ փողոցներու մէջ թափանիլ եւ թափանի-  
լիրենց ունկնդիրներն՝ անանց քթէն բանելով :

Յեսուակիրները գուռը զարնենուն պէս՝ գուռը բաց-  
ուեցաւ եւ ներկայացաւ իրենց թուխ եւ երկար գէմքով  
կին մը, որուն գէմքին վրայ ժամանակն այնքան գծեր  
կին մը, որուն գէմքին վրայ ժամանակն այնքան գծեր  
գծած էր վայն որբագլելու համար, որքան որ կդժէ Մա-  
կարդած էր վայն որբագլելու համար, որքան որ կդժէ Մա-

կարդած էր վայն որբագլելու համար, որքան որ կդժէ Մա-

կարդած էր վայն որբագլելու համար, որքան որ կդժէ Մա-

կարդած էր վայն որբագլելու համար, որքան որ կդժէ Մա-

կիրներէն մին, սեւ թաշկինակովն գլխուն քրամնքը սըր-  
բելը շարունակելով :

— Ի՞նչ տեսակ մարդ էր :

— Խոշոր թիկնոց մը հազած էր :

— Ի՞նչ գոյնով էր ճերմակ թէ խուխ :

— Ոչ, սեւ էր :

— Սեւ էր :

— Այս, սեւ բայց աղւոր, անոր փաթտուողը ձմե-  
ռը չմըսիր :

— Աս ի՞նչ խօսք է, փաթտուիլն ի՞նչ պիտի ըլլայ  
... ես քաւկին գիտած կիրներէն չեմ, հասկցա՞ր, —  
ըստ ամիկնը իր խօսքերը շեշտելով :

— Վնասակար բան մը չըսի, փաթտուելով ի՞նչ  
կըլլայ եղեր, — պատասխանեց ըեւնակիրն, աթոսի մը  
վրայ փոելով իր թաշկինակն :

— Առկէ տելի վնասակար ի՞նչ կիրնայ ըլլալ :

— Ետո բարակ բաներու մեր խելքը չպասկիր :

— Ես կը պասկեցունեմ . . . զուն զիս կը ճնշ-  
նա՞ս . . . :

— Փաթտուելէն ի՞նչ վնաս կուգայ :

— Ես երիկ տնիսիմ, ի՞նչու պիտի փաթտուիմ եղեր  
անոր :

— Երիկ տնեցազներն ալ կիսութտուին, երիկն ուրիշ  
առ ուրիշ . . . աս կատքունէ : Հսենք որ ձմեռը գիշեր մը  
գուրա ելար, փողոցին մէջը երկանգ չես կիրար փաթ-  
տուիլ, բայց աս կանուկդ կանես . . .

— Աքիտողոմ աղստ :

— Թիկնոցը, ամիկն . . . Աքիտողոմ աղստ կիրնակի  
վրայ կամուռուի :

— Մինչեւ հիմայ թիկնոցի վրայ կիսուէիր :

— Խոսքերնիս թիկնացի վրայ չէ՞ր մը . . . հազա-  
գուն ի՞նչ հասկցար :

— Ես հասկցայ, որ Աքիտողոմ աղստին փաթտուե-  
լու է, կըսես :

— Տէր աղստին, Տէր աղստին, Տէր Աստուած, —

ըստ բեռնակիրն թաշկինակը քաշելով աթոռէն :  
Տիկինը բեռնակիրն առաջ բացատրութենէն գոյ  
ըլլալով՝ համայական եղանակաւ մ'ըստ :

— Աս անկաղինն եւ մնտուկները վեր չանեցէք :  
Բեռնակիրներն հնազանդելով, բեռները նորէն վեր-  
ցուցին, եւ հազիւ թէ սանդուխին առաջին աստիճանին  
վրայ կոխած էին՝ տիկինը պոռաց :

— Էքսէն եկաք դուք :

— Ոչ, Մեծ փողոցէն եկանք :

— Գիտեմ որ Մեծ փողոցէն եկաք, այդ ոտքի աման-  
ներով վեր կերտուի . աեսէք ի՞նչ ըրիք տախտակներս.  
Ես այօր սրբեցի զանոնք եւ հոգիս բերանս եկաւ :

— Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք :

— Ի՞նչու կայներ երեսս կը նայիք, Հաննէք տունք:

— Մի՛ պառար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք :

Եւ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք աւելի  
մաքուր էին քան իրենց սաներն :

— Այդ ոտքերով վեր պիտի ելնէք, — կրինեց տի-  
կին :

— Ուրիշ ոտք ունի՞նք, այս ոտքերով պիտի ելնենք,  
— պատասխանեցին սրբագուխտներն այնպիսի խեղ ճառկ  
կերարով մ'որ, կարծես թէ իրենց աղքատութեան պատ-  
ճառու երկու ոտքէն աւելի չին կրցած ունենալ, եւ  
որպէս թէ հարուստներն չըրա, հինգ վեց ոտք ու-  
նեցած ըլլային :

— Վա՛ր իջէք, չեմ ուզեր, դետինը ձգեցէք, ես  
կտանիսի :

— Ասանկ աւելի աղէկ կըլլայ :

«Ա.Հ., ես ի՞նչ ըսեմ իմինիս, որ գործի չերթար, եւ  
առառունէ մինչեւ իրիկուն սրճարանները կերթայ իրատի-  
ազգային գործերու վրայ կը խօսի, զիս ասանկ իրեղ ճ  
կթուու եւ ես ալ կստիպուիմ տունս մարդ գնելու»,  
մամաց ինքնիրեն տիկինն եւ սանդուխին առջեւ գորուոծ  
թաց լախով մը սամուխին առաջին աստիճանը սրբի  
միստ :

— Տիկին, մինք սպասե՞նք պիտի . . .


— «Եթէ խելքը գլուխը մէկն ըլլար՝ շարունակեց  
տիկինն ինքնիրեն, — ես հիմայ թագուհիի մը պէս  
կեամոք կանցունէի. զաւակ չունիմ, բան չունիմ. բայց  
ի՞նչ ընեմ, որ խելքը միտքը թաղական ընտրելու եւ  
թաղական վարանելու վրայէ : Սատուծմէ գանձն այն  
թաղականներն ալ, որ ամենուս խեղ ճութեանը պատ-  
ճառ կըլլան կոր : Ի՞նչուգ պէտք քուկին, սմաշէ՞ն,  
ուզողը նոսի, չուզողը նատի, գո՞ւն մ՞նացիր այս աղդին  
գործերը շակող» . . .

— Տիկին, մեր իրաւունքը տուր, որ երթանք, պա-  
րապ տեղը քապասենք ըս հոս, — ին բեռնակիրները :

— Վաղը եկէք, — պատասխանեց տիկինն. եւ բեռ-  
նակիրներն, որք վաղը բառն ամնն օր լրակլու վարժուած  
էին՝ տիկինջ պատասխանին վրայ գանէն դուրս ելան :

«Թաղականի մը յետեւէն է ինկեր, — շարունակեց  
տիկինն գարձեալ — եւ բնաւ չնոտանար, որ ուտելու  
համար հաց պէտք է, միտ պէտք է, եղ պէտք է, ըրինչ  
պէտք է. զանոնք եկիելու համար վայս պէտք է, ածուի  
պէտք է. ասոնք բնաւ չհարցուներ, առոտն լուսը չճըգ-  
քուած կերթայ եւ իրիկուն մալթուն կուգայ : Ահա հիւ-  
րենիս այօթի է մորդն, առջեւը բան մը հանելու է որ  
ուտէ, եւ մնանք բան մը չունինք, վասնով իրիկուները  
սուն եկած ժամանակը կոտր մը միտ կոսմ ձուկ չըերեր,  
որ սունին մէջ կերակուր զանուի . . . Թաղականին  
ուրիշ բան չունինք սուներնուս մէջ, ամեն իրիւան թա-  
ղական» . . .

Տիկինը դես կիսովութիւնները լընցուցած չէր՝ եւ  
աշա եօթոնաստնի մօտ մարդ մը, որ բանալիս բացած  
էր գուման՝ ժապասի ներս մոտ եւ բարեւեց տիկինը :  
Այս մարդը տիկինջ ամուսնուն էր : Իր խորշանած կրտսա-  
ճական չափէն աւելի գորս ցցուած էր եւ այնպիսի  
գէմք մը ունէր, որ խործես թէ մէկն զայն կիսող-էր :



Այս մարդն հազիւ թէ գուան սեմէն ներս ոտք  
կոխած էր՝ կին առջեւն ելնելով հարցուց անոր .  
— Ո՞ւր էիր մինչեւ հիմայ, մա՛րդ Աստուծոյ :  
— Չես ըսեր, կինիկ, թաղականին գործն ալ այսօր  
լրացուցինք. կիրակի օրը քուէարկութիւնը պիտի կատար-  
ուի, եւ բոլոր անդամները պատուաւոր մարդիկ պիտի  
ըլլան : Թորոս աղան ինձի քանի մը օղի խրցունելով յե-  
տեւէս ինկաւ որ իր ուզած մարդոցը քուէ տամ, բայց ես  
իմ մարդոցս տուի, վասնզի իմ մարդիքս ինձի ամեն գի-  
շել օղի կամցունեն եւ շատ բարի եւ պատուաւոր մար-  
դիկ են, ուրիշներուն պէս թաղին մնառուկէն ստակ չեն  
գողիար, եւ դպրացն ալ . . .  
— Այդ խօսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը դնա՛,  
կտոր մը միտ առ :  
— Թորոս աղան քիչ մը սրդողեցաւ եւ ասկից վերջը  
չեսս սիամպիչ չպիտի խազայ : Թո՛ղ չխազայ . . .  
— Ես քեզի ինչ կըսեմ կոր . . . շուտ ըրէ, գնա՛ :  
— Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կիսաղար  
տակից ետքը . . .  
— Ես խօսքերը վերջն ալ կինենք, Մանուկ աղա.  
գնա մասվաճառէն քիչ մը միտ առ ու բեր :  
— Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր,  
կինիկ. խեղճն կինը այս գիշեր մազ մհացեր է, որ  
մեմի եղեր :  
— Ի՞նչո՞ւ :  
— Մանչ մը բերեր է, բայց շատ դժուարութեամբ.  
քրս դայեակ եւ տաճնեւից բժիշկ հազիւ կրցած են  
աղան առնել :  
— Խեղճ կինիկ . . .  
— Վաղը քիչ մը դնա՛ զինքը տե՛ս :  
— Կերթամ, հիմա դուն գնա սա միսին գործը  
լրացո՞ւր :  
— Այս գիշեր անպատճառ միտ պէտք է :  
— Հասկա՞ Սքիամը աղային անկողին եւ մասաւ-  
ները բերին. ինք ալ հիմայ կուղայ :

— Իրա՞ւ կըսես, կ՞իկ :  
— Սուտ ինչո՞ւ պինոփ խօսիմ :  
— Շատ աղէկ, ուր եմն երթամ որսուական միտ  
այնեւմ ու գամ :  
Մանուկ աղան անմիջապէս տունէն գուրս ելաւ եւ  
հազիւ թէ քանի մը քայլ առած էր՝ կինը յետեւէն պո-  
ւալ ըսկաւ . . .  
— Մանուկ աղա, Մանուկ աղա . . .  
Մանուկ աղան յետ գարձաւ . . .  
— Մին ինչո՞վ պիտի ճիկնք, հարցուց կինը :  
— Կուզես գետնափնձորով եփէ՛, կուզես լուրիայով :  
— Աս չէ իմ ըստածու ոճուիս չունինք, քիչ մ'ալ  
ածաւիս արնէիր :  
— Շատ աղէկ, — որսուականեց Մանուկ աղան եւ  
միսաւ երթալ :  
— Մանուկ աղա, Մանուկ աղա, — կանչեց տիկնինը  
նորէն :  
Յետ գարձաւ Մանուկ աղան :  
— Աղէկ ա, մինակ միտով չըլլար, քիչ մ'ալ բրինք  
առ, որ ապօւր մ'ալ շինենք :  
— Աղէկ ըսիր, կինիկ, քիչ մ'ալ բրինք առնենք :  
Մանուկ աղան այս անդամ վազելով սկսաւ երթալ.  
փոլոցը գամճալու վրայ էր՝ երբ կինը բոլոր ձայնովն  
յետեւէն գայն կանչեց :  
— Մանուկ աղա, մանուկ աղա . . . Ման . . .  
Կանք առաւ երիմն եւ վերատին յետ գարձաւ, այս ան-  
դամ գէմքին զուարթութեան վրայ քիչ մը զեղջ ընելով :  
— Ի՞նչ կուզես . . .  
— Մարդ Մասուծոյ, շողեկառքի ոէս կվազես,  
ձայնս մարեցաւ : Սոխ չունինք, աղ ալ չունինք. քիչ մ'ալ  
կաղ կամ ճրադ առնելու է, որ վասենք. մարդը մութը  
պիտի հասեցունենք :  
— Աղէկ ա, ամենը մէկէն ըսէ, որ նազառակաճառին  
երթամ եւ պէտք եղածներն առնեմ. հարիւր անդամ յե-  
տեւէս կանչեցիր :

— Զուրի շիշ ալ չունինք . . . գլուխս կապելու բան  
մը չունինք, սոքս հագնելու կօշիկ ջլայ, այս վրձակին  
մէջ ինչպէս Աբիսողոմ աղային գէմը ելնեմ:

— Հիմա ուտելիքը սանենք, վաղն ալ հագնելիքը  
կմտմտանք, — ըստ Մանուկ աղան եւ դուռը ուժով մը  
քաշելով գորս ելաւ:

— Մանուկ աղա, Մանուկ աղա . . .

— Ուզածիդ չափ պօռա՛, ա՛լ յետ չեմ դաւար,  
— մուրաց Մանուկ աղան եւ ճանեան շարունակեց:

Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր՝ երբ  
ինկան ճայն մը առաւ որ զինք կը կանչէր:

— Գործ չունինէ՝ պօռալով յետեւէս վաղէ, — ըստ  
ինքիրեն Մանուկ աղան, առանց գլուխը յետ դարձնելու,  
տեմինելու համար, թէ ո՛վ է զինք կանչողը:

— Մանուկ աղա, Մանուկ աղա, — կրինեց Ճայնը,  
որ Տիրացու Մարտիրոսին տառնամեայ աղջկանն էր:

Մանուկ աղան շարունակեց իր ճանեան, եւ Տիրացու  
Մարտիրոսին աղջին, քայլերն փութացնելով տասը քայլ  
չեռալութեամբ մօսեցաւ անոր: Աեղձին շունչը կը տ-  
րած ըլլալով՝ անգամ մ'ալ կրցաւ պօռալ.

— Մանուկ աղա:

Դարձեալ պատասխան չառաւ եւ սովորուեցաւ  
քիչ մ'ալ քալելով Մանուկ աղային հագուստին ծայրէն  
քաշել:

— Թո՛ղ տուր, կնիկ, — ըստ Մանուկ աղան,  
առանց յետեւը նայելու:

— Բան մը պիտի բաւր:

— Մտիկ անելու ժամանակ չունինք, ըստներդ ար-  
դէն չեմ կրնար միտք բանել, հիմա ելեր ուրիշ բաներ  
պիտի ըսես . . .

— Դայիսկին առանը պիտի հարցունէի . . .

Դայիսկ բառը լսելուն պէս՝ արթնցաւ Մանուկ  
աղան եւ յետեւը Տիրացու Մարտիրոսին աղջին տեմինելով:

— Աղանի, դուն էիր յետեւէս վաղողը, — հար-  
ցոց անոր:

— Ա . . . յ . . . ն . . . ես . . . . . . — պատասխանեց  
Աղանին որ հեւալէն ա՛լ չըր կարող խօսիլ:

— Մայրդ ի՞նչ պէս է:

Աղանին կհեւար:

— Զըսես, մայրդ ի՞նչպէս է . . . գմբախտութիւնը  
մը պատաշեցաւ:

Աղանինին բոլոր պատասխանն հեւալ էր . . .

— Հետաքրքրութիւնէս պիտի ճամփիմ շըսե՞ս աղջիկ,  
հեւալու ժամանակի է հիմայ . մայրդ ի՞նչպէս եղաւ:

— Մայ . . . բի . . . կըս . . . ա . . . զէկ . . .

է . . . բայց . . . աը . . . զան . . . ծիծ չը . . . բըս . . .  
ներ . . . կօր . . . դայ . . . եակը . . . պի . . . տի . . . :

— Ծատ լաւ, շատ լաւ, աղջիկս, գուն տուն գնա  
դայեամին ես կըրիեմ:

Աղանին բաժնուեցաւ Մանուկ աղային, որ ճանեան  
վոխեց՝ դայեամին տունը վնասելու համար:

Չուզելով մեր ընթերցողին ձանձրոյիմ պատճառել՝  
կթօզունք Մանուկ աղան, որ ամեն քայլափախտին բարե.  
կամի մը կհանդիպէր եւ անոր կծանուցանէր կում թա-  
զականին ընարաւթիւնը, կամ Տիրացու Մարտիրոսին կըն.  
կան մանչ զաւակ մը բերելն, կամ Աբիսողոմ աղային  
գալը: Դամանք հիմա Աբիսողոմ աղային:

Գ

Բաւական: Երկար տարիներէ ի վեր սովորութիւն  
եղած է, որ շատերը ուսում անելու համար Թրամա  
կամ Գերմանիա երթալէն ետք մայրաքաղաքս կուզան  
կին ամենելու համար, եւ ընթերցողն ալ գիտէ արդէն,  
որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նախակաւ չըր եկած կ.  
Պոլիս: Ընթերցողն չմասցաւ նաև, թէ այս ամուսու-  
թեան խնդիրը ո՛րչափ միտքը գրաւած էր Աբիսողոմ  
աղային՝ որ առջեւէն եկող էշերը չակնելով անոնց միտքն  
բաղիսուեցաւ: Թերեւս հարցուի, թէ Աբիսողոմ աղային  
գէմ բաղիսուող աւանակին ալ ամուսութեան վերաբեր-

եալ գործ մունէր, որ իր առջեւը չտեսաւ Աքիսողոմ՝ աղային պէս խոշոր մարդ մը : Մնոնք, որ պատմութեան քիչ կամ շատ ծանօթութիւն ունին գիտեն, որ էշերը, որն նախահայրերէն մին ժամանակաւ հնեցակ տեսած է բնաւ կարեւութիւն չեն տար մահկանացուներուու, կուզեն որ միշտ մենք ճանբայ բանանք իրենց : Աքիսողոմ աղան եթէ պատմութեան տեղեակ ըլլար, կամ կին անմելու ինոգիրով միաբն չըպալեցունէր՝ անշուշտ ճանբայ պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագաւորին ներկայացուցիչներն ըլլաւու պատիւն ալ կվայելեն :

Արդ, Աքիսողոմ աղան էշերէն բաժանուելէն ետքը ծաղկի փողոցը գանելու համար անոր առոր հարցումներ կուզեր փանզի ինքն առաջն անուամ էր որ Պոլիս կուզար, եւ Տրավիզոն բնակող բարեկամներէն մին խոր հուրդ տուած էր իրեն, թէ հանգիստ ուտելու եւ պառ կելու համար յիշեալ փողոցը յիշեալ թիւը կրող տունը իջնալու էր : Այդ բարեկամը շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ համակով իմացուցած էր, որ Աքիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակէր : Աքիսողոմ աղան իրեն արրուած տեղեկութիւններուն համեմատ մէկ փողոցէն կը մանէր միատէն կենէր, երեւմն ալ սխալ բամբանել փողոցներուն մէջ կմսնէր, կբարկանար, յետ կդառնար եւ մէկ կողմէն ալ կիսակածէր, որ բեմնակիրներն իր անկողինն եւ մասունիներն անոնելով չփախչէն, թէպէտեւ անոնց հաւատարմութիւնը շատերէն լսած էր :

Ժամու մը չափ Բէրայի փողոցները չտիելէն ետքը Աքիսողոմ աղան յաջողեցաւ վիրջապէս գանել ծաղկի փողոցն, զոր շփոթելու չնոյն անունը կրող փողոցին հետ, որ Բէրայի հրդեհէն մոխիր դարցած էր հապար ութը հարիւր եօթանատնը . . . չեմ յիշեր քանիփին : Այս փողոցն ծաղկի փողոց կանուանուէր առ պատճառաւ, որ համ բալր տուներուն պատուհաններուն առջեւ միշտ ծաղկիներ կդանուէին :

— Երկու թիւն ո՞րն է, հարցուց՝ առանց գիտալու-

Մանուկ աղային կնոջը, որ գոան առջեւ իր էրկանը գտ լըստեան կսպասէր :

— Աս է, Հրամեցէք Սքիսողոմ աղա, — պատաս խանեց ամիկնը :

— Մնկազինս եւ մնտուխներս բերին :

— Բերին, Աքիսողոմ աղա, վեր Հրամեցէք, Աքիսողոմ աղա : Եթէ կուզէք՝ քիչ մը յոգնութիւն անմելու համար առ պատիկ սենեակը նասեցէք, — բաւ կինը, գետնայարկին վրայ պատիկ խուց մը ցոյց տալով :

— Շատ յոգնած եմ, քիչ մը հոս կնասաիմ :

— Զեր կամքն ինչպէս որ կուզէ՝ այսպէս ըրէք, Աքիսողոմ աղա, տունը ձերն է, Աքիսողոմ աղա, ձեր տունին պէս հանգիստ ըրէք :

— Շնորհակալ եմ :

— Աքիսողոմ աղան պատիկ սենեակը մտու առաջնորդութեամբ տիկնոջ, որ լամբար մը բոնած էր, որոնց կազը համանելու վրայ էր :

— Ինչպէս էք, Աքիսողոմ աղա, տունն ինչպէս են, աղէկ են :

— Աղէկ են :

— Թող աղէկ ըլլան . ձեր զաւակներն ինչպէս են, Աքիսողոմ աղա . գպրոց կերթա՞ն :

— Զաւակ չունիմ:

— Զեր տիկնն ինչ կընէ, աղէկ է, Աքիսողոմ աղա:

— Տիկնն չունիմ գեռ :

— Կարգուած չէք, Աքիսողոմ աղա :

— Զէ :

— Շատ լաւ, հոս աղւոր աղջիկ մը գանենք ու պունեցի ընենք քեզի, Աքիսողոմ աղա :

— Անանկ միտք մունինք, — պատասխանեց Աքիսողոմ աղան, բայց աղջիկն առաջ ես կերակուր կուզեմ, վասնջի առառանքն ի վեր բերանս բան գրած չեմ :

— Շատ աղէկ, Աքիսողոմ աղա, շատ աղէկ, հիմա կը երեմ ձեր կերակուրն :

Տիկնն գուրս ելաւ եւ գուռը բանալով՝ սեմին վրայ

կայնեցաւ, սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպէս  
կյիշեն ընթերցաները՝ դայեակ վնասելու գացած էր :

Աբխազոմ աղան սենեակին մէջ մինակ մնալով  
բարձի վրայ դրուած Զէն Հոգեւորն առաւ եւ թղթատել  
սկսաւ զայն. քայլ որով Հետեւ մարդու մնօթի եղած ժա-  
մանակը գիրք չլինար կարգալ, ինչպէս նաև չլինար  
գիրք գրել՝ նորէն բարձին վրայ դրաւ Զէն Հոգեւորն,  
փառնի փառն կիմացունէր իրեն, թէ Զէն Մարմնաւորին  
պէտք ունէր եւ սկսաւ սենեակին մէջ պտտելու:

— Կազաչեմ, Աբխազոմ աղա, որ ձեր տունին պէս  
հանգիստ ընէք, — ըստ տիկինը սենեակը մնուելով :

— Անհանգուսութեան պատճառ մը չունիմ, միայն  
թէ մնօթի եմ եւ կերակուր ուտել կուգեմ:

— Կերակուրդ պատրաստուելու վրայ է, հիմայ  
պիտի ըերեմ, — ըստ տիկինը եւ դուրս ելաւ նորէն  
դուրն առջեւ էրկանը սպասելու համար :

— Ի՞նչ տեսակ ինիկ է այս, — ըստ Աբխազոմ՝  
աղան՝ երբ առանձին մնաց. — զիս մնօթի կարհէ եւ կը  
պատուիրէ որ հանգիստ ըլլամ. մնօթի մարդը հանգիստ  
կինայ ըլլալ . . .

— Սեպէ՛ թէ ես ալ քու քայրդ եմ կամ աղջիկդ  
եմ, — ըստ վալթմաննեայ տիկինը դարձեալ ներս մանե-  
լով. — եթէ բան մը ուզեն՝ մի քաշուիր, ըսէ ինձի որ բերեմ:

— Շնորհակալ եմ:

— Ես կուզեմ, որ իմ տունս եկող հիւրերը ճնեղուին:  
— Կհանիսամ. հիմակ ու հիմա կերակուրէն զատ  
ուրիշ բան չեմ ուզեր :

— Կերակուրը պատրաստուելու վրայ է, հոգ մի՛  
ընէք:

Տիկինը գեռ պիտի շարունակէր իր բանակցութիւնն,  
քայլ դուռը զարուելով գուրս վազեց շուտով, որտէսպի  
դուռը բանայ, էրիկը գիմաւորէ եւ բերած պաշարը առնէ  
ու կերակուր եփէ :

— Ողջո՛յն, տիկին, — ըստ մէկը դուռը բացուե-  
լուն պէս :

Հարկ չկայ ըսելու, թէ եկողը կրօնաւոր մ'էր, ինչու  
որ անոնք միան կողոքածեն ողջոյնը :

— Օրչնեա՛, տէր, — պատասխանեց աիկինը :

— Ի՞նչպէս էք, աղէ՛կ էք, տիկին :

— Փառք Աստուծոյ, տէր հայր :

— Մանուկ աղան հիմա գէմս ելնելով իմացուց, որ  
հիւր մը եկած է այսօր, ես ալ եկայ որ հետը տեսնուիմ:

— Շատ աղէկ ըրեր էք, ներս հրամնեցէք, տէր հայր,

— ըստ տիկինը, ցոյց տալով խուցն, որտւն մէջ Աբխա-  
զոմ աղա իր մնօթութեամբը կզբաղէր:

Քահանան ներս մտաւ :

Աբխազոմ աղան ոտք ելաւ :

— Ողջո՛յն, Աբխազոմ աղա :

— Օրչնեա՛, տէր հայր :

— Մեզաւորս ձեր բարեպաշտութեան գալն իմա-  
նութիւն առապարանոք եկայ ձեր ծեսմեսնագութեան  
ուրաստական որպիսութիւնը հարցնելու. ի՞նչպէս էք,  
Աբխազոմ աղա :

— Աղէկ ենք :

— Միշտ աղէկ ըլլաք, Տէր Աստուծ ձեր մեսելոց  
արքայութիւն եւ կենդանեաց աւուրս երկար պարզե-  
ւեցէ :

— Շնորհակալ եմ. դուք ի՞նչպէս էք, տէր հայր :

— Մեր աղէկութիւնը մի՛ հարցունէք . . . ժամա-  
նակա աղէկութիւնը . . . Տէր Աստուծ զձեզ յամենացն  
փորձանաց եւ ի չարէ աղաս պահեսցէ. ժողովարդն երբ  
աղէկ ըլլայ՝ քահանաներուն ալ երեսը կիմուռյ :

— Այսպէս է տէր հայր, — որաստախանեց Աբխա-  
զոմ աղան, իր աշերն զպանելով բնաւ խուցն դմնէն,  
ուսկից կերակուր կյաւար:

— Օրչնա՛, ժամանակը շատ գէշ է, ժաղովուրդը  
շատ նեղութիւն կբաշէ, այս պատճառաւ ծերմեսնողու-  
թիւնն ալ օր ըստ օրէ պակասելու վրայ է :

— Իրաւ է :

— Բայց ի՞նչ պիտի ընէնք, ի՞նչ կուգայ մեր ձեռ-

քէն համբերելէն զատ . . . Սուրբ Գիրքը կըսէ . «որ համբերեսցէ խապա՝ նու կեցցէ» :

— Այսպէս է:

— Եթէ Համբերենք՝ բարկանալ պէտք է, եւ մարդարէն կըսէ. «Բարկանայք եւ մի՛ մեղանէք» :

— Ճիշտ է, — պատոսխանեց Սբիսողոմ աղան, որուն ականջը բնաւ չէր մտներ քահանային խօսքերը եւ որ քահանային ներկայութենէն նեղութիւն կիմանար. վասնզի, ինչպէս գիտեն ընթերցողները կերակուրէն զատ ուրիշ բանի պէտք չունէր :

— «Զի ո՛չ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ բանիւ Տեսան» :

— Քահանան քթախոտի տուփը ծոցէն հանեց եւ երկու մասերավը քթախոտ լեցուց քթին ծակերուն մէջ, եւ յետոյ, տուփը Սբիսողոմ աղային երկնցնելով՝

— Հրամնեցէք, օրհնած, — ըստ :

Սբիսողոմ աղան նորհակալութեամբ տոտ տուփն եւ քիչ մը քթախոտ քաշեց :

— Քիչ քաշեցիք, Սբիսողոմ աղա . կտղաչեմ անդ գտոմ մ'ալ քաշեցէք, քթախոտը վնասակար բան մը չէ :

Սբիսողոմ աղան անդամ մ'ալ քաշեց, որսէպի խօսքը չերկարի եւ հիւրը մեկնի :

— Ի՞նչու աղէկ մը չէք քաշեր, Սբիսողոմ աղա, կրկնեց քահանան. — շատէկ քաշեցէք :

— Նորհակալ եմ, տէր հայր, սովորութիւն չունի՞ր,

— Կիրարեմ, մեղաւորիս խօսքը մի՛ կոտրէք, քիչ մ'ալ քաշեցէք :

— «Ալ չես քաշուիր», — ըստ Սբիսողոմ աղան մեկուսի եւ քիչ մ'ալ քաշեց :

— Դափիթ մարգարէն կըսէ ; որ «մարդոյ որպէս խոտոյ են աւորք իւր . . . »

— Քթախոտին համբեր կըսէ :

— Չէ՛, մեզի համբար կըսէ . . . եւ մենք ալ տշխատելու ենք, որ այս վաղանցուկ կեսանքին մէջ ուրիշներուն բարիք լինենք, աղքատ սնանկները ինսանենք եւ

երեքմն ալ մեր ննջեցելոց հոգւոյն համար աղօթենք :

— Այսպէս է:

— Պատրաստ գտնուելու ենք որ կանցուելնուս պէս երթանք :

— Իրաւ է:

— Մեզաւորս պիտի համարձակիմ ինոդիրք մը լնել ձեր բարեպաշտութեանը, եւ կյուսամ, որ չէք մերժեր, վասնզի ձեր բարեպաշտութիւնը եւ ջերմեռանդութիւնը շատ աղէկ կճանչնամ մեղաւորս:

— Հրամնեցէք:

— Տէր Ասաւուած իւր անսպառ գանձը միշտ բաց պահէ հրամանոցդ պէս ջեռմեռանդներուն:

— Շնորհակալ եմ:

— Մէկուն տեղ հազար տայ, հազարին տեղ միլիոն տայ ի շինութիւն սուրբ եկեղեցւոյ եւ ի փառս աղգին : Ինոդիրքս սա է, որ յառաջիկայ կիրակի կուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագ մատուցանել : Ներեցէք համարցակութեանս, բայց իմ պարտք է միշտ իմացունել, որ ննջեցեալները մտնալու չէ :

— Իրաւունք ունիս, տէր հայր :

— Սրբ եթէ կուզէք՝ ըսէք, որ ես ալ անոր համբերու կարգադրութիւն մը լնեմ : Զկարծէք թէ ծախքը շատ մեծ բան մ'է . երկու սոկով կլմնայ : Նոյն օրը յատկանէս ծանուցում ալ կնենք եկեղեցւոյ մէջ, որ վասն հոգւոցն ննջեցելոց Սբիսողոմ աղային է նոյն տուրք սուրբ եւ անմահ պատարագը :

— Շնորհակալ կըլլամ :

— Բան մը չէ, մեր պարագն է :

— Հրամնեցէք, երկու սոկի տաէ՛ք, — ըստ Սբիսողոմ աղան, քակիչն երկու սոկի տալով քահանային :

— Թող այսօր մնար . . . ի՞նչու աճապարեցիք,

— պատանիսանեց քահանան ձեռները բանալով :

— Չէ՛, տաէ՛ք :

— Արտիհետեւ կատիպէք՝ ես ալ կառնեմ սիրող չըկառիելու համար : Օրհնեալ ըլլար . Տէր Ասաւուած ձեր

տունը միշտ չեն պահէ. ձեր քսակը միշտ լեցունէ. ինչու ունիս սրախի մէջ Տէր Աստուած կատարէ . գործերուդ յաջողութիւն տայ եւ ամեն փորձանքներէ աղաս պահէ.

— Քահանան բարեմազմութիւնները լմնցունելու պէս մնաք բարեաւ ըսելով դուրս եւաւ :

« Վերջապէս խալսեցայ, — ըստ ինքնիրեն Աքիսողու աղան, — աս մարդուն ձեռքն. աս ի՞նչ փորձանքներ են որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ուաք կոխելէս ի վեր հոգենաւէն հազիւ դուրս ելած էի՝ խմբագրին մէկ երկու ժամ գլուխս ցաւցուց . անկից զատւեցայ եւ մինչ չեւ որ առնը գտայ՝ հազար նեղութիւն քաշեցի : Տուն եկայ որ քիչ մը շունչ առնեմ՝ եւ կերակուր ուտեմ տաճախիլինը զիս անօթի կապահէ եւ միշտ ներս կուգան կազաչ ինձի, որ բան մը հսդ մնեմ եւ հանդուսութեան նայիմ : Աս ալ հերիք ֆր, եւ աչա այս մարդ կուգայ՝ բանի քժախսու քաշել կուտայ ինձի եւ Գաւիթ մորդարէին խօսքը բանալով երկու ոսկի կամնէ կերթայ. երթայ բարով : Այս ամենը քաշեցինը անօթի փորտնց բայց աս կերակուրս ինչու համար չեն բերեր . այս գիշեր անօթի պիտի պահէն զիս . . . աս ի՞նչ խայտառ կութիւն է» . . .

Այս հարցումներն կուզգէր Աքիսողու աղան, եւ այդ կան որ արդէն հասած ըլլալով տկար լոյս մը կուտակ կմարի եւ մութին մէջ հձգէ հիւրը :

« Բայց քաշուելու բան ֆս սա, — կշարունակէ իս շոր մարդը . — կամ ուրիշ տեղ մը երթալու է եւ կտու կնքը կամնչելալ քանի մը խօսք ըսելու է : Ես իմ քառ քիս մէջ երկու սպասաւոր ունէի, որ գէմս բարեւ բանէին, սեղանը կանուխ կը պատրաստէին եւ իմ գոծ երս կը տեսնէին . սպասաւորներու փարժուած մարդ ինչու այս նեղութիւնը քաշէ հիմայ :

— Աս ի՞նչ է, կազզ մարտէ է . . . — հարցուց տիկ նը, սենեալին դուռը բանալով :

— Այս՛, մարած է, — սպասավաննեց Աքիսողու աղան զաղելով իր զգացած նեղութիւնն որ աւելնալու վրայ է

— Դուն հանգիստ եղիք, Աքիսողու աղան, այդ քառ ները նայիլը մեր գործն է :

— Այս՛, բայց ես անօթի եմ, եւ սպասելու կարողութիւն չունիմ :

— Ես ի՞նչ ըսի քեզի, գուն սիրու մի հասցաներ, ամեն բան ինձի ձգէ՛, ես կհօգասմ :

Տիկինը շուտ մը գրացւոյն տունը վազեց եւ անոր կազը բերելով լուսաւորեց Աքիսողու աղային խոցը :

## Դ

Այս լուսաւորութեան վրայ կէս ժամ շանցաւ, եւ Աքիսողու աղային ներկայացաւ երիտասարդ մը, որ վաճառականի ֆր նմաներ, սեղանաւորի ալ ֆր նմաներ արհետաւորի ալ ֆր նմաներ, գործաւորի ալ ֆր նմաներ, եւ վերջապէս անանկ բանի մը կը նմանէր, որուն նմանը, միայ : Հազիւ երեսուն երկու տարեկան կը թուէր : Կապոյն աչքրով, գեղին մազերով զարդարուած ըլլալով անէր նաեւ երկու մասու մօրուք, որ մայրաքաղաքիս մէջ կոմ սպոյ նշան է եւ կամ չըստորութեան : Հագուստներն այնքան հին էին, որ հնախայնիրը զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային : Սակայն եթէ հագուստի մասին վանական էր՝ գէմքի մասին քաշուական զօրութիւն անէր այս անձը :

— Մասայ եմ մեծապատութեանդ, մեծապատիւէր, — պօսաց երիտասարդն սենեալին ներս մանելով եւ մօմենալով Աքիսողու աղային :

— Ի՞նչ կայ, ի՞նչ կուզէք, — հարցուց Աքիսողու աղան վախճառալով :

— Վոհմափայլ տէր, ձեր գալուստն լսելով՝ վախի համ գալ իմ խորին մեծաքանացս հաւաստին ձեր սորերուն տակիլ զնել :

— Ուաքերուս տակիլ, շատ աղէկ, գի՞ր, — բառ Աքիսողու աղան, որ կիործէր, թէ մուճակ բերած էր իրեն :

— Շնորհակառ եմ, բարձրապատիւ տէր, — բառ

Երիտասարդը, գլուխը բացաւ եւ սեղանին վրայ ելաւ կանգնեցաւ :

Աքիտողոմ աղան այս տեսարանին առջեւ բոլորովին շուարած՝ անհամբեր տեմնել կուղէր, թէ ի՞նչ պիտի ընէր այս պարոնը սեղանին վրայ :

Երիտասարդը ծոցէն թուղթ մը հանեց եւ աչերն Աքիտողոմ աղային տնկելով բոլոր ձայնովը պոռաց :

— Տեարք եւ տիկնայք . . .

Աքիտողոմ աղա այս ահարկու ձայնէն վախենալով՝ հստած տեղէն երկու կանգուն վեր ցատկեց եւ չլինալով ինքնինքը զապել՝ պոռաց .

— Ո՞վ է աս մարդը, յիմարանոցէն վախած ին՞նիթէ, թէ յիմարանոց երթալու յիմար :

— Հայ աղգն, — շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մ' իջեցնելով, այսօր այնպիսի հանդէս կլատարէ, որ մեր հայրենեաց ամենէն քաջ դիւցազնին նուիրուած է . . .

— Միոքդ ի՞նչ է, եղբայր . . .

— Կար ժամանակ մ', ուր խուարը լուսոյ դէմ կը կոտէր. տգիտութիւնը գիտութեան դէմ, անցեալն ապանին դէմ, հրամայականը ասհամնականին դէմ, սուրը գրչի դէմ, ատելութիւնը սիրոյ դէմ, կրակը ջուրին դէմ, միաը բանջարելինին դէմ. իսկ հիմայ անցան այն ժամանակները: անոք անցեալ են՝ մենք ապանի, անոնք խուար են՝ մենք լոյս, անոնք տգէտ են՝ մենք գիտուն, անոնք սուր են՝ մենք գրիչ, անոնք ատելութիւն են՝ մենք սէր, անոնք կրակ են՝ մենք ջուր, անոնք միա են՝ մենք բանջարելին, անոնք վարանդ են՝ մենք խընդոր, անոնք փուշ են՝ մենք վարդ: Անցան անցան այն դարերը, ուր մարդկութիւնը տգիտութեան օրորոցին մէջ մէջ մ' ասդին մէջ մ' անդին կերթար կուգար . . .

— Միոքդ ի՞նչ է, եղբայր, ես քեզի բան մը քրի ի՞նչ կուզես ինձմէ. գնա քեզի բարկացնողին զրուց այդ խոռքերը . . .

— Այս', մարդկութիւնը կչարչարուէր, ինախատ-

ուէր անգութիւնաւորներուն ձեռքէն եւ չէր գիտեր, որու երթալ եւ որու բոլորքել :

— Տէր ողորմեա ... Տէր ողորմեա, — ըստ ինքնիրեն Աքիտողոմ աղա . — քաշելիք ունինք եղեր . . . ես կրնամ հիմայ զինքը սեղանին վար ամսել, բայց կվախնամ, որ ծոցէն աարձանակ մը կհանէ եւ կզարմէ ինձի, վամն զի խստ բարկութեամբ կխօսի :

— Իսկ երբ գիտութիւնն եկաւ, — շարունակեց ատենաբանը, եւ վանեց — տգիտութիւնն ինչպէս լոյսն՝ խաւորը, սէրն՝ ատելութիւնը, գրին՝ սուրը, ապագայն՝ անցեալը՝ — այն ատեն, ա՛հ այն ատեն . . . այս' այն ատեն, այս', կըսեմ, այն ատեն միայն հասկցուեցաւ, որ մարդկութիւնն աղգ եւ հայրենիք բասերը բառարանները լեցունելու համար շինուած բաներ չեն, այլ ամենն մարդու մաքին մէջ, սրան մէջ, հոգւոյն մէջ երկաթեայ ատելուալ եւ անջինջ կերպով գրոշմելու բառեր էին . . .

— Եղբա՛յր, կաղաչեմ, վար իջիր եւ այնպէս զրուցէ՛ ցաւդ . . .

— Ստենաբանը կախած տեղը այնպէս կը գողար, որ Աքիտողոմ աղային սիրու կը հասնէր՝ թէ կաղը գետինը պիտի ինսար :

Ռւատի ցուցելով այլեւս համբերել՝ պոռաց ինքնակոչ ատենաբանն երեմն ի վեր .

— Վա՛ր իջիր սրկէ :

— Կաղաչեմ, մի՛ սաստեր զիս :

— Վա՛ր իջիր, ասկա թէ ոչ . . .

— Մի կոարեր իմ սիրս որ ազգին համար կըարակիւ :

— Ի՞նչ ըսելիք որ ունիս՝ եկուր քովս, մարդու ովէս նոսէ եւ ըսէ. հնա տեղուանքը ելնել ի՞նչ պիտի ըլլայ,

— Կաղաչեմ, թո՛ղ սուր որ վերջացնեմ. ա՛հ, չես գիտեր, թէ ո՛րչափ կը յուզուիմ երբ ճառ կարգան :

— Վա՛ր իջիր :

— Ստենաբանը բեմէն կիջնայ եւ կերթայ աթսափ վրայ ինսափ :

— Հիմա զրուցէ ինձի, միտքել ի՞նչ է, կըսէ Աբի-  
սպոմ պղմն բարկութեամբ :

— Կաղաշեմ, մի՛ բարկմնար :

— Ի՞նչ կուզես, զրուցէ, շուտ, հիմայ :

— Բարկութեամբ մի՛ վարուփի հետո, ոտքը սրագ-  
նեմ. սիրա լեցուած է, հիմայ կոկոխմ լալ :

Եւ Ասենաբանը կոկի լալ :

— Լալու ի՞նչ կայ, եղբայր :

— Ծառադ կփափաքի գրակմնութեամբ. աղդին  
ծառայել, բայց սյս աղդը շատ ապերախտութեամբ կը  
վարուի իր գրագէաներուն դէմ :

— Ասոր մէջ ես ի՞նչ յանցանք ունիմ :

— Դաք յանցոնք ցոճիք եւ թերեւս իրաւունք ու-  
նիք . . . ոտանաւորներ ունիմ գրած հայրենիքի վրայ,  
սքանչելի կարմներ, պատուական տողեր, որմն մէջ երե-  
ւակայութիւնը, աւելու, խանդն, հուրմ ու բոյը տաւա-  
նաթեւ կունանմ :

— Շատ աղէկ, ասոր համար լալու է:

— Մեր աղդն անոնց յարգն ու պատիւը չճանչնար.  
զանմնք տղայական բաներ կը կործէ եւ թող կուտայ որ  
զանմնք գրողը անօթի մ՞նայ :

— Ես ի՞նչ լինեմ :

— Կաղաշեմ, քաղցրութեամբ վարուէ հետո :

— Ի՞նչ ըրած ունիմ քեզի :

— Չեղի սիստ աղաժէի որ . . .

— Ի՞նչ, շո՛ւտ ըսէ . . .

— Մի պոար երես ի վար, հոգիս սիրես. հիմայ  
կոկոխմ լալ . . .

Նորէն սկսու լալ գրագէտը :

— Տէր Ասոււած, դուն համբերութիւն տուր ինձի,  
— ըստ Աբիսովոմ աղմն մեկասի :

— Խնդիրքս տա էր, որ կուզէի տալ քիչ մը  
տոաչ կարգացած ճառ . . .

— Գնա տակել տուր, քու ձեռքէդ բոնող կայ :

— Պատի ինսդրէի ձեր մեծապատութենէն, որ որ-  
պագրութեան տակը գուք տայիք :

— Ինչո՞ւ . . . ի՞նչ պատճառ կայ, որ քու ճառիդ  
համար ես գրամ տամ : Լսուած բան է, որ մէկը իրեն  
շահուն համար գիրք տալէ, եւ ծախքն Աբիսովոմը տայ . . .

— Կը խնդրեմ, սիրա արգէն խոցուած է, գուք  
ալ նոր վէրք մը մի՛ բանաք հոս :

— Ինչո՞ւ վէրք բանամ եղեր. գհա՛ բանդ, եղբայր,  
փորձանք եղար գլխուս :

— Գիտէ՞ք ո՞րքան ծանր է գրագէտի մը ասանկ  
խոսքեր լսելը . . .

— Զեմ գիտեր, եւ գիտնալ չեմ ուզեր :

— Բանասաեղծի մը սիրալ շատ փափուկ է, ամենա-  
թեթեւ խոսքէ մը կիրաւորի : Այս նիւթին վրայ ուսա-  
նաւոր մը գրած ունիմ, կարգամ, մտիկ ըրէք :

— Ոտանաւոր մտիկ ընելու ժամանակ չունիմ :

— Կաղաշեմ ոտանաւորիս հետ խստութեամբ մի  
վարուիր . այս ոտանաւորին համար զոր գուք չէք ուզեր  
մտիկ ընել՝ երկու ամիս աշխատած եմ ես . եւ երբոր  
մնոր նախաստիլը տեսնեմ՝ արժանապատութիւնս կը  
վիրաւորուի : Կաղաշեմ ոտանաւորիս համար գէշ մի զը-  
րուցէք . . . : Կինդրեմ թոյլ տուէք ինձ կարգալ զայն  
մնդամ մը . . .

— Ես ոտանաւոր մտիկ ընելու չեկայ հոս :

— Շատ լաւ. ողբերգութիւն մը գրած եմ. անոր  
վրայէն անցնինք :

— Զեմ ուզեր. ես անօթի եմ, հիմայ կերակուր պի-  
տի ուտեմ :

— Շատ լաւ, ուտելիքի վրայ ատենաբանութիւն մը  
ընեմ :

— Ժամանակ չունիմ մտիկ ընելու :

— Կաղաշեմ, այդ խոնքը ուրիշ անդամ մի ըսէր .  
տակէ աւելի ծանր խոնք չեղինակի մը համար՝ որ  
իր մէկ աշխատասիրութիւնն ուրիշի կարգալու փափաք  
յայանէ: Կինդրեմ, բարձրապատիւ տէր, քաղցրութեամբ  
վարուեցէք հեղինակներու հետ :

— Գլխուս վրայ նատեցունեմ քեզի :

— Ոտքը պատճեմ՝, մի՛ ծաղրէք զիս. Ի՞նչո՞ւ ձեր  
դիմում վրայ նասեցունէք :

— Ի՞նչ ընեմ հապա. քսակս քեզի տամ հեղինակնե-  
րու հետ քաղձրութեամբ վարուած ըլլալու համար :

— Ա՛յ, միայն ճամփա սպաղրութեան ծախքը :

— Քանի ոսկիով կը լմնայ . բան մը չէ . իմ Մեկե-  
նաս սիսի ըլլաս, ես ալ քու անունդ սասնաւորով մը  
գրքոյին ճակատը սիսի դնեմ :

— Ճակա՞տը դնես սիսի :

— Այո՛ :

— Ի՞նչո՞ւ համար :

— Որպէսպի ամի՞ն մարդ զիսնայ, թէ ձեր ստակովը  
տալուած է այն գիրքը :

— Նատ լաւ, — պատասխանեց Աքիալո՞ր աղան եւ  
քսակի՞ն չըս ոսկի հանեց տուաւ. Հեղինակն հազար յար-  
գանք մատացանելով՝ դուրս ելաւ :

— Աքիալո՞ր աղան յեաեւէն կանչեց զինքը եւ հար-  
ցուց .

— Զիլնա՞ր ըլլալ, որ գրքին ճակատը սպասաւորնե-  
րուս ալ անունելը դնես եւ իմացունես ազգին, որ Աքի-  
ալո՞ր աղան կովեր, ոչսարներ, էշեր եւ ագարակներ  
ունի իր քաղաքին մէջ :

— Աս ձեր ըսաճնելը հսկուագրութեան ճիւզին կը  
գերաբերին :

— Զեմ՞ համինար :

— Ասոնց վրայ սամասալորներ կը գրուի . եթէ կը  
փափաքիք՝ սամասար մը շինեմ :

— Ի՞նչ ընեմ սամասարը :

— Լուագի մը մէջ տակել կուտաք :

— Կոտե՞ն :

— Ի՞նչո՞ւ չպիտի տպեն. եթէ կէս ոսկի տալու ըլլաք  
քառասուն անգամ կտակեն :

— Նատ աղէկ. աս ըսածդ գրէ :

— Գլխուս վրայ :

— Բայց ազւոր բան մը ըլլայ :

— Շատ լաւ :

— Այսպէս որ տեսնողը համի:

— Հարկաւ :

— Վաղը առառ կը երէ՞ք :

— Վաղը առառ ի՞նչ կը սէք . . . մէկ ամիսէն  
հազիւ կրնամ պատրաստել :

— Մէկ ամիսէ՞ն :

— Հազիւ, սամասար կարգալը գիւրին է բայց գը-  
րելը գժուար : Գեղեցիկ սամասարի մը համար քիչն  
քիչ երկու ամիս պէտք է :

— Ի՞նչ կը սէք . . .

— Այո՛, ես կաշխատիմ ամիսէ մը լմնցունել :

— Աս ի՞նչ գժուար բան է եղեր :

— Ի՞նչ կարծեցիկ հապա, երկու ամիս սիսի ըսպա-  
սեմ որ մուսաս գայ եւ ներշնչէ ինձի, որպէսզի գրեմ.  
առանց մուսայի սամասար չգրուիր :

— Եթէ այդ մուսայն գալու չըլլայ . . .

— Անպատճառ կուգայ :

— Զիլնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես եւ աղաչես  
իրեն, որ շուտ մը գայ եւ դուն ալ երկու ամիս չսպա-  
սես :

— Անի՞այ ինքնիրեն կուգայ, նամակի ոլէտք չունի,  
մեծապատիւ տէր :

— Աւոր կնասի . . . շա՞տ հեռուն է :

— Այո՛, շատ հեռու է, բայց կուգայ :

— Յամաքէ՞ն թէ ծովէն :

— Զէ՛, մեծապատիւ տէր, չէ՛ :

— Ա՞վ է ուրեմն այս գետնին տակիլ անցնելու մարդը  
. . . ուսկից սիսի գայ . . . ըսէ որ ճամբայ մը մուսամաք  
ու ըերել տանք . . . : Եթէ մէկ-երկու ոսկի տանք՝ այս  
շաբթու կուգայ :

— Այո՛, երկու ոսկի տալուգ պէս՝ գործը կդիւրա-  
նայ եւ մուսայս այս շաբթի վաղելով կուգայ, պատրա-  
սանեց անմուսայ բանաստեղծը, ոսկի բառը լսելուն պէս:

— Գրէ՛ ուզեմն իրեն, իմ կողմէս ալ յատուկ բարեւ-  
ներ ըրէ եւ ըսէ, որ Աքիսողոմ աղան քեզ տեմնել կուզէ:  
— Գլխուս վրայ: Մնաք բարեաւ, աէր, չսորհակալ  
եմ ձեղմէ. ծառայ եմ ձեր մեծապատութեան եւ կա-  
զաշեմ, որ ընդունիք . . .

— Ո՛չ ըսաւ Աքիսողոմ աղա բարկութեամբ. — ա՛ւ  
երկար ըրիք. աշա ինչ որ ըսիր՝ ընդունեցի, եւ գեռ ի՞նչ  
կուզէս որ ընդունիմ . . .

— Խորին յարգանացս հաւասարիքը, աէր . . . որով  
մնամ ձեր մեծապատութեան ամենախսնարհ ծառայ:

— Շատ աղէկ:

Մեխնեցաւ բանաստեղծն, երկու ոսկով բերել տալ  
խոսանալով մուսայն՝ զոր ոմանք աւելի աժան զնով  
բերել կուտան: Մուսայի լորականն հիւմնի մ'օրակա-  
նէն աւելի չէ այժմ:

Աքիսողոմ աղա, ինչպէս դիտեցին ընթերցողները՝  
կմունար իր անօթութիւնն ամեն անգամ, որ մէկն անոր  
կուտար անունը լրագրի մէջ անցնելու եւ կամ եկե-  
խոսք կուտար անունը լրագրի մէջ անցնելու եւ կամ եկե-  
զեցոյ մէջ ծանուցում ընելու. ինչպէս հասեւ իր քասկին  
ըերանը կըանար եւ դրամով կիվարձատրէր ամեն անոնք,  
որ իրեն կիսուանային անունն ժողովրդեան մէջ տարա-  
ծելու: Փառափրութիւնն ալ տեսակ մ'անօթութիւն է,  
ծելու: Փառափրութիւնն ալ տեսակ մ'անօթութիւն է,  
զոր դրամով կիշասցունեն մարդերը: Լրագիրներու մէջ  
փառափրութիւնն, զոր ոմանք մոլութիւն կհամարին եւ  
փառափրութիւնն կարգ դասել կիսափագին, եւ որ  
ոմանք առափնութեան կարգ դասել կիսափագին, եւ որ  
մեր ժողովրդեան ամեն դասերուն մէջ կդտնուի այսօր՝  
տիրած էր նաև Աքիսողոմ աղային վրայ, որ բանաստեղ-  
տիրած էր նաև Աքիսողոմ աղային վրայ: Տիրած յունեցունել:  
խորհելու՝ սկսաւ առանաւորին վրայ միաք յունեցունել:

« Աքիսողոմ, — Հարցուց ինքնիրեն, — սահնաւորն ու-  
զանի պէս պիտի ըլլայ. սա մարդուն մուսայն քանի  
զածին պէս պիտի քայ. եւ եթէ չգայ՝ անոր սեղն ուրիշ  
մը բերելու է » . . .

Այս Հարցումներն կուղէր իրեն՝ երբ տանտիկինը  
ներս մանելով ըսաւ.

— Կերակուրը պատրաստէ, հրամեցէք, Աքիսողոմ աղա:  
Բատ տաճկաց ժամը գիշերուան չորսը զարկած էր:

### Ե

Այս խուցն, սրաւն մէջ Աքիսողոմ աղան ապաշխա-  
րանք քաշած էր՝ ունէր իր գէմը սենեակ մ', որ խոհա-  
նոցի քավն էր եւ որ ճաշի յատկացուած էր: Այս սեն-  
եակը մտաւ Աքիսողոմ աղան, առաջնորդութեամբ տիկ-  
նոջ, որ սեղանը պատրաստած էր վերջապէս:

Աքիսողոմ աղան ճաշի սենեակը մտնելով՝ բարեւեց  
Մանուկ աղան, որ սեղանին չուրջը աթուներ շարելու  
զբաղած էր:

Սանկ հրամեցէք, Աքիսողոմ աղա, — ըսաւ Մանուկ  
աղա՝ սեղանին վերի կողմը ցոյց տալով իր հիւրին:

— Հրամանքնիդ նստելով իրեն ցոյց տրուած տեղը:

— Ներեցէք կերակուրն այս շաբաթ ու շաբաթնելուս համար.  
ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կիրաք ու տել. այս  
գիշեր քանի մը պատճառներ թող չտուին, որ սեղանը  
ժամանակին պատրաստուէր, այս պատճառները վերջը  
կպատմեմ ձեզի: Ինչպէս էք տեսնենք, Աքիսողոմ աղա,  
հանգիստ էք, — Հարցուց Մանուկ աղան՝ Ճայնին աս-  
ուհիճանն իշեցունելով:

— Շատ հանգիստ եմ:

— Շնորհակալ ենք. մեր բարեկամն ինչպէս է  
Տապալիքն:

— Աղէկ է, յատկապէս բարեւ ըսաւ ձեզի:

— Բերուը տաճուղն ողջ ըլլայ: Եթէ ձեզի գաւաթ-  
մը օղի տամ կանկէք, ախորժակ կըանայ:

— Գաւաթ մը միայն կիսեմ:

— Շատ լաւ, հրամեցէք:

Մանուկ աղան երկնցուց գաւաթ Աքիսողոմ աղային,  
որ ի մի ումով կլեց զայն, այսինքն օղին, գաւաթը յլ  
հասկնաք:

— Անուշ ըլլայ , Աքիսողոմ աղա :  
— Նարհակալ եմ :  
— Չեր կենդանութեանը :  
— Ողջ եղէք :

Մանուկ աղան օղին ջրով բարեխաւնելէն ետքը խը-  
մեց զայն ի չըստ ումպ :

— Տիկնը մինչեւ որ կերակուրները տաքցունէ եւ  
քերէ՝ մենք կիմանք խօսիլ եւ ժամանակ անցունել , այն-  
պէս չէ , Աքիսողոմ աղա :

— Այս , պատասխանեց Հիսուս այսպիսի եղանակաւ-  
մը , որ կհասկցունէր , թէ աւելի լաւ էր նախ կերակուր  
ուսուել եւ ապա խօսիլ :

— Մարի ըրէք ուրեմն այսօր մեր գլխուն եկած-  
ները : Քանի մը շաբաթէ ի վեր թաղականի մը ընարու-  
թեան յետեւէ ինկած ենք : Գուք Հիմայ ձեր մտքէն  
պիտի ըսէք , թէ մա՛րդ , թաղականը քուկին ինչուդ-  
պէտք : Անանկ չէ , Աքիսողոմ աղա . ազդին գործը ես չը  
նայիմ , գուն ճայիս , ան ճայի ուրեմն . ին-  
չուս պիտի շատ գէշ բան է . անով ամեն մարդ մէկդի  
կրաշուի , եւ ազգին գործերն ալ երեսի վրայ կրնան .  
Խմ գիտցածս՝ ամեն մարդ ձեռքէն եկածին չափ ազգին  
գործերուն ալ աշխատելու է : Հաս մ'ալ կիսմէք ,  
Աքիսողոմ աղա , ախորժակ կըանայ :

— Սովորութիւն չոնին մէկ գաւաթէն աւելի խորշը :  
— Եթի գուաթները պղտիկ են , մանաւանդ թէ  
Պոլոյ օդն ալ կիբեցունէ :

— Հաս լու :

Երկու բարեկամներ մէյմէկ գուաթի եւս իսմեցին  
իրարու կենդանութեանը , եւ Մանուկ աղան սկսու ատե-  
նաբանութեան :

— Այս առառու , — լասու , — մեր թաղին ազդային  
զրօսարանը գացած ժամանակս , ձեզմէ աղէկ չըլլայ՝  
մեր բարեկամներէն Մելքոն աղային հանդիպեցայ . Այս  
Մելքոն աղան նախ Բարթողիմէոս աղային աղջիկն առած-  
էր : Բարթողիմէոս աղան ալ ժամանակաւ մատով կցը-

ցունեն եղեր իբրեւ բարի մարդ , հիւրասէր մարդ , աղ-  
գասէր եւ բարեպաշտ մարդ , եւ շուկային մէջ շատ  
խոնութներ ունէր , որնցմէ տարին բաւական եկամուտ  
կամէր : Քանի մը տարիէն Մելքոն աղային կինը մեռաւ ,  
եւ Մելքոն աղան համետագործ նիկոլային աղջիկանը հետ  
կարգուեցաւ : Այս աղջիկն քանի մը եղբայրներ ունի ,  
որոց մին Ամբակում աղային քով գրադրութիւն կընէ :  
Այս Ամբակում աղան ալ աղայ մ'ունէր , որ թուղթ  
խաղաղով հօրը շատ ստակը կերաւ եւ վերջէն Ռուսա-  
տան փալսաւ : Այս աղան Մարգար եպիսկոպոսին քրոջն  
թուսան եղբօրսրպէն էր : Միւս եղբայրը շուկային մէջ  
ուկերիչ է . բարձր հասակով սիրուն մարդ մ'է : Երրորդ  
եղբայրը տանենօք շատ պարապ պարսեցաւ , խեղձութեան  
մէջ ինկու , անօթութենէ պիտի մեմնէր , վերջէն թա-  
զական անուգոմ ընտրուեցաւ եւ մէկ երկու տարիէն ինք-  
զինքը ժողվեց : Զերինցնեմ խօսք , Մելքոն աղան այդ  
նիկոլայ աղային աղջիկն առնելէն ետքը , քանի մը տա-  
րիներ շատ հանգիստ կեանք վարեց . բայց վերջէն բախար  
դարձաւ , ձախորդութիւն ձախորդութեան վրայ եկաւ  
եւ ունեցած չոնեցածը բոլորովին կորսնցուց : Օր մը  
ամսեմ զինքը հոս բերեմ եւ տեմնէք , թէ ի՞նչ մարդ է:  
Եղբայր մ'ալ ունի , որ վարպետ ժամագործ մ'է . առե-  
նօք Պէօյիւք Տէրէ կնատէր , վերջը քանի մը տարիներ  
իւսկիւտար հատաւ , ետքէն Քում Քարու երթալով՝ հմն  
ալ չկրցաւ նասիլ եւ Հիմայ չեմ գիտեր ուր կնատի :  
Բայց շատ վարպետ ժամագործ է : Թորոս աղան , որ եւ  
ոչ մէկ ժամագործի կյանձնէ իր ժամացոյցն՝ անոր կու-  
տայ , որ մարքէ : Այս Թորոս աղան կհանճնա՞ք . ուրիշ  
տեսակ մարդ է . անոր մէկ պատմութիւնը անեն՝ քեզ եւ  
մտիկ ըրէ , որ տեմնես թէ աշխարհիս վրայ ասանկ մարդ  
կգտնուի եղեր որ . . .

— Բերեմ աղուը , — հարցուց տիկինը սենեակին  
դանէն ներս երկնցնելով գլուխը :

— Իիշ մը համբերէ , տիկին , խօսք լմնցունեմ ,  
վերջը բեր : Այսպէս չէ , Աքիսողոմ աղա , խօսք պէտք է

եա՛: Եթէ մտիկ ընելու ժամանակ չունիք, եւ գլուխնիդ կցաւցունեմ կոր՝ ըսէ՛ք :

— Այ ի՞նչ խօսք է . . . բա . . .

Աքիսողով աղան չկրցաւ շարունակել իր խօսքը, զոր ընդմիջեց Մանուկ աղան՝ Թորոս աղային պատմութեանն ակսելով :

— Այս Թորոս աղան, — շարունակեց, — մուշտակագործ մ'է, ականջը խօսի, եւ իր ընտանիքովը հսն. գիտ կեանք մը կվարէ: Իր տանը պէտք եղած պարէնը, կարասիքն եւ համուերձեղէնն իր ձեռքովը կառնէ եւ իրմէ զատ եւ ոչ մէկու մը վստահութիւն ունի, ականջը խօսի: Մսավաճառէն միս կառնէ, տուն երթալուն պէս կիշուէ զայն եւ անսպատճառ քանի մը տրամ պակաս կգանէ միար. մսավաճառին կերթայ, հետը կոստի կը մասնէ եւ քանի մը տրամ պակաս տրուած միար կառնէ տուն կը գառնայ: Ասանկ տարօրինակ մարդ մ'է, ականջը խօսի, Օր մը այս Թորոս աղան, ականջը խօսի, Ժամացոյցին փոշիները մաքրել տալու համար Ժամագործի մը կերթայ եւ հետը տակարկութեան սկսելով՝ վերջապէս տառն եւ հինգ գահեկան կհաւանի տալ, այն պայմանաւ՝ որ Ժամագործն իր առջեւը մաքրէ Ժամացոյցը, վասնիք Թորոս աղան, ականջը խօսի, ինչպէս ըսի՝ եւ ոչ մէկու մը վըստահութիւն ունենալով՝ չը ուզեր իր Ժամացոյցը Ժամագործին յանձնել եւ երթալ, վախնալով որ Ժամացոյցին մէջէն բան մը կգոզցուի, կամ Ժամագործը դիտմամբ կաւրէ Ժամացոյցը՝ մէծ ծախք մը բանալու համար, ինչպէս որ կընեն շատ մը Ժամագործներ, երբ քանի մը օր անգործ մ'նան: Ժամագործն իր պատուսին դէմ անսպառնք կհամարի Թորոս աղային առաջարկութիւնն եւ կբարկանայ: Եթէ գուն ըլլայիր անոր տեղ՝ չը իր բարկանար:

— Կբարկանայի, պատուսիսաննեց Աքիսողոմ աղան, որ խելքն ու միաքը ասլուրի զրկած ըլլալով՝ բնաւ ականջ չը կախեր Մանուկ աղային ըրած պատմութեանը :

— Թորոս աղան, ականջը խօսի, կրակ կիտրի Ժա-

մագործին բարկանալուն վրայ, քանի մը ծանր խօսքեր կընէ իրեն, որ ընելու չը, այնպէս չը:

— Այսպէս է, պատուսիսաննեց դարձեալ Աքիսողոմ աղա մեքենաբար, միշտ հաւանութեան պատուսիսաններ տալով իրեն եղած հարցումներուն, որպէսզի խօսքը չերկարի եւ կերակուրը բերեն:

— Ժամագործը կվանատէ Թորոս աղան, ականջը խօսի. Թորոս աղան ալ, ականջը խօսի, խանութէն դուրս ելնել չուզեր, վնատուկին իրեն պատիկութիւն համարելով. դուն ալ ըլլահ' չես ելլար ա՛:

— Զեմ ելլար ա՛, պատուսիսաննեց Աքիսողոմ աղան, որ չը գիտեր, թէ ուսկի՛ց չը ելլար եւ ինչ' ւ չը ելլար. վասնիքի, ինչպէս ըսինք՝ Թորոս աղային ըրած պատմութեան եւ ոչ մէկ բառը ականջը մասած էր. միայն հարցումներու կպատուսիսանէր:

— Ծէծկըւուքը կսկսի. Ժամագործը ապտակ մը կը զարնէ Թորոս աղային, ականջը խօսի. Թորոս աղան, ականջը խօսի, կից մը կուտայ Ժամագործին. կարծեմ ով ալ ըլլար Թորոս աղային տեղը՝ ուրիշ կերպով չպիտի կընար պատուսիսանել Ժամագործին ապտակին: Ոտքու պագնեմ, Աքիսողոմ աղա, ըսէ՛, այնպէս չը:

— Գուք ալ հս գոմագէսով կշինէք, հարցուց մէկէն ի մէկ Աքիսողոմ աղան:

— Գոմագէսով ա՛:

— Այս, ուրիշ տեղ գոմագէսով կշինեն ապտւին:

— Ժամացոյցը:

— Ո՞ր Ժամացոյցը:

— Թորոս աղային Ժամացոյցը:

— Թորոս աղան ով է:

— Մտիկ չըրի՛ր ուրեմն ըրած պատմութիւնն:

— Ըրի, կատարեալ մտիկ ըրի, ըսաւ Աքիսողոմ աղան, որ իր գոմագէսի հարցումովն հաստատեց, թէ միաքն ապուրի, ապուրէն գոմագէսի, գոմագէսէն Պոլսոյ մէջ ըրբնձի ապուրին ինչպէս շինուելուն զնացած էր, եւ բնաւ ունին չը դրած Մանուկ աղային խօսքերուն:

Արքական շատ իրաւունք ունէր իր տան ակրոջը  
երկարաձիգ ճառը մտիկ լընելու, մանաւանդ անօթի փորսվ:

Աշխարհի վրայ կան մարդեր, որք կլարծեն, թէ  
իրաւունք ունին մէկու մը քթէն բանել եւ ժամերավ  
անոր գլուխը ցաւցունել: Ուրիշներ ալ կան, որ իրենց  
խօսքերը մտիկ ընել տալու համար մարդ կիմառեն, եւ  
եթէ զգանեն՝ պատրաստ են յօժարակամ՝ օրական վարձ  
մը տալ. ոմանք ալ ամսականով ունինդիր կիմառեն:  
Շատ անգամ ինձի ալ պատահած է այս փորձանքը, եւ  
ես մտիկ ընել ձեւցնելով՝ իմ գործիս վրայ խարհած  
եմ, հաւանութեան պատասխաններ տալով ինձի եղած  
հարցումներուն. այնպէս է պատասխաններ եմ՝ եթէ այն-  
պէս չէ հարցուեր ինձի. արդարութիւնն ալ այս է պատաս-  
խան տուած եմ՝ երբ արդարութիւնն ալ այս չէ հարցումն  
ուղղուեր ինձի. իրաւուն ունիս ըստած եմ՝ երբ իրաւուն  
չունի չարցումն եղած է, որպէսզի խօսքը կարծ կապ-  
ուի: Դժբախտութիւնն հոն է, որ գլուխդ ցաւցնողն  
երբեմն այնպիսի հարցում մը կընէ. որուն պատասխա-  
նելը գտուար է, վաճաղի գծու տալը քեզի կթողու: Որի-  
նակի համար, լմնցնելէն եաբը ճառն, զոր դու ընաւ  
մտիկ ըրած չես՝ կհարցունէ քեզի.

— Մարկոս աղան իրաւունք ունի թէ կիրակոս աղան:  
Ի՞նչ պատասխանելու է. գործին վրայ ընաւ տեղե-  
կութիւն չունիս. որո՞ւն տալու է իրաւունքը. մանաւանդ  
գիսնուլու է, թէ իրաւունքն որո՞ւ պէտք է տալ, որպէս  
զի գլուխդ ցաւցանողին սիրտը ցաւիք: Ասոր ալ ես գիւ-  
րին ճառիբան գտած եմ եւ հետեւեալ պատասխանները  
կուտան:

— Գործն անուշութեամբ լմնցնելու է:  
— Այս', բայց իրաւունքն որո՞ւ քով է:  
— Ի՞նչ օգուած... գէշ մարդու հետ գլուխ չենուիր:  
— Այս', բայց կաղաչեմ, ըսէ, երկոքէն ո՞րն իրա-  
ւունք ունի:  
— Ի՞նչու կատակես որ ըսեմ, եղբայր, երկու անգամ  
երկու չորսի պէս յայսնի է, իրաւունքին ո՞ւր ըլլալը:

Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ.  
բայց ամանք ալ կան, որ կարծես զքեզ սատիկանութեան  
պիտի յանձննեն՝ եթէ չըսեն, թէ Մարկոսն իրաւունք  
ունի, իսկ կիրակոսն անիրաւ է: Ասոնց ալ ձեռքէն խալ-  
սելու համար՝ ստիպողական գործ մ'ունիմ ըսելով ասեր  
քալեր եմ: Իսկ մէրջերս տեմնելով, թէ այս ընթացքա  
կրածալերէ շատախօնները՝ քաջաքավարութիւնը մէկդի  
դնելով օր մը անսնայմէ մէկուն ըսի.

— Պարո՞ն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար  
երկու ոսկի կուզեմ. երկու ոսկին լումա մը պակաս եթէ  
տաս, չեմ ընդունիր:

Մարդը կէս ոսկի տուաւ, իսկ ես չընդունեցի եւ օձիքա  
խալսեցի: Այս օրերս կլսեմ, որ այդ մարդը քառորդ  
ոսկի երկու ունինդիր եւս վարձած է: Երանի Մատիանն,  
որ իր ունինդիրներուն ստակ տալու տեղ՝ անոնցմէ ստակ  
կառնէ:

Արքական ինձի պէս չարցուեցաւ եւ, ինչպէս  
յայսնի է, երբ գոմագէսի հարցախնդումնի զգալ տուաւ  
տեխնաբաննի, թէ իր ճառն ընաւ մտիկ ըրած չէր՝ իր  
անքաղաքավարութիւնը անմիջապէս գարմանելու հա-  
մար ըստ.

— Կատարեալ մտիկ ըրի:

Աղէ՞կ ըրաւ: Յայսնի է, որ գէշ ըրաւ. եթէ ես իր  
տեղն ըլլայի՝ պարզապէս կըսէի Մանուկ աղային.

« Մանուկ աղա, ինձի նայէ՛, եղբայր, երբոր մէկը  
կասիլ կակսի՝ խղ ճմտանքը մէկդի դնելու չէ: Ութիր ժամէ՛  
ի վեր անօթի եմ ես եւ ընաւ պէտք չունիմ գիսնալ,  
թէ Մարտիրոս աղան որո՞ւն տղան է, թէ Գէորգ աղան  
որո՞ւ հայրն է, թէ ժամագործը Թորս աղային աղատակ  
հաներ է, թէ Թորոս աղան ալ ժամագործին կից առեր է»:

Այսպէս կիսուէի բացէ ի բաց ոչ թէ միայն ընկերու-  
թեան մը մէջ գլուխ ցաւցնողին, այլ նոյն իսկ այն վար-  
դապեաներուն, որ շատ խօսելու նպատակաւ միայն չոր-  
ժամը քարոզ կուտան եւ կիրաւորուն, եթէ ժողովրդէն  
մէկը քարոզի ժամանակ եկեղեցին դուրս ելնէ: Եւ ար-

դէն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քառող խօսելէն ետքը եկեղեցին դուրս ելած էր եւ խուցը կերթար .

— Աւր կերթաք, սրբազնի, հարցուցի :  
— Եատ քամնած ըլլալով խուցս պիտի երթամ եւ լաթ պիտի փոխեմ :

— Դուք ուր կերթաք, հարցուց ինձի :  
— Ես ալ առն կերթամ լաթ փոխելու համար, — պատասխանեցի իրեն :

Եւ այս օրէն ի վեր եպիսկոպոսը կարճ կիսօսի քարտի մէջ :

Աքիսողոմ աղան չունեցաւ այս համարձակութիւնը եւ խրախոյս տուաւ Մանուկ աղային, որ շարունակէ իր ճառը գոմագէսական հարցման պատասխանելէն ետքը :

— Դոմադէսը հսու կործածենք ապուրի մէջ, բիլավի մէջ եւ ուրիշ մսեղէն քանի մը կերակուրներս մէջ, բայց բնաւ երբէք ժամացոյի մէջ :

— Ենորհակալ եմ. ապուրի մէջ կործածուի ըսել է. ես ալ առ գիտնալ կիսափառէի :

— Ապուրը գոմագէսով կիսիրէք թէ ոչ :  
— Դոմադէսով կոիրեմ :

— Եստ աղէկ : Դառնանք հիմայ մեր խօսքին . . . ուր մնացինք . . . հա՛, Թորսս աղային վրայ էր: Տարօրինակ մարդ մ'է առ Թորսս աղան, ականջը խօսի, շատ պատմութիւններ ունի. ուրիշ գիշեր մ'ալ զանոնք կը պատմեմ եւ ժամանակ կանցունենք: Երկար չընենք, առ առառ հանդիպեցայ Մելքոն աղային . . .

— Բերի, որ տաքտաք ուտենք, ըստ տիկինը ներս մանելով եւ ապուրը բերելով :

— Այո՛, այո՛, ուտենք, վատնզի շատ անօթի եմ, ըստ Աքիսողոմ աղան :

— Հրամեցէք . . .

— Ենորհակալ եմ, ըստ Աքիսողոմ աղան եւ դգալը բերանը տանելու չընաց, մէկէն ի մէկի վեր ցատկեց :

— Կարծեմ թէ շատ տաք էր, ներեցէք, Աքիսողոմ աղա, ըստ տիկինը :

— Քիչ մը ջուր առ բերանդ, Աքիսողոմ աղա, — աւելցուց Մանուկ աղան :

— Վնաս չունի, վնաս չունի . . .  
— Տիկին, ինչո՞ւ համար ուշագրութիւն չէք ըներ կերակուրներու տաքութեանը կամ պաղութեանը, ըստ Էրիկին ինո՞չ :

— Աւ այս գիշեր մեր պակասութիւններուն աչք գոցելու է, Աքիսողոմ աղա :

— Վնաս չունի, բան մը չէ :

— Ապուրը մինչեւ որ պաղի՝ այս օրուան դէսկը պատմեմ գմնէ, ըստ Մանուկ աղան :

— Մանուկ աղա, Աքիսողոմ պաղյին գլուխը միշտ ցաւցուներ այս գիշեր, թերեւս չախորժիր :

— Ժամանակ անցունելու համար պիտի խօսէի, որ զբոնու եւ չնեղուի :

— Ուրիշ գիշերուան թող. այս գիշեր յոդնած-յոդնած կրնա՞յ գեղի մափկ ընել :

— Կարծեմ թէ Աքիսողոմ աղան սիրով մոփիկ կրնէ աղդային գործերը եւ բնաւ ձանձրութիւն չզգար :

— Այո՛, սիրով մափկ կրնեմ, պատասխանեց հիւրը, բայց տիկինին ըստ զիս վաղը գիշերուան թողունք, վասնդի այսօր շատ յոդնած եմ :

— Եստ լաւ, շատ լաւ. ինչպէս որ կուզէք՝ այնպէս ըլլայ. բայց մեր թաղին թաղականին գործը շատ զուարձալի է: Մելքոն աղան եթէ հսու ըլլար եւ պատմէր՝ ինդպալէն կձաթէինք :

— Ապուրը սիրեցաւ, հրամեցէք, ըստ տիկինը :

— Աքիսողոմ աղան այս հրաւէրն առնելուն պէս դգալով ապուրին վրայ յարձակեցաւ :

— Օզի մ'ալ կիսմէք, Աքիսողոմ աղա :

— Ենորհակալ եմ, չեմ ուզեր :

— Տիկին, Աքիսողոմ պաղյին գինի լեցուր :

— Մանուկ աղա, այս գիշեր այլամուկ խօսքեր կը նես. ապուրին վրայ գինի կիսմուի :

— Ինչո՞ւ չամուիր. տեսնենք պիտի համեմ մեր գինիին:

— Տիկինը գուրա ելաւ եւ խաշած միս բերելով՝ սեղանին վրայ դրաւ :

Աքիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտէր, որ միս կաորհները տռանոց ծամելու կլլէր :

— Փառք քեզ, Աստուած, այս գիշեր ալ կշապանք, ըստ Աքիսողոմ աղան՝ փորը քահանայի մը պէս լեցնելէն ետքը, եւ երեսը խաչակինքելով ու ցած ձայնով հայր մեռն ըսելով՝ սեղանէն ելաւ եւ լուացուելու համար ջուր փնտուեց :

— Կերակուրէն վերջը կլուացուեցք, հարցուց ափկինը հիւրին :

— Եթէ ջուր ըլլար . . .

— Մենք սպառութիւն չունինք, բայց ձեզի քիչ մը չուր բերեմ եւ լուացուեցք :

Աքիսողոմ աղա լուացուեցաւ եւ ձեռները չորցնելու ատեն հարցուց ափկինին, թէ ո՞ր սենեակին մէջ պիտի պառկէր :

Տիկինը ճրագով երկրորդ յարկը սենեակ մը առաջնորդեց հիւրին եւ վար իջաւ :

Այս պառկելու սենեակը փոքր էր, եւ անոր ճիշտ չափը տուած կլլանք՝ եթէ ըսենք որ Աքիսողոմ աղային հասակին երկայնութիւնն ունէր : Անկողինը շնուռած էր այս միսակ պատուհանին առջեւ, որ փողոցի վրայ բացուած էր : Աթոռ մը, քառակուսի պղտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը եւ գաւաթ մը, սանտր մը, գրձին մը այս սենեակին կարասիքը կկազմէին :

Աքիսողոմ աղան սենեակին ներս մասնելուն պէս ձեռները բացաւ եւ նորէն փառք տռաւաւ Աստուծոյ, որ վերջապէս խալսեցաւ փորձանքներէն եւ առանձին մնաց : Բանտէն արձակուող մը չը կարող աւելի ուրախութիւն զգալ : Փառաբանութիւնն աւարտելուն պէս հանուեցաւ ու ինքինք անկողնոյ մէջ նետեց :

« Ասկէց ետքը ընելիքս գիտեմ, ըստ անկանոյ մէջ, եւ ոչ մէկու հետ պիտի տեմութիւմ, վասնզի ես այս պուստիները շատ չափեցի . ասմոք կա՛մ գրամդ ասնել կը

նային կոր, կամ երկու ժամ գլուխով ցաւցունելու : Ինչ չուս պէտք իմին . ես եկած եմ հոս կին մասնելու եւ երթալու . որուն աղջիկն որ սիրեմ՝ կուզեմ . եթէ տան՝ կանոնմ, գործիս կերթամ, եւ եթէ չտան . . . եթէ չտան . . . բայց ինչո՞ւ չտան . . . ինձմէ աղէկին պիտի տան . . . եթէ վազը աս լրագիրն իմ անունս ալ փառաւորապէս գրէ՝ այն ատեն շատերն պիտի աղայէն ինձի, որ իրենց աղջիկն առնեմ . . . մէկէն առելին ինչ պիտի ընեմ . . . անոնց մէջէն պարկեցաւ աղջիկ մը կզատեմ . . . խօսկապը կընեմ . . . նշան կուտամ . . . կկարգուիմ . . . Այս որոշումները տալով՝ կընանայ Աքիսողոմ աղան :

Զ

Աքիսողոմ աղան աղուոր քոն մը քաշեցնոյն գիշերը, վասնզի շատ յունած էր, եւ թերեւս հետեւեալ օրն ալ չը բանար աչերն՝ եթէ փողոցի վաճառականներն առաւոտուն իրենց ահարկաւ ձայներով շնուրվէին անոր քունը, մահուան այդ կտրոնն, որ ոչ միայն յունած մարդու հանգստարանն է, այլ շատ մշանչենական ցաւերու առժամանակեայ գարմանն է : Երանի անոնց, որ կբնանան եւ ուշ կտրթնան կամ բնաւ չեն արթնար, վասնզի ասմոք բնաւ չեն զգար, կամ գործէ քիչ կզգան, այն ցաւերն, որք հալ ու մաշ կընեն մարդս : Բայց Պոլոսյ մէջ քնանալու ազատութիւն ալ չկտյ. գիշերները պահապաններն այնքան ուժով գետին կզարնեն իրենց փայտերն, եւ առաւոտուն փողոցի վաճառականներն այնքան բարձր ձայնով կեղանակեն իրենց ապահնակներն, որ քանի կը շուարի կրնայ, թէ ո՞ր կողմ փախչի : Եթէ վերջին դատաստանին օրը Գաբրիէլ հրեշտակապետը չյաջողի իր փողովը մեռեալներն արթնցնել՝ ես պիտի առաջարկեմ, որ այդ պաշտօնը Պոլոսյ փողոցի վաճառականներուն կամ գիշերային պահապաններուն յանձնուի : Աքիսողոմ աղան ալ, որ փողոցի վրայ սենեակի մը մէջ կպառկէր՝ սփառուեցաւ կանուխ արթնալու : Աչերը բանալուն պէս անկու-

զինէն ելաւ, մնտուկը բացաւ եւ ձերմակեղէնները փախէց, յետոյ լուսցուեցաւ եւ հագուեցաւ :

Տանտիկինն, որ իմացած էր հիւրին ելած ըլլալն՝ վեր ելաւ եւ զարդարուն սենեակ մը հրամցնելով զայն՝ իմաց տուաւ, թէ մէկն կսպասէր վարը եւ զինքը տեսնել կուզէր :

— Թո՞ղ հրամէ, ըստ Աբիսողոմ աղան :

— Շատ լաւ, կաղաչնմ, ըսէք ինձի, խահուէն կաթով կիսմէք թէ առանց կաթի :

— Կաթ կիսմեմ առանց խահուէի :

— Կաթ բերեմ ուրեմն :

— Այո՛, կաթ բերէք :

Տիկինը վար գնաց :

« Տեսնենք ո՞վ է աս մարդը, ըստ ինքնիրեն խոշոր մարդը. — թերեւս աղջիկ ունի կարգելու եւ իմ Պոլիս գալս իմանալով առաւօտուն կանուխ հետա խօսելու եկած է: Բայց ես մինչեւ որ չառուցէմ աղջիան ինչ բնութեան տէր ըլլալը՝ խօսք չեմ տար. նախ ամեն բան համեստ եմ, աղջիկը քննելու եմ, վերջէն հօրս հարցնելու եմ. վասն զի իմ սիրելս բաւական չէ. պէտք է, որ հայրա ալ սիրէ իմ կինս. ոչ միայն հայրս, այլ ամեն մարդ հաւնելու է . . . »

— Բարեւ, վսեմափայլ տէր, ըստ երեսնամեայ եւ վասվան երփառասարդ մը սենեակ մտնելով, եւ արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով՝ անոր ձեռները սեղմելու. Համար :

Աբիսողոմ աղա տեղէն ելաւ եւ ձեռները յանձնեց այդ երփառասարդին, որ ուզածին պէս աղմէ եւ թոթուէ զանոնք հազար ու մէկ յարգանքներ մասուցաննելով :

— Կատեցէ՛ք Աբիսողոմ աղա, կաղաչնմ, չվայլեր, որ սոք երնէք, ըստ երփառասարդն՝ տիրոջը դարձնելով իրեն յանձնուած ձեռներն եւ կոտրառուելով յետ-յետ գնաց, թիկնաթոսի մը վրայ նատաւ :

Աբիսողոմ աղան բազմոցին վրայ բազմեցաւ :

— Արդարեւ, մեր պարտքն էր երէկ դալ եւ ձեր

դալուսութ շնորհաւորել, բայց ուշ իմացանք ձեր գալն. ասուր համար յասկապէս ձեր ներողութիւնը կիմուրենք, ըստ երփառասարդը, ձեռներն իրարու շինուալով :

— Այսօր դալով սրակասութիւն մը ըրած չէր ըլլար, որ ներողութիւն ինոդրէք :

— Ձեր քաղաքափարութիւնն է, որ այսակէս խօսել կուտայ ձեզի, բայց մենք մեր պակասութիւնը միշտ կը ճանանանք: Արդարեւ, մեծ պակասութիւն մ'է մեր ըրածը. ձեզ պէս երեւելի մարդ մը մայրաքաղաքու գայ եւ պատակերհան մը անմիջապէս բարի եկար չերթայ. պակասութիւններու պակասութիւնն է, որ եւ ոչ մէկ կերպավ մը կինայ պակասութիւն ըլլալէ դադարիլ :

— Ամենեւին պակասութիւն մը չէ. եթէ բնաւ չգա, յիք՝ դարձեալ պակասութիւն մը չէր համարուէր ինձի համար:

— Շատ վեհանձն էք :

— Ամենեւին վեհանձն չեմ:

— Թող այսակէս ըլլայ, ասոր համար հիմայ վիճաբանութեան մտնելու հարկ չեմ տեսներ. միայն ինքնպինքա ձեր արամագրութեան տակ կինեմ եւ ձեր համաններուն կսպասեմ. եթէ կուզէք՝ հս քաշել տուեք, եթէ կիփափագիք մեր գրասենեանել պատուել՝ հաճեցէք եւ հոն հանենք, ինձի համար միեւնոյն բանն է. գուք ինչ պէս որ կախորժիք՝ այսակէս ընելու պատրաստ եմ:

— Ինչ պիտի քաշել տանք ... իմ ակսաներս աղէկ են:

— Գիտեմ, որ ակսաներդ աղէկ են, ինչպէս նոեւ դուք ալ աղէկ էք. ես կիփափագիօմ ձեր լուսանկար պատկերը քաշել :

— Ես մինչեւ հիմա պատկերս բնաւ քաշել տուած չունիմ եւ քաշել տալու հարկ մ'ալ չեմ տեսներ, վասն զի ամէն օր հայելի կնայիմ եւ ինքնպինքա կտեսնեմ:

— Եթէ ձեր պատկերը մէկու մը զրկել ուզէք՝ հայելին կինառք զրկել, Աբիսողոմ աղա :

— Հայելին ինչո՞ւ զրկեմ, ես կերթամ :

— Շատ աղէկ կիսոփիք, բայց ես մինչեւ որ ձեր

պատկերը չհանեմ՝ չեմ կրնար հանդիսաւ ըլլալ . ինձի  
համար պատիկութիւն մ'է ձեր պատկերը չհանելը, թող  
որ ձեզի համար ալ այնպէս է :

— Ի՞նչո՞ւ :

— Լսուած բան է, որ ձեզի պէս երեւելի մարդ մը  
Պոլիս գայ եւ պատկերը քաշել չտայ, աշխարհ արագաւա  
ձեր վրայ պիտի ինդացնէք :

— Ի՞նչո՞ւ :

— Պատճառը յայսնի է. մեծ մարդերը բնականաբար  
մեծ բարեկամներ կունենան. դուք մեծ մարդ մ'էք եւ  
այսօր կամ վաղը պիտի սկսիք մեծ մարդերու այցելու-  
թիւններն ընդունիլ : Աննցմէ շատերն իրենց պատկեր-  
ներէն մէյմէկ հատ պիտի նույիրեն ձեզի, եւ դուք ալ  
պիտի տոփուիք ձերինէն մէյմէկ հատ տալ անսնց :

— Եւ եթէ չոսամ, կինդան իմ վրաս :

— Խնդան ալ խօսք է . ընկերութիւններու մէջ  
մատի վրայ կառնեն քեզի :

— Զարմանալիք բան . . .

— Լսուած բան է, որ ձեզի պէս ազնուական մը  
պատկերը հանել չտայ. մեծ ամօթ է . . .

— Մէծ ամօթ . . .

— Այս', շատ մեծ ամօթ է, անվարտիք պարաիլն  
այնքան մեծ ամօթ չէ, որքան իրեն պատկերն չունենալլ:

— Ես չի գիտեր :

— Քաղաքակրթութիւնը եւ լուսաւորութիւնը պարտ  
կդնեն մեր ամենուս վրայ, որ մեր պատկերներն ունենանք:

— Լրագիրները պիտի գրեն, որ Աքիսողոմ ազան իր  
պատկերը քաշել տուած է :

— Լրագիրներու գիրաբերեալ ինդիր մը չէ առ . . .

— Ըսիւ է թէ եկեղեցիներու մէջ ծանուցում ալ  
չպիտի ըլլայ :

— Խանուցում ի՞նչ հարկ կայ, Աքիսողոմ ազա, կը  
ծաղրէք զիս . . .

— Խաղին, ասոր շատ գէմ եմ ես . . . ի՞նչ իրա-  
ւոնիք ունի՞մ ուրիշ մը ծաղրելու . . .

— Մի՛ բարկանաք . . . :

— Զէ՛, կբարկանամ, ես բնաւորութիւն մը ունիմ,  
որ ամեն բան շիտակ կուզեմ:

— Ետու լաւ. ի՞նչ դիրքով հանել կուզէք ձեր պատ-  
կերը :

— Միտք չունիմ պատկերս քաշել տալու, վասնզի  
անօպուտ բան մը կերեւայ ինձի :

— Ի՞նչ կըսէք, ասկէց աւելի օգտակար ի՞նչ կայ .  
Եթէ ձեր բարեկամներէն մէկուն այցելութիւն մը ասու  
ուզէք եւ ժամանակ չունենաք՝ ձեր մէկ պատկերը կը  
զրէք — կլմննայ կերթայ : Եթէ կարգուած էք՝ ձեր  
ամուսնոյն կղրէք, որ ձեր բացակայութեանն ասեն անոր  
վրայ նայելով կարօսը կասնէ . Եթէ ամուսնացած չէք՝  
շատ աղջիներ ձեր պատկերը կտեմնեն եւ ձեր ո՞վ ըլ-  
լալը կհամենան, որով ընկերութիւններու մէջ ձեր անունը  
կխօսուի : Լուսանկար պատկեր մը այս օրուան օրս հա-  
ցէն աւելի պէտք է մարգուս . կաղաչեմ, որ համոզուիք  
եւ ժամ առաջ երթանք ձեր պատկերը քաշենք :

— Աղջիներն ի՞նչո՞ւ եւ ուր պիտի տեսնեն իմ  
պատկերս . . .

— Զէ՞ որ ձեր բարեկամներուն պիտի տաք, անոնք  
ալ իրենց առնը պատկերներու յատուկ գիրքի մը մէջ  
պիտի անցունուն եւ ամենուն պիտի ցուցնեն :

— Ցուցնելով ի՞նչ պիտի ըլլայ :

— Ի՞նչ կուզէք, որ ըլլայ . . . միշտ կըիշուիք . . .

— Եթէ չիշուիմ ի՞նչ կիրանցունեմ. հո՛գս էր իմին,  
թէ զիս պիտի յիշեն . կուզեն յիշեն, կուզեն չիշեն ես  
անառնկ գատարկ բաներու ստակ չեմ տար եւ քու իսու-  
քերուգ ալ չեմ հաւատար :

— Ասիկա պզտիկ ենախլը մ'է :

— Էնսիւլը ո՞վ է :

— Տէ՛ր, գիտէք որ արքիս մը վիրաւորեցիք ծան-  
րապէս :

— Ես վիրաւորեցի :

— Այս', դուք . . .

— Պատկերս քաշել չուալու համար զբարառութեա՞ն սիսար . . . ես մինչեւ հիմա մէկը վիրաւորած չեմ :

— Այսօր զիս վիրաւորեցիք :

— Գնա՛ սատիկանութեան իմաց տուր. սպարապ խօսքեր մափկ ընելու ժամանակ չունիմ :

— Ոստիկանութեան երթալու հարկ չկայ, կիմութեմ, որ ձեր բերնեն ելած խօսքը հաշաեցոնէք ձեր քաղաքավարութեանը հետ :

— Ես կուտի մէջ չեմ մաներ. գնա՛ դո՛ւն հաշաեցուր, եթէ կափւ ընողներ կան :

Մանուկ աղան, Աբխազոմ աղային նախաճաշը կբերէ եւ եսուանի սեղանի վրայ գնելէն վերջը՝

— Հրամեցէ՛ք, ձեր կաթը խորեցէք, կըսէ :

Աբխազոմ աղան աթոս մը կանէ, սեղանին առջեւ կոստի եւ կալսի կաթը խորելու :

— Ի՞նչ սրոշեցիք նայինք. Աբխազոմ աղային պատկերը կէս մէջըէ՞ն սլիտի քաշէք, թէ սոքի վրայ, կը հարցունէ Մանուկ աղան :

— Ոչ կէս մէջըէն, ոչ ալ սոքի վրայ, կպատառ խանէ Աբխազոմ աղան :

— Այսօսի մը վրայ նասած ամբո՞ղջ սլիտի քաշէք :

— Ոչ :

— Պատկա՞ծ սլիտի հանէք :

— Ոչ :

— Քովլնոտի :

— Ոչ :

— Ի՞նչպէս սրոշեցիք տրեմն :

— Որոշեցինք, որ մէր պատկերը ընաւ քաշել չուանք:

— Աս չըլլար. ստիկայ մեծ սպամիկութիւն է, Աբխազոմ աղա. Հիմայ սպամիկութիւն բանէ մինչեւ մեծերը գնա, ամենն ալ տարին քանի մ'անգամ սպամիկութիւն քաշել կաւան. Երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունին. միայն իրենց մօրը արգանդին մէջ գանուողները չունին իրենց պատկերը. եթէ առոր ալ գիրին մէկ ճամբան գտնեն՝ անոնցն ալ սլիտի հանէն :

— Ես մկրցի համոզել Աբխազոմ աղան, որ կարծեց, թէ զինքը խոսքելու համար եկած եմ հսու, ըստ պատկերահանը :

— ԶԵ՛, չԵ՛, մէր պատկերահանն անանկ մարդ չէ, տւելցուց Մանուկ աղան :

— Ըսի թէ Աբխազոմ աղային պէս մեծ եւ երեւելի մարդ մ'իրեն պատկերն անպատճառ ունենալու է :

— Այո՛, ունենալու է, եւ քանի մը տեսակը Յրինակի համար. տաներկու հաս պղամիկ, տաներկու հաս միջն, տաներկու հաս մեծ, տաներկու հաս սոքի վրայ, տաներկու հաս աթոսի մը վրայ բազմած, տաներկու հաս քովնափ հասած, տաներկու հաս շիտակ հասած, տաներկու հաս սոքը տաքի վրայ գրած, տաներկու հաս ձեռք ձեռքի վրայ, տաներկու հաս գլուխը ձեռքին կոթնած, տաներկու հաս ձեռքը սեղանի մը վրայ գրած. տաներկու հաս պատկած, տաներկու հաս ձեռքը գաւազան բռնած, տաներկու հաս ինուումերես, տաներկու հաս տիսուր գէմքով, տաներկու հաս ալ ոչ խոնդումերես եւ ոչ ախուր գէմքով : Այո՛, Աբխազոմ աղա, առ ըստծներէս հաս մը եթէ պակաս ըլլայ՝ ձեր պատույն վնաս կուգայ :

— Իրաւ կրսէք, հարցուց Աբխազոմ աղա :

— Սուտ խօսելու բնաւ պարաւականութիւն չունիր. եթէ ասնք չունենա՞ քու վրադ աղէկ աջքով չեն հայր. բոլոր մեծ մարդերն ասնք ունին :

— Մեծ մարդերն ունին, աղէկ գիտես :

— Այո՛, ունին :

— Պատկիներն ալ ունին ըսիր հապա՞ :

— Պատկիներն այսչափ չունին. անսնք կամ երեք հաս եւ կամ շատ-շատ՝ վեց հաս հանել կուտան :

— Բնաւ մտքէս չեր անցներ, որ պատկերին առոչափ կարեւորութիւն կարուի հսու :

— Այո՛, կարեւորութիւնը հիմայ միայն պատկերներուն կարուի. որքան աղէկ քաշուած ըլլան՝ ոյնքան տւելի կարեւորութիւն կասնեն :

— Քանի որ ամեն մարդ իր պատկերն ունի՝ իմ մեծ  
մարդ ըլլալս ինչ ովհանի հասկցուի . միայն մեծ մար-  
դերը քաշել տալու էին , որ այն առեն . . .

— Բայց մեծ մարդերանը ուրիշ տեսակ է — խշոր  
դիրքով եւ փայլուն թուղթի վրայ կհանեն :

— Զի՞նա՞ր ըլլալ , որ սպասաւորներ ալ առջեւս  
բարեւ ըսնած հանենք :

— Շատ աղեկ կըլլայ :

— Իրա՞ւ կըմէք :

— Այո՞ :

— Օրինակի համար , ես ագարակներ ալ ունիմ , որոց  
մէջ շատ մը կովեր , ոչարներ , ձիեր , սագեր , բագեր  
կան . անոնք ալ կարելի չ պատկերին մէկ կողմը գնել :

— Ասոնք կարելի չ , բայց սպասաւորներդ կիրա-  
տանել , այսպէս չ պարսն Դերենիկ :

— Այո՞ , այսպէս է , պատասխանեց պատկերահանք :

— Զի՞նա՞ր ըլլալ որ , հարցուց նորէն Աբխազով աղան ,  
պատկերին տակը գրաւի , որ այս մարդն ագարակներ ,  
ձիեր , կովեր , էշեր ունի :

— Աս զգուափիր . կրնայ գրաւիլ , բայց մինչեւ այսօր  
սովորութիւն եղած չ : Ատկայն ինչ հարկ կայ զանոնք  
գրելու . արդէն ամեն մարդ շուտով կիմանայ :

— Զիու վրայ հասած կրնանք հանել :

— Այո՞ , պատասխանեց Դերենիկը :

— Զի՞ն վազցունելով սակայն :

— Աս գժուար է :

— Շատ լաւ , վաղը կիսայինք :

— Եթէ կուգէք՝ մեքենան հոս բերեմ վաղը :

— Այո՞ , այո՞ , հոս բերէք . կրկնեց Մանուկ աղան ,  
վասնզի շվայլեր , որ Աբխազով աղան ձեր ունենակը գայ:  
Մեծ մարդերը միշտ իրենց տուներուն մէջ քաշել կու-  
տան պատկերնին :

— Կլսուս վրայ , ըստ Դերենիկին եւ ձեռները շիել  
սկսելով սոսքի վրայ ելաւ եւ կոտրուիլ սկսու այսպէս՝  
որ խոռք մը ըսել կուզէր եւ կբաշտէր :

Յայտնի է թէ այն մարդն , որ բան մը ըսել կուզէ  
եւ կբաշտէ՝ անսպատճառ սոսակ պիտի ուղէ :

— Վաղը մեքենան հոս բեր , ըստ Աբխազով աղան:

— Շատ լաւ , սպասաւխանեց պատկերահանք միշտ  
կուրառուելով եւ ձեռները շիելով :

— Վաղը մեքենան հոս բեր ըսինք ա՛ , կրկնեց Աբխ-  
ազով աղան , տեսնելով որ պատկերահանք չիրթար :

— Այո՞ , հասկցայ . մեքենան վաղը հոս պիտի բե-  
րէնք , պատասխանեց նորէն Դերենիկը . բայց սովորու-  
թիւն մը ունինք մենք , որ . . . ներեցէք սակայն :

— Էսէք :

— Բայց կաղացեմ , ծանր չպայ ձեզի :

— Խանը չպար ինձի :

— Սովորութիւն մը ունինք , որ եթէ մեքենան մէկու  
մը առնել ասանիլ հարկ ըլլայ՝ կանխիկ գումար մը կտո-  
նենք . . . ոչ թէ վասահութիւն չունենալուս համար ,  
այլ սովորութիւն մը յարգելու համար :

— Աս ի՞նչ գէշ սովորութիւն է :

— Վերջապէս սովորութիւն մ'է :

— Շատ լաւ . . . երկու ոսկի կբաւէ :

— Այո՞ , կբաւէ :

Աբխազով աղան երկու ոսկի սոււաւ պատկերահանքն ,  
որ գուռը բանալն եւ աներեւութանալն մէկ ըրաւ :

## Է

Կան մարդեր , որ ցցունել կուզեն՝ ինչ որ չունին .  
կան ալ , որ ցցունել չեն ուզեր՝ ինչ որ ունին . կան նուեւ ,  
որ ցցունել կուզեն՝ ինչ որ ունին : Աբխազով աղան վեր-  
ջններէն էր , կիսավագէր , որ բոլոր աշխարհ իմանայ  
ագարակներ ունենալը եւ իր վասակն իրացնելու համար  
սոսակ ալ չէր ինայեր: Այսպէս , երբ ըսին իրեն , թէ մեծ  
մարդերն իրենց պատկերներն ունին՝ հաւանեցաւ որ ինքն  
ալ իրեն ունենայ , բայց կասկած ելով թէ խարսած  
ըլլայ եւ պարապ տեղը սոսակէ ելլայ՝ Դերենիկին մեկ-

Նելէն անմիջապէս ետքը հարցուց Մանուկլ աղային .

— Եթէ պատկերա քաշել չտամ՝ զիս մարդու տեղ չե՞ն գներ :

— Քաւ լիցի . բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը իրենց պատկերները հանել տուած են՝ ձեզի ալ կը վայելէ , որ անոնց պէս ընէք : Երբ մէկն ձեր պատկերն ունենալ վափագի եւ գուք պատասխանէք , թէ պատկեր քաշել տուած չեմ . . .

— Ի՞նչ կըլլայ :

— Բան մը ջրլար . . . բայց . . .

— Բայց ի՞նչ . . . պարակներս կանեն ձեռքէս . . .

— Ամենեւին :

— Ոչսարներս , կովերս կյափշտակեն :

— Բնաւ . . . բայց . . . խաւարեալ մարդու տեղ կդնեն ձեզի . չեն ըներ այն պատին՝ զոր կուտան մեծ մարդերու :

— Հասկցայ , ի՞նչպէս հանել տալու եմ ուրեմն պատկերս , որ սարակոյս չ'նայ , թէ պզափի մարդ չեմ . վասնզի ըսիք , թէ պզափիներն ալ իրենց պատկերներն կհանեն :

— Զեր պզափի մարդ ջրլալը հասկցնելու համար մեծ պատկեր հանելու էք , թիկնամթոսի մը վրայ նասած :

— Նոր հագուսաներս հագնելու եմ , այնպէս չէ :

— Այս :

— Ժամացոյցս ալ կախելու եմ հարկաւ :

— Տարակոյս չկայ :

— Անոնկ ծխափաղ քաշելով եւ երկու մարդ ալ գէմն բարեւ բանելով եւ մէկն ալ յետեւէս ձիս բանելով :

— Այս , այս :

— Գեռ ուրիշ ի՞նչ պէտք է՝ վասաւոր երեւանու համար :

— Այսչափ բաւական է :

— Կուզէի որ սպասառո՞ներէս երկուքն ալ չախելով գիրացէս վանաէի , եւ անոնք ալ գլուխնին ծուծ գուրս ելնէին . վերջապէս սանկ բաներ չկրնա՞ր ըլլալ . . . կամ թէ

մէկը ծեծէի . . . օրինակի համար , մեր ակարակներուն վերակացուին երեսն ի վեր պօսայի . . . « մա՛րդ , քեզ քանի սնդամ՛ներ հրամայեցի , որ մշակներուս հետ քաղցրութեամբ վարուիս , կովերուս հետ սիրով երթաւ , վարուցանը ժամանակին ընես . քանի որ ասմաք՝ չըլիք՝ ես ալ քեզի կիմանեմ » : Վերակացուն ալ թաշկինակովն աչերը սրբելով՝ սուքերս իմայ , աղաց եւ պաղատի ըսելով . « զաւակներուս սիրոյն համար ներէ՝ յանցանացս . այս չափ սարիներէ հետէ ձեր հացը կուտեմ . գուք իմ բարերարս էք , ես զծեզ գրկերուս մէջ այնչափ գրկած ու պատցուցած եմ , երբ գեռ պզափի էիք » . . . վերջապէս սըւոր նման բաներ չե՞նք կրնար գնել պատկերին մէջ :

— Անոնց վրայ վազը կիսորհինք . մենք հիմայ սկըսինք մեր երէկուան պատմութեան , որ կիսամ մնաց : Մելքոն ազան զիս տեմնելուն պէս . . .

— Կամ թէ սանկ կրնակի վրայ պատկիմ եւ սպասուրներս ալ բանբարօնս քաշեն . . .

— . . . զիս տեմնելուն պէս մօտեցաւ ինձի եւ . . .

— Նարկիկյով աւելի վասաւոր ջրլար . . .

— . . . մօտեցաւ ինձի եւ ձեռքերս բանելով ըստ :

« Եթէ այսօր չաշխատինք՝ մեր չուզած մարդերը թողական պիտի ընարուին :

— Սանկ տասը կանգուն երկայնութեամբ մարդում մը . . .

— Աղմաք վազուան գործ են , Աբիսոզում աղաւ . թողառէք , որ աս պատմութիւնս լմնցնեմ : Մելքոն ազան թեւէս բանելուն պէս՝ քաշեց զիս աղգային ընթերցուանն , ուր երխասարպները նասած թուզթ կիսողային :

— Ես ալ կըսեմ , որ մարդուալ եթէ կարձ ըլլայ աւելի աղուոր կերեւայ պատկերին մէջ :

Կեսնքիս մէջ հարիւր անգամէն աւելի հանդիպած եմ այս տեսարանին , ուր երկու գերասաններ խօսքն իրարու բերնէն յափշտակելով՝ իւրաքանչիւրը կիսոփակի առաջ իր խօսքը մափի ընել տալ : Այս , հարիւր անգամ ներկայ գանձած եմ , երկու անգամ ընկերութիւններու

մէջ եւ իննըսունը ութը անգամ Ազգային երեսփոխա-  
նական ժողովոյ մէջ : Հարփար մէկերորդ անգամն էր  
այս , եւ սասանան կորդէր զիս ըսելու այս երկուքէն  
մէկուն . « թող տուր գիմացինիդ լմնցնել իր խօսքն , եւ  
վերջը խօսէ » : Բայց որովհետեւ ուրիշ անգամներն  
այսպէս խօսած ըլլալուս համար մէկուն կտո՞մ մէկալին  
սիրալ կրաքած եմ՝ որոշեցի չզգքութիւն պահել . թող  
տուր իրենց՝ փոխասացութիւն ընել եւ սպասել տեմնելու  
համար , թէ ի՞նչալէս պիտի վերջանայ այս տեսարանն ,  
որ Ազգային երեսփոխանական ժողովոյ մէջ գրեթէ միշտ  
կոփով կվախճանի :

— Երաւունիք ունիք , պատասխանեց Մանուկ աղան .  
կարձ մարդունը շատ աղէկ կերեւայ պատկերին մէջ ,  
բայց եւ այսպէս մաքուր եւ շխտակ ըլլալու է թողական  
ընտրուող մարդ մը :

— Դուք աղէկը կճանչնաք :

— Եմ ճանչնալս մինակ օգուտ չըներ , քուէարկու-  
թեամբ կընտրուի :

— Քուէարկութեամբ :

— Այո՛ , ըստ Սահմանադրութեան քուէարկութիւնը  
կընտրէ :

— Ի՞նչ կըսէք , թաղեցին քուէս պիտի տայ հիմայ  
աղէկ մարդուն մը ընտրելու համար :

— Թաղականի վրայ է մեր խօսքը :

— Թաղականն ուսկից հանեցիր . մարդունի վրայ է  
մեր խօսքը :

— Մի՛ բարկանաք , Աքիսողամ աղա , այնպէս ըլլայ :

— Ի՞նչո՞ւ բարկանամ պիտի . . . վաղը երթանք հատ  
մը ասնենիք :

— Կառնենիք :

Այս պահուն սենեալին դուռը բացուեցաւ , եւ կըն-  
կան մը գլուխ երեւցաւ :

Այս կինը ճաւշան կիոցւէր եւ իր արշեամն ալ սիրոյ  
միջնորդութիւն էր . այրերուն կին կգունէր , կիններուն  
ոյցը կրաստալարէր , եւ զանոնիք իրարաւ հետ ամսանաւ-

ցնելով՝ իր աշխատավթեան վարձը կընդունէր : Երբեմն  
ալ այրը կինէն կզատէր , եւ դարձեալ իր աշխատավթեան  
փոխարէնը կառնէր : Տարիքն եթէ իրեն հարցնես՝ երե-  
սունը վեց է , խոկ եթէ հարցնես ինձի , որ միշտ սպա-  
րութիւն ունիմ կնկան մը խստավանած տարէցին վրայ  
տանն աւելացնել՝ քառասունը վեց է : Խաղկի հիւանդու-  
թիւնը իր նշանները ձգած է անոր երեսը : Ոեւ եւ երկար  
դէմք մը , որուն կէսը կիազմէր ճնոալ եւ որուն մէջ  
տեղը երկնցած էր քիթ մը , որ բարձր եւ ճոխ յանգ մը  
ունէր՝ կլրէր իր վրայ երկու փոքրիկ եւ սեւ աչեր , որ  
ամեն վայրկենին չըս կրամը կապաէին : Հաղիւ երկու  
մատ լայնութեամբ ճակաս մ' ունէր . ընքուըները հիւան-  
դութենէ թափած էին :

Տիկին Շուշան գլուխը գունէն ներս խօթելէն ետքը  
դուռը բացաւ եւ ներս մտաւ ըսելով .

— Եթէ գաղանի խօսք մ' ունիք՝ դուրս ելնեմ :

— Ոչ , պատասխանեց Մանուկ աղան . թաղականի  
վրայ կիսուէնիք :

— Գեսնին տակը անցնի այս թաղականի խնդիրն ,  
ըստ տիկին Շուշան , եւ ճանրութեամբ գլուխն Աբխա-  
զոմ աղային ծուելով՝ գնաց բազմոցի մը վրայ նստելու :

— Բարի եկաք , տիկին , ըստ Մանուկ աղան :

— Բարի տեսանք : Դուք ալ բարի էք եկեր , Աբխա-  
զոմ աղա . քաղաքնիս ի՞նչալէս գտաք նայինք , հանեցաք :

— Հանեցայ , շատ աղէկ է :

— Այս կրամերը ի՞նչ գործ ունիք , հարցուց Մանուկ  
աղա : Դարձեալ նշանասոք մը կայ , ի՞նչ կայ :

— Հրամեր էք , աս գիմացի տունը եկայ , եւ անգամ  
մը ձեզի հանգիւպիմ , ըսի : Ատ Անթառամբն աղջիկը գի-  
մացնիդ աղուն կուզեմ շնել . գործն ալ լմնցնածի պէս

էր , բայց տիկին Մարթան իր աղջիկը տալ ուզելուն հա-  
մար Անթառամբն աղջիւն վրայօք խել մը խօսքեր ըսած  
է մանցան , ան ալ քիչ մը պաղած է : Այսօր եկայ , որ  
զինքը անեսեմ եւ համոզեմ , բայց դուրս ելած ըլլալուն  
վաղը պիտի վամ :

— Աղջիկ մ'ալ մեր Աքիտաղամ աղային չգտնան :  
Աքիտաղամ աղան ժպանեցաւ :

— Տիկինն արգէն իմացուց ինձի վարը , թէ Աքիտա-  
ղամ աղան կարգուած չէ , եւ ես ալ , շխտակը , անոր հա-  
մար գեր ելայ , — պատասխանեց ափիկն Շուշանը , ձեր-  
մակ թաշկինակովը քիթը սրբելով :

— Անանկ միաք մ'ունիս , բայտ Աքիտաղամ աղան ,  
տեղէն ենելով եւ սիկար մը հրամցնելով ափիկն Շուշանին :

— Եթէ անանկ միաք մ'ունիք՝ քեզի ալ կրտանք ձեր  
ուզածին պէս աղջիկ մը գանել . քան աարիէ ի գեր այս  
գործին մէջն եմ , ամենքն կճանչնամ : Հրամանքիդի-  
ինչպէս աղջիկ կուզէք , աղան մ'ան համենալու եմ ես :

Մասնուկ աղան տեմնելով որ Աքիտաղամ աղան տիկին  
Շուշանի հետ խօսքի բանուեցաւ դուրս ելաւ , ուրիշ ան-  
գամի պահելով թազականի պատամութիւնն , զոր չէր կը-  
ցած աւարտել :

— Ազուոր աղջիկ մը կուզեմ , պատասխանեց Աքիտ-  
աղամ աղան ինդալով :

— Գիտեմ որ ազուոր աղջիկ կուզես . ուզած աղջիկդ  
հարուստ ըլլալու է :

— Այս :

— Պարկէ շա :

— Հարկա :

— Տանիվեց—տանիւտիտ տարեկան :

— Ճիշտ :

— Դաշնակ զարնել գիտնայ :

— Գիտնալու է :

— Աղէկ պարէ :

— Հրամեր էք :

— Նաստ լու , ասանկ աղջիկ մը կայ ձեռքիս տակը ,  
բայց այս անսակ աղջիկները գործ չեն տեմներ տունը .  
առաւուընէ մինչեւ իրիկուն ծունկ ծնկի վրայ կրնեն եւ  
կերպեն , կը սպարեն եւ կամ բոլոր օրը կսպարեն . Հիմակ-  
ուլնէ ըսեմ , վերջէն ինձի պատճառ չըսնեն . աղէկներն  
ալ կան , բայց գանելը շատ դժուար է : Բու բանծ աղ-

Հիկներուգ մէջ անանկին ալ կան , որ իրենց ուզած մէկը  
կսիրեն եւ շատ անգամ՝ անոր հետ գեղ մը կիմախցին , եւ  
դուն ալ կուպասես , որ կինդ գայ :

— Ի՞նչ կըսէք : Եթէ այնաէս է՝ չեմ ուզեր :

— Բայց կան ալ , որ վրագ կիմաթլուն :

— Եթէ այսպէս է՝ կուզեմ :

— Բայց կան ալ , որ ամիս մ'իրենց սիրածին հետ  
կոսպին եւ քու անունդ բնուած չեն տար :

— Եթէ այնաէս է՝ չեմ ուզեր :

— Բայց կան ալ , որ վայրկեան մը քովէդ չեն բաժ-  
նուիր :

— Եթէ այնաէս է՝ կուզեմ :

— Ասոնք ըսելուս համար ինձի բան մի՛ ըսեր . վասն  
զի կան անանկին ալ , որ թող կուտան իրենց կիմը ու-  
րիշի մը հետ սիրահարութիւն ընել եւ աղջկան հօրմէն  
քիչ մը դրամ անմելով աչք կուցեն :

— Իրաւ կըսէք . անանկ էրիկ մարդ կուտանի աշ-  
խար հիս վրայ :

— Վազես շատ :

— Եւ այն տեսակ էրիկ մարդերու եւ կիներու երեսը  
ով կիսայի :

— Ամեն մարդ . կինը կարգարացնեն՝ ըսելով թէ  
տասանայէ խաբուած է . էրիկն ալ կորբացնեն , ըսելով  
թէ խեղճը չփառեր իւր կրոջ բանած ընթացքը :

— Ե՛ , հիմայ կճամթիմ . . . չեմ ուզեր , չեմ ուզեր ,  
թող մնայ , իմ քաղաքս կիսարգուիմ :

— Բայց եւ այնաէս անանկին ալ կան , որ քեզի  
համար իրենց հագին անգամ կուտան :

— Անանկ մէկն եթէ գանեմ՝ կկոպուիմ :

— Ես ալ անանկ մէկը պիսի գոնեմ քեզի . իմ հար-  
ցունելս աս է , որ ձեր ինչ անսակ աղջիկ ուզելը հասկնամ :

Ես ալ իրաւոնք կուտան միկին Շուշանին . վասնի  
ամեն օր այնապիսի անունտւթիւններ կտեսնենք , որք  
մարդուս զարմանք կուտան : Ասեն մը հետաքրքրութեան  
համար կարգուած մարդու մը սիրոյ կրմաստամարը զրեցի .

Եւ տարեգլխուն հաշուէկշիուը համելով տեսայ որ մարդը մնանկացած էր բարյականութեան մէջ։ Բարեւս կտրեցի իրմէ եւ տոկայն մէծ զարմանքով անսայ, որ այդ մարդը մէծ պատիւ կտանէ լնկերութիւններու մէջ եւ իբրեւ բարյականի տէր անձ մը ամեն կողմէ յարգանք կընդունի։ Հետաքրքրութիւնու աւելցաւ, հաշուէկշիս նուրէն աչքէ անցուցի եւ դիտեցի, որ կինն, զոր ես այդ մարդուն լնկեր նշանակած էի մայր հաշույն մէջ՝ դրամաղուխի կողմ անցած է էրկանը տետրակին մէջ։ Եթէ օր մը սիրոյ տոմարակալութիւն մը հրատարակեմ՝ մէծ յուղմունք պիտի պատճառեմ հաշուագէտներու մէջ. վասնի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որմնք կինն իրենց սիրոյ հաշույն մէջ ընդհանուր ծախմի կողմ կանցունեն. շատերը կարասիի հաշույն տակ կորեն. ոմանք ընդհանուր ապրելի կարգը կանցունեն. ոմանք վճարելի բուղբերու եւ ոմանք ընդունելի բուղբերու հաշույն մէջ կնշանակեն։ Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնութիւններն, որոնց մէջ կինը էրկանը լնկեր կարձանագրուի սիրոյ տետրակին մէջ։

— Կարգուիլը շատ անուշ բան է, յարեց սիրոյ միջնորդն, քեզի յարմար աղջիկ մը գտար՝ ամեն օր արքայութեան մէջ ես . . .

— Ես ալ ասոր համար է, որ կարգուիլ կուզեմ։  
— Կինդ ընտուրութեանդ չյարմարեցաւ՝ ամեն օր դժոխուի մէջ ես, կրակներու մէջ կէրիս։  
— Ես ալ ասոր համար է, որ կարգուելու կրախանոր։  
— Նայեցէք, ձեզի բան մը ըսեմ, աղա, հրամանքնիդ հարկաւ մէծ տեղէ մը աղջիկ կուզէք առնել, վասն զի գտոք ալ մէծ մարդ մէք։  
— Այս', այս', մէծ տեղէ կուզեմ։  
— Ես ալ քեզի մէծ տեղէ մը աղջիկ կտանեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերէն գիտէք։  
— Մէծ տեղէ աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերէն գիտալու է։  
— Այս', վասն զի մէծ տեղի աղջիկներն ֆրանսերէն կիսուին, եւ երբ կին մը իւր երկանը չգիտացած լեզուով

ուրիշի մը հետ կիսուի՝ աակէն նախանձ կենէ.

— Ես ալ կսորվիս՝ ֆրանսերէն :

— Բացի ամից, երջանկութիւնը շատ քիչ կունուի այն ամուսնութեան մէջ, ուր կինին էրիկէն աւելի բան գիտէ :

— Այսպէս է, ես ալ այն կարծիքէն եմ :

— Հրամանքնիդ եւրապական եղանակներէն բան մը կհսակնաք :

— Ամենեւին բան մը չեմ համեստ եւ մանաւանդ թէ կձանձրանամ :

— Ի՞նչ պիտի լնես ուրեմն, եթէ կինդ ժամերով գաշնակի առջեւն անցնի եւ այդ նաւագարանի վրայ եւ բուպական խաղեր զարնէ :

— Թո՛ղ չեմ տար, ես ձանձրոյթ կիսանամ :

— Ան հաճոյը կզգայ :

— Կին մը ի՞նչ իրաւունք ունի իւր երկանը գլուխը ցաւցունելու :

— Էրիկ մը ի՞նչ իրաւունք ունի իւր կինն զուտրձութենէ զրկելու :

— Եթէ գործը մինչեւ այս տեղուանքը պիտի գոյշեմ կարգուիր :

— Զկարգուիլ ըլլար, միայն թէ պիտի ստիպուիս կինանդ ճաշակին յարմարելու համար գաշնակ արվիլ :

— Ես կինամ սորվիլ :

— Ինչու չէ, մահաւանդ թէ աւելի գիւրին է քեզի գաշնակ զարնել ոորվիլ՝ քան թէ կինանդ զարնելը մունալը :

— Եթէ այդուէս է՝ ասոր ալ ճահիսն գտանք ըսել է:

— Ասոնք ըսելուս պատճառը ան է, ո՞ ես հոգիս սեւցունել չեմ ուզեր. ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջէն ինձի պատճառ չըսնեն։ Իմ ձեռքիս ասկ ամեն վերջէն ինձի պատճառ չըսնեն։ Իմ ձեռքիս ասկ աղջիկ կայ. բարձր գատէն, միջին գատէն եւ սոս գատէ աղջիկ կայ. բարձր գատէն, միջին գատէն եւ սոս բին գատէն. այս երեք գատէն ալ ծախու ապրանք ունիմ. բին գատէն. այս երեք գատէն ալ ծախու ապրանք ունիմ. «սա գատէն կուզեմ»։ Յայսնի է, որ բարձր գտար ըսէք. «սա գատէն կուզեմ»։ Յայսնի է, որ բարձր գտար

շատ սուզէ, միջինն հոռազ սուզ եւ ստորինն աժան :

- Ես շատ աժան չեմ ուզեր :
- Շատ լաւ, աղջիկը ճերմանի գոյն ունենայ, թէ քիչ մը թուխ :
- Ճերմակ կուզեմ :
- Աչքերը սեւ թէ կապոյտ :
- Եկու տես, որ սեւն ալ կսիրեմ կապոյտն ալ . . .
- Կամ մին պիտի ըլլայ, կամ միւսը. վատնզի չկըրդար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մէկ աչքը կապոյտ ըլլայ միւսը սեւ :
- Կապոյտ ըլլայ թող :
- Շտոտ լաւ : Հասակն եւ մազերը . . .
- Երկար, երկար :
- Մէջքը :
- Մէջքը բարակ ըլլայ, բայց ակար չեմ սիրեր. կուզեմ որ քալած ժամանակը միաերը շարժին :
- Կհասկնամ, այսչափը հերիք է. ճիշտ ուզածիդ պէս աղջիկ մը կայ, որ շատ ալ պարկեշտ է եւ իրեն երկար համար հոգի տալ կերեւայ :
- Ես ալ անանկ մէկը կուզեմ :
- Թէրեւս վազը քու անունդ իրեն ըսելուս պէս՝ վրադ մէր կապէ : Պատկերդ սուր, որ իրեն անդամ մը ցցունեմ :
- Պատկերս վազը հանել պիտի տամ :
- Վազը . . . վազը հանել տալու որ ըլլաք՝ ութը օրէն կառնէք եւ ութը օր սպասէ՞նք :
- Ինչու սպասէնք, վազը կերթանք. մէծ տեղէ է աղջիկը :
- Այս :
- Հայրը հարսւատ է :
- Շատ հարսւատ է, բայց հարսւաթինը ցցուներ:
- Շատ խսնութինը ունի:
- Բանի չափ :
- Ցո՞ւն :
- Քասասունի մօս :

— Շատ աղէկ, վազը չէ մըւս օր կերթանք այդ աղջիկը տեսնելու :

- Գլխուս վրայ, ցերեկին կուզամ եւ մէկանեղ կերթանք: Մնաք բարով, Աքիսողոմ ազա, սիրադ հանգիստ ըսնէ . ես քեզ չեմ խաբեր, ուրիշներու պէս կրակէ շապիկ հապցնողներէն չեմ: Կեցիք բարով, վազը չէ մըւս օր: Տիկին Շուշանը կմնենի :

Ը

Մանուկ աղան, որ վարի սենեակն էր եւ խաչուէ կը լուրէ՝ տիկին Շուշանին վար իջնալն աեսնելուն պէս խաչուէ գաւաթը թոզուց եւ Աքիսողոմ աղային քավը զնաց:

— Այսպէս, ըսաւ, Մելքոն աղան թեւէս քաշեց եւ մէկանեղ ընթերցասունք մասնք: Այդ ընթերցասունք ժամանակաւ զինետուն էր: Ասուած ոզորմի հոգսւն, կոմիկ աղան կը մնէր. աղէկ մարդ մ'էր. հիւանդութիւն մ'եկաւ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկըցն զանել, եւ խեղճը մեսաւ....:

Մանուկ աղային կինը լրագիր մ'ի ձեռին ներս մտու եւ լրագիրը Աքիսողոմ աղային տալով՝

— Մեծապատիւ էֆէնախն յատկապէս ըարեւ ըրած է ձեզի, ըսաւ եւ գուրս ելաւ :

Աքիսողոմ աղան աճապարանօք բացաւ լրագիրն եւ կարդաց :

« Վանէն հետեւեալը կորին մեղ »: Այս չէ, վարինը կարգանք, ըսաւ եւ կարդաց: « Մէր բարեկամներէն մին Մուշէն հետեւեալը զրիած է մեղի հրառակութիւն »: Աս ալ չէ, միւսը նայինք: « Յնուրիկ Տ'Օրիանի մէջ հետեւեալ տաղերը կտեսնուին »: Միւս երեսը անցնինք: « Թայմզի թղթակիցը հետեւեալը հեռագրած է միշեալ լրագրին »: Ասնց մէջ իմ անանա չեայ... աս կարը նայինք... « Մայբաքաղաքիս այսուհան դասուն անդամ մ'ալ աւելցաւ այս օրեքս: Եթելի վաճառական եւ բազում աղաքաներու տէր, աղդասէր, լեզուաղէտ,

ազնուասիրտ եւ վեհաճնճն Աբխազոմ էֆէնտի , որ մեր ազգայոց ծանօթ է , իրէկ Տրապիզոնի շաղենաւով մայրաքաղաքս եկաւ եւ ուղղակի ներս ելաւ , Նաղկի փաղոց թիւ 2 տունը : Աբխազոմ էֆէնտի պէս մէկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախութիւն պիտի պատճառէ մեր բարեմիտ ազգայոց » : Աբխազոմ աղան Մելքոն աղային գառնալով՝ տես , ըստ , ի՞նչ գրած է ինձի համար , եւ բարձր ձայնով անդամ մալ կարդաց :

— Մեծապատիւ էֆէնտին բարեւ կընէ եղեր , ըստ տիկինը նորէն ներս մանելով . բաժանորդագին պիտի տաք եղեր :

— Հիմա , ըստ Աբխազոմ աղան եւ տուաւ բաժանորդագինն ամինոջ , որ գաղելով վար իշաւ :

— Աս մարդը գէշ չպրեր կոր , հէ՛ , հարցուց Աբխազոմ աղան :

— Այո՛ , գէշ չպրեր :

— Պատուական լրագիր մ'է :

— Աւելի պատուական կրնայ ըլլալ :

Տրկինը դուռը բանալով՝ Աբխազոմ աղային համակ մը եւ խոշոր ծրար մը յանձնեց ըսելով .

— Մեծապատիւ էֆէնտին մանսաւորապէս կը բարեւէ զնեղ :

Աբխազոմ աղան համակը բացաւ եւ հետեւեալը կարդաց .

« Մեծապատիւ եֆենտի ,

Զեր Մեծապատութեան մայրաքաղաքս զալն իմանալով՝ փոքրի մեր զալուսը ընուհաւութելով՝ լրագրէս տար օրինակ դրկի : Քաջայս եմ , որ պիտի համին ձեր բաժանորդութեամբը բազալեւ լրագրս , որով պիտի խախտունէ զիս , որ իմբազրական տաժանիլի ասպարեզին մէջ ազգին ծառայութիւններ ընելու կոչուած եմ » :

Մեամ յարգանօֆ  
Խմբագիր—Տնօրեն  
. . . ԼՐԱԳԲՈՅ  
(ԱՏԿՐԱԳՐՈՒԹԻՒՆ)

— Տասը հատն ի՞նչ ընեմ . . . :

— Կշուանալով կկարդանք . . . :

Տիկինը նորէն ներկայացաւ եւ ծրարով մը նամակ մ'ալ տուաւ Աբխազոմ աղային , որ բանալով սկսաւ կարդալ .

« Մեծապատիւ եֆենտի ,

Զեր հանրածանօր ազգասիրութիւնը բազալեութիւն տուաւ ինձ՝ լրագրէս տասն եւ հինգ օրինակ դրկի ձեզ : Յաղց և ինձ յուսալ , որ պիտի բարեհանիկ զանոնի ընդունիլ եւ պատասի կանգնիլ լրագրութեան , որ մեր մէջ ընթեցանութիւն շարածուելուն պատճառաւը դժբախտարար զես վիճակի մը մէջ կգտնուի » :

Մեամֆ յարգանօֆ  
Խմբագիր—Տնօրեն  
. . . ԼՐԱԳԲՈՅ  
(ԱՏԿՐԱԳՐՈՒԹԻՒՆ)

Աբխազոմ աղան համակը ծալլելու վրայ էր՝ ամիկինը ներս մտաւ :

— Մեծապատիւ էֆէնտին սիրոյ բարեւներ կընէ եղեր ձեզի , ըստ եւ նուակով մը գիրքեր ներկայացուց Աբխազոմ աղային , որ համակը բացաւ եւ ոկտաւ կարդալ .

« Մեծապատիւ եֆենտի ,

Իմ մտիս ծնունդն եղող ներուածներ նուտարակած ըլլալով՝ արժան դասեցի անսեցն բաւառուն օրինակ ձեզ դրկի : Կյուռաս , որ ընորհ կընէ զանոնի ընդունելու եւ կերպով մը բազալեութիւն տալու ինձ . որպէսզի միւս ներուածներս ալ ժիշ օրէն հրատակութեան տան :

Խնդրեալ որ ընդունիր իմ խորին մեծարանց հոււասիրը՝ մեամ Զերդ Մեծապատութեան խոնան ծառայ :

(ԱՏԿՐԱԳՐՈՒԹԻՒՆ)

Աբխազոմ աղան համակը զոյեց եւ քոյլ դրաւ :

Տիկինը դարձեալ ներս մտաւ :

— Մեծապատիւ էֆէնտին բարեւ ըրած է դարձեալ , հարցուց Աբխազոմ աղան :

Ո՛չ , ըեռնակիլիներէն մէկը եկած է եւ կըողէքը կուզէ :

Աքիսողոմ աղան քասն դաշեկան համեց առւաւ :

Տիկնը գուրս ելաւ, գուռը գոցեց :

— Ընթեցատան մէկ անկիւնը քանի մը հոգի նըստած՝ ընտրելի թաղականներու ցուցակը կպատրաստէին, ըստ Մանուկ աղա, իւր պատմութեանը թելն ձեռք առնելով : Անոնք մօր կողմէն չէն եւ կաշխատէին, որ իրենց ուզած կաշառակիր մարգերը թաղական ընտրեն :

— Տղուն մէկը եկաւ սա գիրքերը ձգեց գնաց, ըստ տիկնը նորէն մանելով : Մեծապատիւ էֆէնալն շատ բարեւ կրնէ եղեր եւ այսօր կամ վաղը պիտի գայ եղեր զճեղ տեմնելու :

Տիկնը գրքերը սեղանի մը վրայ դրաւ :

— Ի՞նչ ընեմ այսչափ գիրքերը, գրավաճա՞ռ պիտի ըլլամ ես : Զեմ ուզեր, ալ ասկից վերջ, եթէ բերող ըլլայ՝ մի՛ ընդունիր, Աքիսողոմ աղան հօս չէ, ըսէ եւ ճանբէ :

— Աս ալ չըլլար, գու խմբագիրները չես ճանջնաբ, անոնց մէջ կը գտնուին այսպիսիներ, որ երբ իմանան, թէ իրենց ընկերներէն մէկոն լրագիրն առած ես եւ իրենցը չես առեր՝ վրադ կը յարձակին ու չլսուած խօսքեր կրնեն :

— Եթէ այսպէս է՝ ընդունէ, որչափ լրագիր որ ըերեն . ի՞նչ ընենք, բանուեցանք անդամ մը . եթէ գիրք ըերեն՝ մի՛ ընդունիր :

Տիկնը գլուխը ծոելով դուրս ելաւ :

— Թէպէտեւ այդ մարդիկն իրենց ուզածները թաղական ընտրելու կաշխատէին՝ բայց իրենց մէջ ալ անմիաբանութիւն կար . ամբափանան իր առաջն յաճախորդը կուգէր թաղական ընտրել, հացագործն կուգէր թաղական ընտրել այն մարդն, որուն տունը օրը տառը հաց կուտար. գերձակն թաղական աեմնել կը փափագէր այն երիտասարդն, որուն վրայ շաբաթը երկու անդամ հագուստ կձեւէր եւ կլարէր . համետագործը քուէ տալ կուգէր այն հարուստին, սրուն մէկերկու համետ կը շնէր տարին . խմբագիրն իր բոլոր բաժանորդները

թաղական խորհրդոյ մէջ տեսնել կուգէր . փաստաբանը իրեն շատ դատ յանձնողին քուէ կուտար . բժիշկն ի՞ս ամենէն ծանր հիւանդին եւ գինեպանն ալ ամենէն շատ օղի եւ գինի խմողին կուգէր յանձնել թաղին գործերը: Աչա այսպէս իրենց մէջ . . .

Մանուկ աղան գարձեալ չկրցաւ շարունակել իր պատմութիւնը, վամովի ուրիշ հիւր մը ներս մսնելով՝ ընդհատեց անոր խօսքը :

Այս հիւրը մաքուր հագուած երիտասարդ մէր, իր կլոր եւ ճերմակ գէմքը շրջանակուած էր գեղինով խանն սեւ մօրուքէ մը, որ շատ չէր վայելէր : Պատկեր ներ կան՝ որ շունց շրջանակի աւելի գեղեցիկ կերեւան. թէպէտեւ կան ալ, որ գեղեցիկ երեւալու համար շրջանակի կլարութին : Եթէ ընութիւնը չարգիլէր կիներու շրջանակի մէջ անցունել իրենց դէմքերն այսօր որչափ կիներ մօրուք պիտի ունենային: Այս երիտասարդը ներս մսնելուն պէս հանեց իր սեւ եւ երկար գլխարկն եւ բարեւեց սենեակին մէջ գտնուող երկու բաշխեկամները:

Մանուկ աղան անմիջապէս գուրս ելաւ բարկութեամբ՝ մոմուալով .

— Այս տարիկն եկած եմ եւ ասանկ բան գլուխ եկած չէր . թող չեն տար, որ երկու խօսք ընեմ . հագիւ թէ բերանա կը անամ՝ մէկը կուգայ, կսկի խօսիւ եւ իմ խօսքս բերնիս մէջ կմնայ :

— Աքիսողոմ աղա հրամանքնիդ էք, հարցուց հիւրն՝ բազմոցի վրայ նստելէն ետքը :

— Այս՝ ես եմ:

— Շնորհակալ եմ, որ Աքիսողոմ աղան գուք էք . ձեր գալուստը լրագրի մէջ կարգացի եւ շատ ուրախացայ, որ ազգերնուս մէջ ձեզի պէս ազնիւ սիրտ կրող ազգամէրներ պակաս չեն, վամովի այն ազգն, ո՞ր ազմէր չունի իր մէջ՝ ազգ չէ :

— Այս՝ :

— Փոխադարձաբառ այն ազգամէրն ալ, որ ազգչունի ազգամէց չէ :

— Շիտակէ է :

— Այս երկուքն իրարու չետ այնպիսի աերու կապակցութիւն մ'անին , որ իրարմէ բաժնելուդ պէս՝ երկուքն ալ կիրառուին :

— Այնպէս է :

— Ազգ մը , որ իր աշխատուորները ջրաջալերեր , աւելցուց հիւրն միշտ ծանր եւ լրջագոյն եղանակամքը , ազգերու կարգ անցնելու բնաւ իրաւունք չունի :

— Շատ աղէկ կիսուիք :

— Եւ երբ աշխատուոր մը վարձքը ջնուունիր իր ազգէն , բնաւանաբար կիշատի եւ երեխն կիսորհի երթալ ինքինք ծովը նետել :

— Ատ աղայութիւն է :

— Ներեցէք , Աբիսոզոմ ազտ , եթէ մեր այս առաջնութեանը քիչ մը համարձակ կիսուիմ ձեզ հետ :

— Հոգ չէ :

— Մասաւ վեց տարի եւրոպա մ'նացած եմ եւ բժըշտիւն սովորած եմ :

— Աղէկ արուեստ :

— Գիշերները քունս ծախսելով կարգացած ու գրած եմ , սրաբսով քաղաքու գանձնամ եւ աղքիս ծառայութիւն ընեմ :

— Մարդ ալ իր ազգին ծառայութիւն ընելու է :

— Երկու տարի է , որ հոս կդանուիմ , եւ մինչեւ այսօր հազիւ չափ հիւանդ նայած եմ . հասկցիր , թէ ինչպէս կրաջալերուին հոս բժիշկները :

— Ցաւալի բան . . . այս աեղացիները հիւանդ ըլլալու սովորութիւն չունին . . .

— Ունին , բայց հոս հիւանդները աղքային զգացում չունին , Հայաստանի վրայ գաղափար չունին :

— Ի՞նչ կըսէք :

— Այս , երբ հայ մը հիւանդ ըլլայ՝ օտար ազգէ բժիշկ մը կըերէ իր տունը , առանց գիտալու , թէ հայու չայը կարող է միայն բժշկել , առանց համոզուլու , թէ օտարը չէ կարող հայու ցաւուն գարման

ըլլալ : Այսօրուան օրս երկու հազարէն աւոլի հայ բժիշկ կայ . ասոնց մէջէն հիւանդ-վեց հատը , մանաւանդ երկու երեք հատը , պատուական կեանք կանցունեն , եւ անդին մ'նացածը ամեն օր բերսնը բաց կապահէ , որ հիւանդ մը ներկայանայ իրեն եւ առակ առնէ :

— Գէշ վիճակի :

— Ի՞նչ ընեն աղգային բժիշկներն , երբ աղգային հիւանդներն օտարներու կդիմեն . . . ոչ , օտարասիրութիւն , օտարասիրութիւն , գոցեց բժիշկն՝ աշերն երկնոք վերցնելով : Ե՞րբ պիտի երթառ մեր քովէն :

— Օտարասիրութիւնը աղէկ բան չէ :

— Մանաւանդ թէ բժիշկները քաջալերելու չափ հիւանդութիւն ալ չկայ մեր աղգին մէջ . եւ այն աղգին մէջ , որ հիւանդութիւնը տարածուած չէ պարապ բան է եւրոպայի բժիշկներուն չափ ճարտար բժիշկներ յուսալու , ինչպէս նաև ոյն աղգն , որու մէջ ընթերցասիրութիւնն սորածուած չէ իրաւունք չունի առաջանդաւոր եւ հանճարեղ հեղինակներ ունենալու . առաջանդն եւ հանճարն առանց քաջալերութեան կմեռնին :

— Շատ իրաւունք ունիք :

— Զէք կարող երեւակայել , Աբիսոզոմ ազտ , թէ պահանջառուած եմ . հանգար անդամ զղջացած եմ , երկու հազար անգամ անէծք կարգացած եմ բժիշկ եմ , երկու համար անգամ անէծք կարգացած եմ բժիշկ : ուր էր թէ բժիշկ ըլլալու տեղ հիւանդութիւնի , եւ մեռնէի . մեր աղգին մէջ հիւանդութիւնը բժշկութենէն աղէկ է , վանդի տղիտութիւնն գիտութենէն աւելի կրաջալերուի , թեթեւութիւնն ծոն , բիտութենէն աւելի կրաջալերուի , թեթեւութիւնն ծոն , բութենէն աւելի յարդ կդանէ , մոլիններն առաքինիներէն աւելի պատիւ կիայելէն : Ճշմարիտ Աստուած՝ ուխտ ըրած եմ , որ եթէ օր մ'երեւելի աղգայիններէն հիւանդ մը նայիմ՝ անոր անունը լրադիրներու մէջ բարձրացնեմ : մը նայիմ՝ անոր անունը լրադիրներու աղգինցաւ , այս սինքն գառասիրութիւնն արթնցաւ : Ի՞նչ անուշ բան է թերութիւններ հաւաքել միամիտ մարդերու վրայէն :

Այս խօսքին վրայ Աբիսոզոմ աղգն արթնցաւ , ի՞նչ անուշ բան է թերութիւններ հաւաքել միամիտ մարդերու վրայէն :

Խորամաններն երբեմն վարպետութեամբ այնքան կը կեղծեն իրենց թերութիւններն , որ անոնց հաւաքիչները կշուարեցնեն . վասնզի անոնք երբեմն միամիտ եւ երբեմբն խորամաններ կծեւանան . ժամ մը տգետ , ժամ մը դիուն . մերթ անաշու , մերթ աշառու . մերթ կեղծաւոր , մերթ անկեղծ , եւ երբ ազգային նշանաւոր , հանճարեղ եւ հերանոյշ Ծերենցը ասոնցմէ մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնէ՝ ամեն կողմէ կբարուի , թէ Ծերենցն տակաւին Մանուկենց է՝ անձեր ստեղծելու արհեստին մէջ , թէ միեւնոյն անձին վրայ Աղամն եւ Նեռն , ստուանան եւ հրեշտակն , Զոյին եւ Հոմերոսն , արականն եւ իդականն միանդարայն կներկայացնէ : Ի նշ յանցոնք ունի ճերմակերես Ծերենցն , երբ իր ներկայացնելիք անձերն խորամաններ : Ներեցէք , Սքիոնոմ աղա եւ տէր բժիշկ , եթէ ձեր խօսակցութիւնն ընդմիջեցի . ի բնէ քիչ մ'անհամբեր եմ . երբ խօսքին կարգը գայ՝ չեմ կարող ինքզինքս բռնել , որ չափ ող այս բնաւորութեանու պատիքը կրած ըլլամ եւ կրեմ : Այս՝ Ծերենցն կը ներկայացնէ անձերն ոչ թէ ինչպէս որ են , այլ ինչպէս որ կերեւին . Ծերենցն այս մասն որչափ ալ երկնցնէ իր մազերն՝ իրաւոնք ունի , վասնզի ունինք հեղինակներ , որք Ծերենցէն աւելի երկար մազ ունին եւ իներկայացնեն իրենց անձերն ոչ թէ ինչպէս որ են , այլ ինչպէս որ կուզեն իրենք , որ ըլլան անոնք : Ասոր համար է , որ զին հեղինակներն երբ Հայկ կամ Վարդան կամ Սրոտաշէս ներկայացնել ուզեն՝ Վիքթօր Հիւկօյի խօսքերը կամ Մոլթքէի կարծիքները կը դնեն անոնց ըերսին մէջ : Ասոնք կկարծեն , թէ երբ Աղամը իր ժամանակի յասուուկ սղարզութեանը մէջ ներկայացնեն՝ կկորուանեն իրենց տաղմնդն՝ եթէ ունին , կամ կինասեն իրենց հանճարին՝ զոր ունենալ կկարծեն , կամ վերջապէս կզրկուին այն համբաւէն՝ զոր վաստկիլ կուզեն : Ո՞վ ըսած է այս ողբերգակներուն , թէ աւելի դժուար է մէկուն պատկերն ճշուաթեամբ նկարելու քան թէ երեւակայութեամբ անբնական պատկեր մը գծելու .

ո՞վ պօռացած է ասոնց ականջն ի վայր , թէ նկարիչ մը պատկերներ ստեղծելու ոկտելէ առաջ՝ պատկերներ ընդօրինակելու է :

Ոչ ոք: Եւ ով կյանդգնի այս վափուկ ժամանակին մէջ ուրիշի մը գործն անաշուաբար քննադատելու : Մեր քննադատաները , քիչ բացառութեամբ , ակնոց ակնոցի վրայ կզնեն՝ գործի մը մէջ գեղեցիկ կտորներ վնասուելու համար , վասնզի տեմուած բանը ցինտոււիր : Ասոնք բնաւ տարբերութիւնն չունին գրաքննիչներէն , որք որեւէ հրատարակութեան մը մէջ միայն տգեղ կտորներ կփրնուեն : Չեմ տեսած քննադատա , մ'որ տգեղ հրատարակութեան մը կրկորգէն բռնէ , ողմէ եւ սպաննէ զայն : Սպաննելու չէ , գործ մը գեղեցկացնելու աշխատելու է , կրսեն , անոր գեղեցիկ կողմերը ցոյց տալով միշտ եւ տգեղ կէտերը հեռուանց ցցունելով խիստ քիչ անգամ : Ո՞չ , պարոն քննադատաներ , ո՞չ , իրաւունք չունիթք . սպաննեցէք տգեղ գործերն , եւ վասահ եղէք , որ պիտի գեղեցկանան անմնք : Մարդեր կամ , որ կգեղեցկանան , երբ մեռնին : Ես որ այսափ խասութեամբ կխօսիմ որիներու երկերան վրայօք՝ կկարծէք թէ քաղցրութեամբ կվարուիմ Մուրացկաններուն անձեռուն հետ , որոնց ըերնէն ելած խօսքեն միայն բառ առ բառ կգեմի հոս , առանց իմ կողմէս կէտ մ'աւելցնելու յանդգնութիւնն ունենալու : Բնաւ երեւէք . մանաւանդ թէ կզգամ , որ իմ անձերս ալ ունին շատ թերութիւններ՝ զորս որ մը պիտի հարուածեմ : Կոյնիսկ մնձ թերութիւն մէ , որ պատմիչ մ'իր պատմութեան թելը կտրէ եւ իր ընթերցողներն երկու ժամ ինդիրէն գուրս խօսքերով զբաղեցնէ : Բայց ի՞նչ ընեմ , այս թերութիւնս իմ առաւելութիւնս է , վասնզի այս թերութեանս չնորհիւ է , որ կրցած եմ քանի մը ընթերցողներու տէր ըլլալ , թերութիւն՝ որ թերութիւններ ուղղելու պաշտօն ունի : Այս չափ բացարութիւն ալ թերութեանս համար : Դառնանք ուրեմբն մեր պատմութեան :

Ասոնքոմ աղան , ինչպէս ըսինք՝ ականջները տըն-

իեց, երբ իմացաւ, որ բժիշկն, եթէ հիւանդ մը դանձ՝  
անոր անունն լրագիներու մէջ պիտի հրասարակէ .  
ուստի անմիջապէս ակարութիւն ունենալ ուզեց :

— Աղէկ եղաւ որ, ըստ բժշկն, այսօր հոս եկաք,  
փանդի քանի մ'օրէ իվեր վրաս գէշութիւն մը կայ :

— Ի՞նչ կզգաք, հարցուց բժշկը :

— Գէշութիւն մը կզգամ:

— Ո՞ր կողմէ:

— Ո՞ր կողմն :

— Այո՛ :

— Ամեն կազմս :

— Ախարժակդ ի՞նչպէս է :

— Աղէկ է :

— Կերածդ շուտ կմարսե՞ս :

— Կմարսեմ:

— Գիշերները հանգիստ կբնանա՞ս :

— Հաստ հանգիստ, բայց վրաս գէշութիւն մը  
կզգամ:

— Գլուխդ երբեմն կցաւի :

— Այո՛ :

— Վրադ սանկ թուլութեան պէս բան մը . . . :

— Ճիշտ :

— Երբեմն գողալ մը սանկ . . . :

Քիս մէջ գողացած ցունիմ:

— Դողալէն վերջը տաքութիւն մը . . . :

— Տաքութիւն մը :

— Տաքութենէն վերջը քրտինք մը . . . :

— Քրտինք մը :

— Աստուները լեզուիդ վրայ լեզիութիւն մը :

— Այո՛, լեզուիս վրայ լեզիութիւն մը :

ցուցած ես :

— Խճ ալ այնպէս կուգայ, որ ինքինքս մսեցու-  
ցած եմ:

— Հաստ բժիշկներ կամ, որ այս հիւանդութիւնը  
չեն հասկնար, պառակ գեղեր կուտան, ուրիշ հիւանդու-  
թիւն կհրաւիրեն :

— Ուրախ եմ, որ գուք աղէկ հասկցաք: Դեղ մը  
տուէք, որ շուտ մը անցնի:

Բժիշկը ծոցէն հանեց րերակալլ կամ տեսրոնը. եր-  
կուքն, որն որ ուզէք՝ կրնաք գործածելու եւ ոչ միւն, թուղթ մը քաշեց  
անոր մէջէն եւ մասիսով քանի մը բառ գծելէն ետքը  
թուղթին վրայ՝ Աքիսողոմ աղային տուռա զայն ըսելով.

— Ասիկայ կարմիր ջուր մ'է. Ժամը մէկ անդամ  
կխմէք անկից խաչուէի դաւաթով. թէպէտեւ քիչ մը  
լեղի է, բայց աղդու է:

— Հաստ աղէկ :

— Մոսցայ հարցնելու, թէ բնութիւնդ ի՞նչպէս է:

— Բնութիւն . . . շխտակը՝ խարդախ մարդերէն  
չեմ ախարժիր. ամենուն հետ աղէկ կվարուիմ. . . :

— Ամեն առառ գուրու կելլաք, հարցուց բժիշկը,  
խօսքին ձեւը փոխելու սփակուելով :

— Հոս գալէս իվեր երկու առառ գուրու ջլրցի  
ելնել :

— Իրա՞ւ կըսէք :

— Սուտ խօսելու ի՞նչ պարոք անիմ:

— Ուրեմն գեղ մ'ալ գրեմ:

Բժիշկը գեղագիր մ'ալ գրեց եւ Աքիսողոմ աղային  
տուռա:

— Նախ այս գեղը պիտի անես, ըստ բժիշկն.  
որպէսպի վաղը առառ գուրս ելնես եւ վերջը միւս ջուրը  
պիտի խմես:

— Եթէ այս գեղէն խմեմ՝ վաղը առառ անպատ-  
ճառ գուրս կրնա՞մ ելնել :

— Այո՛, անպատճառ :

— Աս ի՞նչ աղուոր գեղ է . . . հակա թէ որ գար-  
ձեալ հիւրեր գան եւ զիս խօսքի բանե՞ն :

— Հիւրերդ ի՞նչ վնաս ունին :

— Ի՞նչպէս վնաս չունին. երկու առառու է, որ դուքս ենել կուգեմ՝ եւ թող չեն ատար, կուգան երկու ժամ՝ գլուխ կցաւցնեն: Բայց վաղը առառու անպատճառ սլիտի ենեմ, վասնզի պատկերս քաշել սլիտի տամ:

Բժիշկը դարձեալ հարցման ձեւը փոխեց հարցնելով:  
— Փորդ ի՞նչպէս է:

— Ամենուն փորին պէս փոր է:

— Պինդ է:

— Ո՞վ պիտէ . . . իրաւ որ օր մը օրանց հետաքըրք քրութիւն ունեցած չեմ հասկնալու համար, թէ պի՞նդ է, թէ ոչ. ո՞վ պիտի նայի անանկ բաներու:

— Աբխոզոմ աղա, ամեն օր մեծ գործ կընես, հարցուց վերջապէս բժիշկը՝ ճարը հասնելով:

— Այո', այո', ամեն օր մեծ գործ կը տեմնեմ:

Ո՞վ մեծագործութիւն . . . :

Շատ լաւ, պատասխանեց բժիշկն. ես վաղը առառու կուգամ ձեզ տեմնելու:

— Կըլլայ:

— Մնաք բարով, հոգ մի՛ ընէք. ձեր տկարութիւնը քանի մը դեղերով կանցնի:

— Շնորհակալ եմ:

Բժիշկն գլխարկին առնելով մեկնելու վրայ էր, երբ Աբխոզոմ աղան ըսաւ անոր.

— Դրելիք չմանաս:

Բժիշկը խորհիլ սկսաւ, թէ ի՞նչ էր գրելիքը եւ շուտ մը յիշելով պատասխանեց:

— Այո', այո', միտքս է. լրագրի մը մէջ պիտի գրեմ ձեր ամունք: Մնաք բարով:

— Երթաք ըտրով:

— Բժիշկն մեկնելուն պէս՝ Աբխոզոմ աղան ըսաւ ինքնիրեն.

«Վախցայ, որ բժիշկը կըսէ, թէ «գուն հիւանդութիւն մը չունիս», եւ շինծու հիւանդ ըլլալս յայսնի կըլլայ. բայց պարապ տեղը վախցած եմ, վասնզի ան-

կայ ոչ թէ միայն չհասկցաւ հիւանդ լրլլալս, այլ ըստ նաեւ, թէ քանի մը դեղով կանցնի հիւանդութիւնդ: Է՛հ, պարմ բժիշկներ, դուքք բան մ'ալ չէք հասկնար, եւ մամս իրաւունք ունէր, բնաւ բժիշկ չկանչելու: Ես բան մը չունիմ, տէր բժիշկ, շարունակեց. անունս լրագրի մէջ գրել տալու համար հիւանդ եղայ . . . »

Այս գերջին խոստովանութիւնը քիչ մը խենդութիւն երեւցաւ Աբխոզոմ աղային, որ խղճմանքը հանգար տեղնելու համար ըսաւ ինքնիրեն:

— Լսողն ալ պիտի կարծէ, թէ հիւանդ չեմ եւ շինծու հիւանդ եղած եմ. քանի մ'օր իվեր է, որ անհանգստութիւն մ'ունիմ. ոչ կրնամ ուտել եւ ոչ քնանալ. հազ մ'ալ ունիմ, գիշերները չքնացներ զիս:

Ո՞վ փառասիրութիւն, իրա՞ւ է, որ գուն երբեմն խելացիները խենթ եւ խենթերը խելացի կընես . . . :

Յ.

Աբխոզոմ աղան բերանը քիչ մը բան գնելու համար վար իջաւ. բայց երբ տեսաւ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեմնելու՝ անոնց ձեռքէն խալսելու համար տունէն դուրս ելաւ. եթէ այսպէս չընէր եւ ամեն այցելութիւններն լրտունելու ըլլար՝ ժամանակ պիտի չունենար ո՛չ ուտելու, ո՛չ քնանալու եւ ո՛չ արթընալու:

Աբխոզոմ աղան դեռ Պոլիս չեկած՝ իմացած էր, թէ բերա Գաղղիական ճաշաբան մը կար եւ երեւելի մարգերը հոն կերթան ճաշելու. ուստի տունէն դուրս ելնելուն պէս միագք գրաւ յիշեալ ճաշաբանն երթալու:

Հաղիւ թէ քանի մը քայլ առաւ՝ յիտուն տարեկան նիշար եւ պատասխած հագուստներով մէկը գէմն ելաւ.

— Կարծեմ Աբխոզոմ աղա հրամանքնիդ էք:

— Այո', ես եմ:

— Քանի մը վայրկեան ձեզի հետ տեմնուիլ կփա. փագէի:

— ԷՇ :

— Նոր եղանակով նոր գասագրքեր համաձ եմ .  
անոնցմէ հարիւրի շափ ձեզի տալ կուզէի : Ներեցէ՝ք  
համարձակութեանս . ի՞նչ ընենք, այս համարձակութիւնը  
մեզի տուողն ազգն է, որ ջրաջալերեր իր գասատուներն  
եւ թող կուտայ, որ մաննք խեղճ վիճակի մէջ ասդին :  
Ահ, եթէ այսօր գասագրքերը ջրարենամ քշել՝ տարա-  
նապետը բանաը պիտի դնէ զիս, գեռ տարագրութեան  
եւ թուղթի ծախքը վճարած չեմ իրեն եւ ամեն օր  
կապահայ ինձի :

— Գասագրքն ի՞նչ պիտի ընեմ ես :

— Զեր բարեկամներուն կուտաք . կողաչեմ, խոն-  
դիրքս մի մերժեր . վեցական գահեկանէն վեց հարիւր  
գահեկան կընէ, եւ այդ գումարն ալ ձեզի համար մեծ  
բան մը չ :

— Գաղղիական ճաշարանն մ' կողմէն կերթցուի :

— Ասկից կերթցուի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն:  
— Շնորհակալ կըլլամ :

— Կըլլենք եւ կիսուինք : Դասատուներն ազգին  
ծառաները համարուած են եւ ամենուն երեսէն ինկած,  
մինչդեռ անոնք ազգին տէրերն են : Ազգ մ' անոնցմով  
առաջ կերթայ . բայց ի՞նչ օգուտ, մեր մէջ քաջալե-  
րութիւն չկայ : Դասատու մը այսօր գալրոցի մը պաշ-  
տօնի կիոշուի եւ քանի մ' օրէն կճանրուի, փանզի հո-  
գաբարձուներէն մէկուն գետնէն բարեւ չ տուե՞ :

Եթէ քանի մ' ամիս ոլաշոն փարէ եւ ամսական ուզէ,  
կվոնառուի ամսական ուզած ըլլալուն համար, եւ միշտ  
առ խօսքերը կըսէ, « Ազգին ստուկով կոսպիք, ազգին  
փրայ ըեռ եղած էք, գացէք . կրտսուեցէք »: Ահ Աբխոզով  
աղա, չք գիտեր, թէ ի՞նչ կբաշեն Պոլսոյ գասատուները.  
Խեղճութեան զենիթը բարձրացած են . չեմ կարծեր,  
որ ասոնք խմանալէն ետքը գասագիրքէս հարիւր օրինակ  
չառնէք :

— Այդ ճաշարանն ասկից շատ հեռու է :

— Չէ, մօտեցանք : Միայն գասատուները չեն, որ

այս վիճակին մէջ են . խմբագիրները, հեղինակները,  
տպարոննապետները, գրավաճանները, վերջապէս անոնք  
որ գիրքով կզբաղին՝ թշուառութեամբ կզբաղին : Յառա-  
ջակիմութիւն կառուանք, եւ դէպի խաւար կերթանք .  
աջ կգոշնք, եւ գէպի ձափս կերթանք . ապագայ կը-  
սենք, եւ դէպի անցեալ կվազենք . ոչ, մեծ-մեծ խօս-  
քեր, իսկ մեծ գործ . . . :

Ահ մեծագործութիւն . . . :

Ահ մեծախօսութիւն . . . :

— Կերակրուներն ի՞նչպէս են այն ճաշարանին մէջ:

— Աղէկ են : Հարիւր գասագիրքը տուն զրկեմ  
թէ . . . :

— Պատասխանը քանի մ' օրէն կուտամ . . .

Երկու բանակիցներն խօսելով հասան ճաշարանին  
առջեւ :

— Հրամեցէք, մտէք, Աբխոզով աղա :

Աբխոզով աղան կմանէ ճաշարան եւ չորս կողմը  
հայելլիներէ որիշ բան չտեսնելով :

— Սիալ եկանք, կըսէ, հսս հայելի կծախեն :

— Չէ, չ :

Երկու բարեկամներն կնսախն սեղանի մ' առջեւ :

Մանջուկը կըերէ կերակրուներու ցուցակը :

Աբխոզով աղան թուղթը կառնէ, փրան կընայի,  
կղարձունէ, յետեւի կողմն ալ կնայի եւ սեղանին փրայ  
կղնէ :

— Ի՞նչ պիտի ուտէք, կհարցունէ գասատուն :

— Միսով կերակրու կուտեմ ես :

Դասատուն մանջուկը կկանչէ եւ կերակրու կապը-  
պրէ թէ՛ Աբխոզով աղային համար եւ թէ իրեն համար:

— Ահա այսպէս, Աբխոզով աղա, գասատուներուն  
այս վիճակը լսելով չեմ ցաւիր :

— Զցաւիլն ալ խօսք է :

— Կիայելէ աղգի մ' այսպէս մուրացկանի պէս ապ-  
րեցնել իր գարժապետները :

— Զգայլեր :

— Եթէ կուզէք՝ գրքերս այս գիշեր տունը ձգեմ:

Հիմակու հիմայ թող մհայ, ուրիշ օր մը կիսուխնք առը վրայ:

Մանչուկը կերակուրները կըերէ . Աբխոզում աղան երեսը խաչակնքելով երկու պատառ կընէ եւ կկլէ իրեն բերուած խորոված միաը . ետքը բարեկամին դառնալով կըսէ.

— Կառը մը միաով մա՞րդ կիշտանայ . զրուցէ՛ սա անպիտանին , որ քիչ մը շատկէկ բերէ :

Մանչուկը կոչուի եւ բիլաւ կապսպրուի :

Այս միջոցին միջահասակ եւ գիրուկ երիտասարդ մը կիսնէ ճաշարան , ի ձեռին ունենալով ծրար մը , եւ ուղղակի Աբխոզում աղային առջեւ կուզայ:

— Կարծեմ , կըսէ , Աբխոզում աղան տեսնելու պատեր կփայելեմ:

Աբխոզում աղան բան մը չհասկնալով նոր եկողին երեսը կիսայի անբարբառ : Քովի բարեկամին ալ ճայն չհաներ :

— Կարծեմ , կիրինէ , այս մեծ մարդուն առջեւ գտնուելու բարեբախտութիւնն ունիմ , որ մայրաքաղաքը եկած է՝ մնկենաս անուանուելու համար :

Աբխոզում աղան , որ այս ձեւերուն տեղեակ չէր՝ դգալը կանէ եւ կսկսի ուտել բիլան , զոր նոր բերած էր մանչուկը : Սեղանակիցին ալ նոր գրագէտի մը գալն իր գործոյն արդելք համարելով չուղեց անոր պատասխանել :

— Կարծեմ , կերեքնէ , այդ ազնիւ անձին քովը գըտանուելու բախտը կվայելեմ , որուն անունը քանի մը օր առաջ լրագրի մը մէջ կարդացի :

Աբխոզում աղան , որ բիլաւով կզբաղէք՝ գարձեալ պատասխան չտար , եւ նոր եկողը կստիպուի պարզել իր խօսքն ըսելով .

— Աբխոզում աղան հրամանիքի՞դ էք կարծեմ :

— Այս , ես եմ :

Նոր եկողն աթոռ մը կառնէ եւ կիսատի :

Մանչուկը կուզայ հարցնելու վերջէն եկողին , թէ ի՞նչ կուզէ ուտել :

Եղի մէջ հաւկիթ , կպատասխանէ , ձեռքի ծրարը գովի աթոռին վրայ գնելով :

Աբխոզում աղան բիլան ալ կհատցունէ եւ կասկարայի ձուկ կասմարէ :

— Եհ , Աբխոզում աղա , կըսէ նորեկը , մեծ պատիւ , մեծ բախտ կհամարիմ ինձի՝ ձեզի պէս բարեսիրտ անձի մը սեղանսմից գտնուիլս : Ծատուդ աղբային գրագէտ ներուն ամենէն յետինն եմ , գրեթէ քիչ մալ բանատեղծ եմ , քանի մը ողբերգութիւն գրած եմ եւ կուզեմ , որ անոնց իւրաքանչիւրէն քսանական օրինակ ձեզի նուէր լնեմ . . .

— Ո օ օ , Աբխոզում աղա , կըսէ երրորդ մը ինդում , երեսով Աբխոզում աղային մօտենալով , ըարի եկած էք :

— Բարի տեսանիք :

— Ես ազգային վաստաբաններէն եմ եւ ձեր գալն լսելով վաւթացի իմ խոնարհ յարգանքներս ձեզի մատուցանել եւ միանգամայն յայսնել . թէ ձեր դասերն ինձի յանձնէք :

— Ես գատ չունիմ :

— Եթէ գատ չունիք՝ ինչու ուրեմն եկաք հոս :

— Ուրիշ գործի մը համար :

— Անկարելի է , որ ձեզի պէս մարդ մը գատ չունեայ , ոչ միայն անկարելի է , այլ անպատութիւն ալ է . ձեզի պէս մէկը հարիւրներով գատեր ունենալու է եւ է . ձեզի պէս մէկը հարիւրներով գատեր ունենալու էն : Եթէ ձեր չնորհիւ քանի մը վաստաբաններ ասլրելու են : Եթէ գուք գատ չունենաք անդին աղբա՞տը պիտի ունենայ :

— Մէկու մը հետ գատ չունիմ :

— Զարմանալիք բան , մէկու մը գէմ գատ բանալու ալ միաք չունիք :

— Բնաւ գատ բանալու պատճառ մը չունիմ :

— Դատ բանալու համար անպատճառ պատճառ մը ունենալու է . մէկու մը գէմ գատ կը բանաք , կը լմնայ կերթայ :

- Ե, ի՞նչ կը շահիմ:
- Դուն չես շահիր, բայց փաստաբանդ կը շահի, քեզի համար աղօթք կընէ: Մեծ մարդերն հիմայ այդպէս կընեն, փաստաբաններն ասլրեցնելու համար իրենց դէմն ելնողներուն դէմ պատուոյ գատ կը բանան:
- Ես անանկ խայտառակութիւններ չեմ սիրեր:
- Ես կատակ ըրի, Աբխազոմ ազա, բայց կատակը մէկդի դնենք եւ լրջօրէն խօսինք, ըստ փաստաբանը ծանր կերպարանք մ'ամսելով. Լսեցի որ շոգենաւուն մէջ մէկու մը հետ քիչ մը առեր տուեր էք, եւ այն մէկը ձեր պատույն դէմ ծանր խօսքեր ըրեր է:
- Ամենեւին:
- Թէ գուք ալ անոր քանի մը խօսք ըրեր էք . . . :
- Բնաւ:
- Թէ վերջը ծեծկըւուքի ելեր էք . . . :
- Ատանկ բան մը բնաւ եղած չէ:
- Թէ գուք անոր գլխուն զարկեր էք . . . :
- Սուտ է:
- Թէ անիկայ ալ ձեզի ապատկ մը տուեր է . . . :
- Բոլորովին սուտ:
- Թէ երրորդ մը մէջ մտեր է . . .
- Երկրորդ չկայ, որ երրորդ ըլլայ:
- Թէ քու թեւդ քաշեր է . . .
- Ոխալ:
- Թէ անոր ալ ձեռքը բաներ է . . .
- Սուտ:
- Թէ ասանկով զձեղ բաժներ է . . .
- Բնաւ տեղ չկայ:
- Թէ գուք այս բաժանումէն գոհ ձլլալով՝ դաս բանալ ուզեր էք . . .
- Որչափ սուտ:
- Թէ վարպետ փաստաբան մը վնասեր էք . . .
- Ամենն ալ սուտ:
- Թէ զիս կանչել տուլ ուզեր էք . . .
- Ամենեւին:

- Որպէս զի ձեր դասը պաշտպանեմ, եւ ես ալ ասոր համար եկայ:
- Ատանկ բան մը չկայ:
- Այս խօսակցութեան միջոցին երկու-երեք հոգի եւս կուգան, ամենն ալ Աբխազոմ աղային կամ գիրք նուիրելու կամ լրագրի մը բաժանորդ գրելու դիտաւորութեամբ, եւ այս ամենը պատուական ճաշ մ'ալ կընեն իրենց առաջարկութիւնները ներկայացնելով:
- Աբխազոմ աղան հազար անէծք կարգալով ճաշարան եկած ըլլալուն վրայ՝ մանջուկը կը կանչէ եւ հաշիւը կուզէ:
- Մանջուկն անմիջապէս կը բերէ հաշիւն, որու գումարն էր քառասուն ֆրանկ, զոր տառնկերէն դրամի կը թարգմանեն եւ կըսեն Աբխազոմ աղային, հարիւր եօթանասուն եւ վեց գաշեկան:
- Հարիւր եօթանասուն եւ վեց գաշեկան . . . ես այնչափ բան չկերայ:
- Այս', գուք մերաք, բայց ձեզի եկող հիւրերն ալ կերան, ըստ փաստաբանն, որու կը վերաբերէր ոյս դատին պաշտպանութիւնը:
- Իրաւ որ մեծ պատիկութիւն եղաւ, որ Աբխազոմ աղան վճարէ մեր ճաշը, ըստ մին:
- Այս, ես շատ ամօթով մհացի. մե՛ր պարագանութիւնն էր անոր կերակուր հրամցնելն, կրկնեց երկրորդ մը:
- Ներեցէք մեր անքաղաքավարութեանն, ըստ չորրդ մը. ուրիշ անգամ մենք ձեզի կը հրամիրենք ճաշը:
- Աբխազոմ աղան ասանց պատասխանելու ստակները համրեց եւ ճաշարանէն գուրս նետեց ինքինքը, որոշելով, որ մէյ մ'ալ ճաշարան չմնիէ:

Փ

Հետեւինք ուրեմն Աբխազոմ աղային, որմէ վայրկեան մը շրաժնառեցանք մինչեւ հս եւ բամբուելիք ու չունինք մինչեւ պատմութեանս վախճանը: Ալնիւ ընթերցողն մինչեւ հս տեսնելով գրեթէ միօրինակ տեսարաններ, որք բնաւ յարաբերութիւն չունին իրարուհեա՝ քանի մը անդամ մարքն անցուց անշուշտ, թէ ինչ չու միայն Աբխազոմ աղային օձիքը բռներ կերթանք եւ միւս անձերն, անդամ մը ներկայացնելէն ետքը՝ բոլորավին կը մոռնանք: Այս պահասութիւնը, եթէ երբէք պահասութիւն է՝ մեր վրայ գրելու չէ այլ նիւթին բնութեանը: Ամեն նիւթ բնութիւն մը ունի: Նիւթ կայ՝ որուն բնութիւնն է լալ. նիւթ կայ՝ որուն բնութիւնն է խամսզել. նիւթ կայ՝ որուն բնութիւնն է յուզել. դարձեալ նիւթ կայ՝ որուն բնութիւնն է արձակ, ինչպէս նաև նիւթ կայ՝ որուն բնութիւնն է ոտանառը. վերջապէս նիւթ կայ՝ որուն բնութիւնն է կրիսութիւն . . . : Եւրաքանչյւր նիւթիւն յասուկ ընդհանուր բնութենէն զատ ունի նաև մանաւոր բնութիւններ: Եւ որպէս հետեւ մենք հս ձարտասանութեան դաս տալու պաշաճն չունինք՝ համառօտիւ մեր մրաքը բացատրենք եւ անցնինք. Մոլիէրի Միզաներոն ալ կատակերգութիւնն է Լէ Ֆաշեօն ալ, բայց առանց իրաքանչյւրն իրարմէ այնքան տարբեր մասնաւոր բնութիւններ ունին, որ Մոլիէր չէր կարող Լէ Ֆաշեօն տեսարաններով Միզաներոն մը շնուր, ոչ ալ Միզաներոն տեսարաններով Լէ Ֆաշեօն գրել: Կարծեմ կրիսութիւնն է ըսել, թէ ես ուրիշ վէտերու տեսարաններով չէի կարող գրել Մեծապահի Մուրացիաններու, որոնց բնութիւնն է աներեւոյթ ըլլալ, Աբխազոմ աղային անդամ մը ներկայանքն ետքը: Կը խոստվանիմ, որ եթէ սոյն նիւթին Ավրախոս առներ՝ երգիծանք մը կը շնուր, եւ եթէ Մոլիէր ձեռք անցունէր՝ կատակերգութիւն մը կը յօրինէր.

Բայց մենք, որ ապրելու պէտք ունինք՝ սախառուած ենք ժամանակին յարմարիւ, շատ անդամ բանրալոնէն բանկոն եւ երգիծանքն վէպ շնուրով: Այս համառօտ բացարութենէն ետքը գաւնանք Աբխազոմ աղային:

Աբխազոմ ազնի, ինչպէս կը յիշէ բնիթերցողն, տուն դարձաւ, շարունակելով իր բարձրաւթիւնն՝ զոր զգացած էր ճաշարանի մէջ ունեցած ինքնահրաւէր սեղանակիցներուն վրայ: Տուն դարձալուն պէս խմաց արտեցաւ, որ քանի չափ նաև նիւթները զրկուած էին իրեն: Վեր ելաւ, նաև նիւթները մէկիկ մէկիկ բացաւ, կարդաց, պատսեց եւ գետինը նետեց: Սենեակին մէջ քանի մը անդամ դառնալէն ետքը յանկարծ կանգ առաւ եւ պոռաց.

— Ասնք զիս քթէս բնուելով կողապահէլ կուզեն: Սա քաղաքը գալէս ի վեր վայրկեան մը ինք իր գլխուս չմնացի. Հազիւ մէկը կերթայ՝ միւսը կուգայ, առակ կուզէ, ես ասաեց ամենուն ստահ տալու համար եկայ: Ի՞նչ աներեւս մարգեր են . . . ասջափ աներեսութիւն ոչ լսուած բան է, ոչ ալ անենուած: Եցէ վոնտեմ ըսեն ո՞ր մէկը վանաելու է, ո՞ր մէկուն հանուելու է, օրականից յորս-հինգ հսգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկաները վանտեն . . . : Եթէ վոնտելու ելնեն՝ այն ասեն ալ ըոլոր քաղաքին մէջ պիտի բամբասեն զիս լսելով թէ անքաղաքավար մարդ է, թէ ստուկ շտափ. չեմ ալ ուզեր որ վրաս գէշ խօսուի . . . Աս ի՞նչ փորձանք եկաւ գլուխա, Տէր Ասաւած . . . բարով խէրսի ստոք չկոխէի աս քաղաքը: Գլուխ ելնելու բան չէ: Շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենաւ մանելու եւ փախչելու է. ասոնք պիտի մասնկացնեն մարդը . . . Քաշուելու բան չէ աս . . . ճամթելու բան է: Աշխատէ, արիւն քրամնք թափէ, քիչ մը ստուկ վասակէ եւ հս եկուր՝ վարժապեսներուն բաներուն ցրուէ: Աւր լսուած բան է աս . . .

— Կարծեմ այս իրիկուն բարկացած էք, ըստ Մանուկ ազնի, սենեակին դուռն կամացուկ մը բանալով եւ ներս մանելով:

— Բարկութիւնն ալ խօսք է . իմ տեղս եթէ ուրիշ  
մը ըլլար՝ մինչեւ հիմայ բարկութենէ ճաթած էր :

— Ի՞նչ եղաւ, հոգիս :

— Ի՞նչ կուզես որ ըլլայ . վայրկեան մը հանդիսա  
ցն թողաւր . տուն կը նասամ՝ վրաս կը թափուն , ստոկ  
կուզեն . փողոց կելնեմ՝ ցրս կողմն կը պաշարեն , ստոկ  
կուզեն . ճաշարան կերթամ՝ բոլորտիքս կը շարուն ,  
սռակ կուզեն , եւ ես ասոնց ձեռքէն խալսելու համար  
տունէն փողոց , փողոցէն տուն կը վազեմ : Կաղաչն  
ասոնց ձեռքէն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ , ըսէ՛  
ինծի :

— Իրաւունք ունիս . ես չեմ համենար . ինծի ալ թող  
տունէն , որ սա թաղականնին գործը պատմեմ :

— Քսան նամակ դեռ հիմա պատեցի :

— Ի՞նչ ըսած էին այդ նամակներու մէջ :

— Ըսած էին , թէ հետա գալ կուզենն ասանս մէջ  
վարժապետութիւն ընելու համար . թէ գիրք մը ինծի  
պիտինուիրեն եղեր եւ ասոր համար քանի սակի տալու  
եմ եղեր . թէ լրագրի երկու բաժանորդ գրուելու եմ  
եղեր . թէ . . . ի՞նչ գիտնամ , ո՞ր մէկը համբեմ , ո՞ր մէկն  
ըսեմ , գիտնալու բան չէ :

— Անոնք ալ աղքատ են խեղձերն , ի՞նչ ընեն :

— Սպրելու համար թո՛ղ ուրիշ գործ մը վիճակն ,  
արշեստ մը արդին , վերջապէս ընեն ինչ որ կուզեն .  
ես ի՞նչ յանցանք ունիմ , որ կուզան գլուխս կը թափ-  
ուին , եղբայր . ունեցածս չունեցածս հանեմ մնո՞նց ասո՞ւ:

— Ինչո՞ւ անոնց ասս :

— Մարդո քիչ մըն ալ ամճալու է . . . չճանչած  
մարդու երթամ եւ « բարեւ . Աստուծու բարին , ինծի  
սասակ տուր » լսեմ . . . դուն կրնա՞ս ըսել :

— Աստուծ ան օրը ցցուցնէ :

Սենեակին գուռը նորէն բացուեցաւ , եւ քանիշինդ  
տարեկանի մօտ միջահասակ պատմանի մը գողգոջուն  
քայլերով ներս մտաւ եւ նամակ մը յանձնեց Աբխազով  
աղային , որ նամակը չբանալով՝ հարցուց բարկութեամբ .

— Ի՞նչ կուզես , մա՛րդ :

— Մէջը գրուած է , պատասխանեց պատմանին թո-  
թովելով :

— Դուքաը մէջը քեզի ըլլայ , ի՞նչ կուզես , ըսէ՛ :

— Վաղը իրկուն ներկայացում մը սիտի տամ իմ  
հաշուսյա համար , եւ ձեր ազնուութեան օթեամի մը  
տամակ բերի :

— Ես չեմ ուզեր , պատասխանեց Աբխազով աղան ,  
համակին պատմանոյն երեսը նետելով :

— Բանութեամբ գործ ալ ըլլար , ըստ Մանուկ  
աղան :

— Տառ տարիէ ի վեր , ըստ պատմանին , թատերա-  
կան բեմին վրայ կը քալեմ . . .

— Թո՛ղ նատէիր , պոռաց Աբխազով աղան :

— . . . եւ ազգին ծառայութիւն կընեմ :

— Աղայութիւն ընէիր թող . ինչո՞ւ պէտք իմին .  
ասանք պարապ խօսքեր են :

— Իրաւունք ունի . ասանք պարապ խօսքեր են ,  
կրկնեց Մանուկ աղան :

— Տառ տարիէ ի վեր է , որ բարոյական գոլոցի  
մը մէջ ազգին վարժապետութիւն կընեմ :

— Ի՞նչ փոյթ ինծի :

— Ի՞նչ փոյթ անոր , արձականդ տուաւ Մանուկ  
աղան :

— Եւ իրաւունք ունիմ , կարծեմ , ինծի համար ողբ-  
ուելիք ներկայացման ձեզի պէս աղնիւ մէկն ալ հրատիրել :

— Ես պէտք չունիմ :

— Ան պէտք չունի , կրկնեց Մանուկ աղան :

— Եթէ դուք օթեամի մը չք ընդունիր , որու ու-  
րեմն տամ օթեամի տամակիներն :

— Ուր ուզես հնու տար , աս իմ խառնուելու բանս չէ :

— Աս իր խառնուելու բանը չէ , տղաս , ըստ Մա-  
նուկ աղան :

— Կաղաչնմ , մի՛ մերթէք այս առմասին . եթէ մեր-  
թելու ըլլար՝ զիս փողոցներու մէջ խայտառակ ընելու  
պատճառ պիտի տաք :

— Գհա՛ր բանդ , ես ձանձրացայ այդ տեսակ խօսքեր  
մտիկ ընելէ :

— Ան ձանձրացաւ այդ տեսակ խօսքեր մտիկ ընելէ ,  
յարեց Մանուկ աղան :

— Աչ , եթէ առկից ձեւանունայն ետ գամնամ՝ իմ  
մահս պիտի տեսնեմ :

— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ :

— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի , ըստ Մա-  
նուկ աղան :

— Մէկ ոսկիի բան է . ընդունեցէք զայն , կաղաչեմ .  
մեծ յուսով եկած եմ հս , պարագ ետ մի գարձնէք զիս :

— Դուքս ել , գհա՛ր , Աստուածդդ սիրես , քեզ մտիկ  
պիտի ընենք հս :

Սենեակին գուսը նորէն բացուեցաւ , եւ մազերու  
մէջ ճերմակ ինկած , յիսունը անցած մարդ մը ներս  
մտաւ յանկարծ եւ իր խօսքերն Աքիտանմ՝ աղային ուղ-  
ղելով :

— Զե՞ս խսխիր դուն , հարցուց :

— Ինչո՞ւ պիտի խսխիմ , պատասխանեց Աքիտանմ՝  
աղան շուարելով :

— Ինչո՞ւ խեղձ տղան երկու ժամէ ի վեր հս կը-  
պացունես ,

— Ո՞վ կըսպացունէ . ո՞վ կ'ուզէ որ սովաէ . կը  
վանսեմ՝ չերթոր :

— Կը վանսես , բայց առանց մի ոսկի պարտքդ տալու :  
— Ո՞վ պարտք ունի անոր :

— Դուն ունիս , եւ եթէ ան չըսէր ինձի , թէ քեզմէ  
անելիքն այս իրիկուն պիտի առնէր եւ ինձի պիտի տար՝  
ես չի ապեր այդ տամսակներն ու ներկայացման աղ-  
գերը : Երկու ժամէ է , որ վարը գրան առջեւ կըսպասեմ,  
որ իջնայ եւ պարտքը տայ , եւ դուն հս կը խաղցունես  
խեղձը :

— Աս ի՞նչ է , ես անոր պարտք ունենամ . . . ամե-  
նելին :

— Ամենելին , ըստ Մանուկ աղան :

— Ես անպատճառ առնելիք ունիմ՝ չըսի քեզի , պա-  
րմ ապարանապետ , ըստ գերասանը , ըսի թէ օթեակի  
սոմսակ մը պիտի տամ՝ ոսկի մը պիտի տամեմ :

— Ինչո՞ւ ուրեմն խարեցիր զիս , սոտիսօ՞ս :

— Արսէս զի ծանուցումները ետ չմնան :

— Ես քու խաղալիքդ եմ :

— Ան քու խաղալիքդ է , ըստ Մանուկ աղան :

— Ինչո՞ւ խաղալիքս ըլլաս :

— Թշուառակա՞ն , խայտառա՞կ , սմամօ՞թ , աներես . . .

— Ամսնց ամենն ալ դո՞ւ ես :

— Դու ես :

— Ես չեմ , դու ես :

— Ես չեմ , դու եսի վրայ ծեծկուանք մը կը ծագի  
գերասանին եւ ապարանապետին մէջտեղ , եւ Աքիտանմ՝  
ու Մանուկ աղաները մեծ գժուարութեամբ կը յաջողին  
զմունք իրապիշէ բաժնել :

— Վար իջէք , պառաց Աքիտանմ՝ աղան զանոնք զատե-  
լէն եաքը . վար իջէք եւ հս կուտեցէք :

— Դուն մեր կուտայն խանուելու ի՞նչ իրաւոնք  
ունիս . գուն զիս չես կրնար վանակել . ես անելիքս կ'ու-  
գեմ , եւ ինձի պարտական եղողն ուր որ գանեմ հս  
կրնամ մսնել :

— Դուն վար իջիր , ըստ գերասանին Աքիտանմ՝ աղան :

— Ի՞նչպէս իջնամ . աեսար որ աչքիդ առջեւ ինչիք  
ըրաւ :

— Մինչեւ որ ան չիջնայ՝ ես քայլ մը չեմ տաներ ,  
կրինեց ապարանապետը :

— Մինչեւ որ ան չիջնամայ՝ ես չեմ կրնար վաղոց  
ելնել , ըստ գերասանը :

— Մենք իջնանք ուրեմն , Մանուկ աղան , ըստ Աքի-  
տանմ՝ աղան :

Կերասանը Աքիտանմ՝ աղային ծունկերուն վաթ-  
թուելով աղացից , որ ոսկի մը վախ տայ գանէ : Աքիտա-  
նմ՝ աղան շատ ընդգիրացաւ , բայց յետոյ տեմնելով ,  
որ անսնց ձեռքէն ուրիշ կերպով վրկուելու ճար չկայ .

ակաները կճրտելով համեց բարկութեամբ սոկի մը տուաւ տպարանապետին, որ չորհակալութիւն յայտնելով դուրս ելաւ : Դերասանն ալ ներում խնդրելով՝ վար իջաւ գնաց :

- Ասոր ի՞նչ կլսես, Մանուկ աղա :
  - Ըսելիք չմնաց, Աբխոզոմ աղա :
  - Հրամանքդ վար իջիր, դուռը գոցէ եւ ապսպի՛ որ Հքանան դուռն :
  - Շատ լաւ :
  - Որպէս զի այս գիշերը գոնէ հանդիստ անցունենք եւ մեր ընչ ընելիքին վրայ խորհինք :
  - Իրաւոնք ունիս :
  - Շուտ ըրէք, վասնզի հիմա մէկիկ մէկիկ կուգան :
  - Հիմա կերթամ :
- Մանուկ աղան վար գնաց իրեն արտաւծ հրամանները կատարելու, եւ Աբխոզոմ աղան գլուխը բարձի մը վրայ դրաւ քիչ մը հանդստանալու համար :

ԺԱ.

Աբխոզոմ աղան քանի մը ժամը քնացաւ ըազմոցի վրայ : Սակայն դառելով այն ձայներէն, զորս կը բառնար քունին մէջ՝ կը հասկցուէր, թէ խմբագիրներն, բանատեղներն եւ դասատուներն քունի մէջ ալ հանդիսան չեն թողուր զինքն, որ կը պոտար մերթ ընդմերթ . « Գացէ՛ք կորաւեցէք, ստոկ շունիմ ա՛լ տալու » ; Երեք ժամու չափ այդպէս յուզուած մրափելէն ետքը մէկէն ի մէկ աշերը բացաւ, ա՛հ գոչելով : Կործեն խմբագիր մը անոր կոկորդէն սիմնալով խղգել կը պանար զինքն՝ եթէ չքարեհաճէր իր թերթին բաժանորդ գրաւելու: « Տէր ողորմեա, Տէր ողորմեա », պօռաց աշերը շիմով հանդիստ քուն մըն ալ ցունինք :

Յետոյ սաք ելնելով կազը վառեց եւ կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպի՛ց : Քառորդէ մը քերուեցաւ կերակուր, որու յաջորդեց խաչուէն, որուն

ետեւէն եկաւ քունը : Հանուեցաւ Աբխազոմ աղան եւ անկողինը մտաւ քնանալու համար : Հարկ չէ կրկնել, թէ նոյն գիշերն հանդարա քուն մը չունեցաւ : Աստւածեան կանուվս ելաւ անկողինէն, երեսը լուաց, հագուեցաւ, տունէն դուրս ելաւ եւ Պ. Դերենիկինը գործատունը գնաց՝ լուսանկար պատկերը քաշել տալու համար : Գործատունը գեռ բացուած չէր, եւ Աբխոզոմ աղան թերայի փողոցներուն մէջ կը շրջէր, որպէս զի ժամանակ անցնի եւ գործատունը բացուի : Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացուեցաւ գործատունը եւ Աբխոզոմ աղան սանդուխէ մը վեր ելնելով մտաւ սենեակ մը, որ լուսանկար պատկերներով գարդարուած էր եւ ուր Պ. Դերենիկի հասած կը կարդար :

— Բարի եկաք, Աբխոզոմ աղա, ասանկ հրամեցէք, ըստ Պ. Դերենիկի, սեղանին վրայ գնելով լրագիրն :

Եւ յետոյ գրագիրին դաւնալով նշանացի հրամայեց անոր, որ խաչուէ ըերեն :

— Ժամը առաջ քաշենք սո պատկերս, որովհետեւ սոխաղական գործեր ունիմ, քանի մը միջ մարդոց այցելութիւն սիփաի ընեմ :

— Շատ լաւ :

— Կուզեմ որ պատկերս փառաւար կերպով քաշուի : Կուզեմ թիկնաթոսի մը վրայ նատիլ, առջեւս ունենալ երկու սպասաւոր, մէկ աղախին . այնպէս ըրէք, որպէս թէ աղարամի մը մէջ ըլլամ, ասդին վարուցան, անդին կովկերէն կաթ կիթեն . ասդին ովսարներն արածեն, ասդին ցանեն, անդին քաղեն . ասդին հերկեն, անդին մածուն շինեն . ասդին ցմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն . ասդին սագերը ծովու մէջ լողան, անդին անսաւուն մէջ վայս կտրեն . ասդին սայլերավ ցորեսն փոխագրեն, անդին . . . վերջապէս ինչ որ կըլլայ աղարակի մը մէջ՝ տեմուուի պատկերին մէջ:

— Այդ ամենը կարելի չէ կատարել . միայն թէ քանի մը սպասաւորներ կրնամ կայնեցնել քովդ :

— Ինչո՞ւ ըլլար :

— Արովչետեւ անկարելի է :  
 — Մեծ մարդոց համար ի՞նչպէս կընէք :  
 — Անոնք աթոռի վրայ հատած կամ ոտքի վրայ  
քաշել կուտան իրենց կենդանագիրը :  
 — Ի՞նչպէս ուրեմն կը հասկցուի անոնց մած մարդ  
ըլլալը :  
 — Պատկերն մեծկակ ու փայլուն կըլլայ :  
 — Խմբն ալ անա՞նկ պիտի ըլլայ ուրեմն :  
 — Այս :  
 — Ոտքի վրայ թէ հատած :  
 — Ի՞նչպէս որ կուզէք :  
 — Դուք ի՞նչպէս կուզէք . ի՞նչպէս հանեմնէ աղեկ  
կըլլայ :  
 — Չեզի համար ոտքի վրայ կը փայլէ :  
 — Շատ աղէկ . սպասաւորներն ալ դէ՞մն :  
 — Այս :  
 — Ես զանոնք չախելու պէս կըլլամ, անոնք ալ առ  
ջեւնին կը նային :  
 — Աքանչելի :  
 — Ծեծելու պէս կըլլամ զանոնք եւ վերջը բարկու-  
թիւնս իջած կըլլայ :  
 — Աղէկ խորհած էք :  
 — Հաղուսաներս ի՞նչպէս են :  
 — Բնափի :  
 — Աւրիշ ժամացոյց մըն ալ ունիմ, անիկա ալ կըր-  
նա՞նք մէկ կողմերնիս կախել :  
 — Մէկ ժամացոյցը բաւական է . առելին ուելորդ է :  
 — Այս հաղուսաներուն համար յիսուն ոսկի տառած-  
եմ . անոնց խուժաշն աղէկ եւ ընտիր ըլլալն ի՞նչպէս  
պիտի հասկցուի պատկերէս :  
 — Հոգ մի՛ ըներ կը հասկցուի :  
 — Բնաս՞ր պիտի ցուցնես :  
 — Հանդիսաւ եղէք :  
 — Չիարծուի ստիայն, թէ երկու ոսկինոց հաղուսա-  
է հաղածու :

— Այդ մասին անհոգ եղէք :  
 — Շատ լաւ :  
 — Ես կերթամ անդիի սենեակն նախնական պատ-  
րաստութիւններս ընելու . քանի մը վայրկեսնէն հրա-  
մանիքնիդ ալ հրամմեցէք :  
 — Շատ աղէկ :  
 — Եթէ կուզէք՝ մինչեւ որ անդիի սրահը մտնէք՝  
ստիրիչ մը կանչել տանք, որ գայ մազերդ ու պեխերդ-  
տանարէ, շակէ ու շակամէ :  
 — Աղէկ :  
 Գործարանի պաշտօնեաններէն մըն վագելով կերթայ  
ստիրիչ մը բերելու :  
 Քանի մը վայրկենէն կուզայ տափրին, որ գլուխը  
ծոկելով եւ յետ-յետերթալով յարգանքներ կը մաստուցանէ  
Արփասղոմ տղային :  
 — Եկուր սա մազերս շակէ նայինք, կըսէ Արփա-  
ղոմ աղան :  
 — Պարաքերնիս է, կը պատասխանէ ստիրիջը :  
 — Աղէկ մը շակէ, որովչետեւ պատկերս հանել  
պիտի տամը :  
 — Գլխուս վրայ : Աք . . .  
 — Ես շատ կարեւորութիւնն կուտամ գլխուս :  
 — Ի՞նչու շտաք, Վահրմապատիւ Տէր . . . Ախ . . .  
Եթէ գուք չտաք՝ ո՛վ տայ : Ախ . . . երանի թէ ես ալ  
ուրիշ մատմատք չունենայի եւ . . .  
 — Շակամէ նայինք :  
 — Գիտեմ, որ ես յանցաւոր եմ ձեզի բարի եկամի  
չգոլուս համար, բայց ի՞նչ ընեմ . . . պարագաները  
թող չտուին, որ կարենայի կատարել այդ պարտաշա-  
նութիւնն եւ այսօր երես ունենայի աղաչելու ձեր վսե-  
մութեան, որ . . .  
 — Վերջը կը խօսինք, սա մազերս սանարէ . . .  
մարդը կսպասէ ինձի :  
 — Վնաս չունի, անիկա կը սպասէ : Աղաչելու ձեր  
վսեմութեան, որ եթէ կարելի է՝ յիսուն վաթսուն ոսկի  
մը . . . ես ալ աղգային ստիրիչ մըն եմ :

— Ի՞նչ ըսել է յիսուն վաթուն ոսկի . . .

— Կը ինդրեմ, մի՛ բարկանաք. յիսուն վաթուն ոսկի փախտուառթիւն մը ընէիք ինձ, որպէս զի այդ գումարն Բարիզ զրկէի աղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկութեան վկայական ասներ գար ու քանի մը տարիէն վաստիէր ու տոկոսվն ձեզի հասուցանէր : Բայց ինչ օգուտ որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկութիւն մը ձեզի ընելու, որովհետեւ բարի եկարի չեկայ ձեզի : Եթէ բարի եկարի եկած ըլլայի ձեզի՝ համարձակութիւն կունենայի ձեզի աղաւելու, որ սա պղտիկ ինդիրքս կատարէիք. բայց քանի որ բարի եկարի չեկայ ձեզի՝ դուք ալ իրաւունք ունիք ինդիրքս մերժելու, թէեւ ազգային արշետաւոր մը ըլլամ:

— Հիմա ատանկ խօսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ. ինչ որ պիտի ընես նէ՝ ըրէ . . . Աս ինչ առրօրինակ քաղաք է. բարեւ, Աստուծու բարին՝ բարա տուր . . . մէկու մը բարեւ տալու չէ . . . Տէր ողորմեա . . . Տէր Աստուած մեղայ . . . ամեն բան առհման մը ունի, էֆէնտիմ . . . Հասկցայ . . . Ժամ առաջ փախչելու է այս քաղաքին :

— Կերեւի թէ էֆէնտին բարկացուցած են, ըստ ներս մանելավ տարիքը յիսունին եւ վաթունին մէջ կորսուած քահանայ մը :

— Աս չքաշուիր, Տէր հայր :

— Աղջոյն, օրհնած, թէպէտեւ դուք զիս չէք ճանչնար, բայց ես ձերին ո՛վ ըլլան շատ աղէկ գիտեմ . . . ի՞նչպէս էք, պատուական քէֆէրնիդ աղէկ է:

— Շիտակը աղէկ չէ :

— Աստուած չնէ, Աստուծով քիչ ատենէն աւելի աղէկ կրլլայ: Զեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզէի: (Սափրիչին) քիչ մը գուրս կելլաք: Ես քեզ հաեւ ալ կը խօսիմ, էֆէնտիէն կը հասկնոմ ինդիրքդ ընէ: էֆէնտի, սափրինիս ալ, գիտէք ա, աղդայիններէն է, անոր ալ երակներուն մէջ Հայկայ արինը կե-

այ, անտես ընելու չէ զանոնք ալ . . . (Սափրիչը կերպայ): Զեզի հետ մասնաւոր եւ առանձին տեսակցութիւն մը ընել ուզելուս պատճառն առ է, որ հրամանքնիդ կարգուիլ կուզէք եղեր . . . եւ ինչու չկարգուիք: Խմացայ նէ շատ ուրախացայ, եւ ինչու չուրախանայի: Զեզի պէտներն կարգուելու են, որ ազգերնուս մէջ հարուստ տղայք շամանն: Ազուոր աղջիկ կը վնասէք կոր եղեր . . . եւ ինչու չկնասոէք. ես ալ ձեր տեղն ըլլայի նէ՝ ես ալ կը վնասոէի: Ստակ ալ կուզէք կոր եղեր քիչ մը . . . ինչու չուզէք, առանց ստակի կարգուիլն ալ շիտակը աղէկ բան մը չէ: Արդ ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թէ ազուոր են եւ թէ հարուստ :

— Շնորհակալ եմ. որ մը կը նայինք, աչքէ կանցունենք զանոնք: Եթէ կուզէք՝ քիչ մը սպասեցէք, սա պատկերս քաշել տամ ու երթանք: Շիտակը խօսելով ես ուրիշ գործ չունիմ հոս. աղջիկ վնասելու եկած եմ, քանի մը օր պիտի մնամ. Եթէ կրցի գանել՝ կարգուիմ պիտի հետմ ու առնեմ պիտի երթամ. Եթէ չգտնեմ՝ գարձեալ պիտի երթամ, որովհետեւ հոս հանգիստ չեն թողուր զիս վայրիկեան մը. ալ ճանճրացայ:

— Իրաւունք ունիք, ժամանակներն ալ գէշ են, էֆէնտիս. գրամական տագնապ. տագնապ գրամական, ամենուրեք կտիրէ, ազգին աղքատները շատ են: Ինչ որ է՝ կը սպասեմ ձեզի ու ի միտամին կերթանք:

— Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկառ ու . . .

Այս միջոցին Պ. Դերենիկ ներս կը մանէ ու

— Հրամեցէք, կըսէ, սրահը :

— Բայց մազերս . . .

— Հոգ չէ, ես կը սահնորեմ:

— Բայց պեխերս . . .

— Վնաս չունի, ես կշտկեմ:

Պ. Դերենիկ Աբիսոլոմ աղայն կառաջնորդէ լուսանկարի սրահը:

Գահանան առանձին կը մնայ եւ կը սկսի մաքովը

Հետեւեալ խորհրդածութիւնները ընել : Բայց ի՞նչպէս կրնանք մաքով եղած խորհրդածութիւններն գուշակել . դէմքէն անշուշտ . դէմքերը շատ անդամ՝ կը խօսին . ինչպէս հարուստներուն՝ նոյնպէս նաեւ աղքատներուն վեզուն շատ անդամ՝ անոնց դէմքին վրայ է : Մէկու մը դէմքը նայելով՝ կրնանք ըսել .

« Այս մարդն ինձմէ ստակ ուզելու եկած է , կամ այս մարդն ինձի ստակ տալու եկած է » :

Քահանային դէմքն ալ կըսէր . « Ի՞նչ ճամբայ բըռնեմ , որ սա ձմեռուան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդէն փրցնեմ » :

Քահանան այս խորհրդածութեանց մէջ էր՝ երբ ստիրիչն ներս մտաւ նորէն ու քահանային ըստ .

— Տէր հայր . գործու աւրեցիր , եթէ ներս չմանէիր՝ քանի մը ոսվի պիտի փրցնէի ես այդ մարդէն , տուող է կըսեն կոր , տուող . բոլոր խմբագիրներուն եւ դաստաններուն ստակ տուեր է :

— Եղբայր , անոնք չե՞ն մի որ պատճառ կըլլան կոր , որ մեզի պէս աղքատները չե՞ն կրնար կոր օսարակ կամներէ ստակ փրցնել : Հիւր մը եկա՞ւ մի , բոլոր խըրբագիրներն ու դաստանները վրան կը թափին կոր . . . անիծեալ գարշելիներ . . . :

— Ի՞նչ պիտի ընենք հիմայ :

— Ես քեզի համար կը բարեխօսեմ , դուն ուլ ինձի համար միջնորդէ . դոնէ մէյմէկ կոտոր բան փրցնենք սա մարդէն :

— Շատ աղէկ :

— Հիմա հոս պիտի գայ . ես անոր ականջն ի վար կըսեմ , որ այս ստիրիչը գոհ լրէ . որովհետեւ շատ հարուստ տուներ կը մտնէ կենէ , եւ կրնայ , եթէ ուզէ , դործդ աւրել :

— Գործը ի՞նչ է :

— Հարուստ աղջիկ մը կը վնասէ կոր :  
— Աղէկ : Ես ալ կըսեմ որ քահանայէն զատ մէկու մի՛ վստահիր :

— Շատ աղէկ :

— Աս աղէկ ճամբոյ է :

— Միամիտին մէկն է :

— Այո՛ , գիւրահաւան է . բայց կողոպտեր են մարդը , էֆէնտիմ , կողոպտեր են . մենք շատ ուշ հասանք :

Աբխոզոմ աղան զուարթ դէմքով կը դառնայ սենեակն , ուր քահանայն սափրիչն հետ կը խօսէր :

— Ներեցէք , Աբխոզոմ աղա , կըսէ սափրիչն , ձեզի այդ ինդիբքն ընելուս համար . սակայն ես կը կարծէի , թէ կրնայի իմ կողմէս ես ալ ծառայութիւն մ'ընել ձեզ :

— Աբխոզոմ աղա , պէտք է գիտնալ , որ , կըսէ քահանայն , մեր սափրիչ էֆէնտին գրեթէ մայրաքաղաքիս բոլոր հարուստ տունները կը մտնէ , բոլոր աղջիկները կը ճանջնայ :

— Ի՞նչ կըսէք :

— Այո՛ , ինքն ալ բարի մարդ մըն է . կատարեցէք ինդիբքը , մեղք է :

— Արժանապատիւ հօրէն մի զատուիք , եթէ անանկ միտք մը ունիք . տէր հօր ձեռամք կարգուած երիտասարդներն միշտ գոհ մնացած են : Ուրախ եմ , որ ձեր գործը տէր հօր պէս բանիբուն եւ գործունեայ քահանայի մը ձեռքն ինկած է . վստահ եղէք , որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնութեան մէջ :

— Բայց դուք ալ պիտի օգնէք ինձի , տէր սափրիչ կը յարէ քահանան :

— Ես ի՞նչ բանի կարող եմ . . . :

— Ձեր աջակցութիւնն ալ պէտք է . . . :

— Կընեմ ի՞նչ որ կարող եմ ընել :

— Ծնորհակալ եմ : Աբխոզոմ աղան օտարական չէ , աղջային է , կարգուելու համար եկած է հոս . մեր պարտքն է օգնել իրեն .

— Հարկաւ : Աբխոզոմ աղային հետ ատելութիւն մը չունի՞ ես , մանաւանդ թէ ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ'է :

— Երեսին խօսիլ ըլլայ , ընտիր մարդ մ'է :

— Պատուական մարդ է :  
 — Վրան նայիս նէ՝ կըսես որ քիպարութիւնը վրայէն կը փազէ կր :

— Ո՞վ կը սինդէ հակառակը . ես անոր թշնամի չեմ :  
 — Այսինքն թէ որ քեզի ալ հարցուի նէ՝ բարի վկայութիւն տաս :  
 — Անշուշտ :  
 — Աքիսողոմ աղան չի մարդ չէ , քեզի կը գարձատրէ վերջը :  
 — Գլխուս վրայ , գլխուս վրայ : Ախ , սա տղուս վկայականն աւճուէր անգամ մը :  
 — Հինդ օրէն ետքը , Աքիսողոմ աղա , հինդ օրէն ետքը պատրաստ են պատկերներդ , ըստ Պ. Դերենիկ ներս մանելով :  
 — Շատ աղէկ , պատասխանեց Աքիսողոմ աղան ու գործարանէն վար իջաւ , ընկերակցութեամբ քահանային ու սափրի չին :

### ԺԲ

Տիկին Շուշան , զոր ընթերցողն մոռցած չէ անշուշտ , Աքիսողոմ աղային տունէն տեղեկացած էր թէ . . . քահանան Աքիսողոմ աղան գտնելու համար Պ. Դերենիկի գործատունն զնացած էր : Ուստի որսն քահանային յափշտակել չտալու համար հեւալով կը վազէր գէպի Պ. Դերենիկին գործատունը , ուր կը համեր ճիշտ այս վայրկեանին , յորում քահանան ստիթիչն վարպետութեամբ ճամբելէ յետոյ՝ Աքիսողոմ աղային կը բարոյանաւէր հետեւեալ կերպով . « Ներեցէք , որ քիչ մը ուշացայ՝ ճշմարտութիւնն ձեզի յայսնելու սափրիչի մասին : Այս սափրիչը աներես մարդ մըն է , բոլոր Պալիս եկողներուն օձիքէն կը բանէ եւ անսցմէ ստակ կորզելու կաշխատի : Անսպատանահայր , զգուշացնել զձեղ այս կարգի մարդերէն , որք միմիայն քանի մը ոսկի յափշտակելու նալա-

աակաւ կը մօաենան հարուսաներուն : Արքան կատեմ այդ մարդերը :  
 — Ենորդակալ եմ ձեր բարեսրտութենէն ու մարդատիրութենէն :  
 — Երես մի՛ տաք այդ մարդոց :  
 — Ոչ :  
 — Տէր պապա , զու ինչ գործ ունիս Աքիսողոմ աղային հետ , — կշարցնէ ափկին Շուշանն , որ ինչպէս ըսինք՝ հեւալով հասած էր :  
 — Պափիկ գործ մը :  
 — Ոչ , բնաւ գործ պիտի չունենաս գուն անոր հետը . դուք ձեր պարտքը կատարեցէք եւ թող տուէք , որ մենք ալ մերինը կատարենք . ալ խանեցէք քիչ մը :  
 — Երթանք , Աքիսողոմ աղա :  
 — Ո՛չ , զո՞ւք խանեցէք քիչ մը . մենք Աքիսողոմ աղային հետ պափիկ գործմ' ունինք : Երթանք , Աքիսողոմ աղա :  
 եւ քահանան Աքիսողոմ աղային ձախ թեւէն կբաշէ :  
 — Տէր պապայի մը չլայլեր ըրածդ :  
 — Լոէ՛ :  
 — Զպիտի լոեմ :  
 — Թո՞ղ տուէք թեւերս :  
 — Թող չեմ տար , կապատասանէ ափկին Շուշան , իսր իրաւունքս է :  
 — Ոչ , իմ իրաւունքս է :  
 — Քանի մը հարիւր գահեկան աւճելու համար կուզես , որ խեղճ մարդը թշուա՞ռ ընես . գուն աղջիկ չես ճանչնար :  
 — Մի պոռար , պիտի թողում , որ կողոպաէք այս աղջիւ մարդն , այնպէս չէ :  
 — Ինչո՞ւ կոխւ կընէք , ամօթէ չէ . . . ես չեմ ուզեր աղջիկ :  
 — Զըլլար , կապատասանէ ափկին Շուշան . մենք քեզի աղջիկ մը պիտի զանանք . բայց թէ որ տէր պապային ձեռքով աղջիկ վնասուե՝ գիտցած եղիր , որ պատիւգ մէկ ստակի կըլլար :

— Ընդհակառակն , քահանայի ձեռամբ աղջիկ փնտողն է պատուաւորը : Երթանք , Աբիսողոմ աղա :

— Թող չեմ տար :

— Երթանք , Աբիսողոմ աղա :

— Թող չեմ տար , որ երթայ . Ես անոր աղջիկներ պատրաստած եմ , աղջիկուսի պիտի երթանք :

Այս տեսարանը տեղի կունենար Պ . Դերենիկի գործատն առջեւ , եւ անցնողներէն պզափիլ խումբ մը հանդիսականի պաշտօն կվարէր անդ՝ երբ Մանուկ աղան ստիպուած Աբիսողոմ աղան անպատճառ գոնելու՝ եկաւ հոն . տեսաւ Աբիսողոմ աղան , որուն մեկ թեւէն քահանան եւ միւս թեւէն տիկին Շուշան կրաշէր , եւ մէկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խօսքեր ուղղեց քահանային եւ տիկին Շուշանին եւ հեռացուց զանոնք :

— Ահ , ըստ Մանուկ աղան՝ Աբիսողոմ աղային դառնալով . յանցանքը ձերն է , ամենուն երես կուտաք . առոնքմիմիայն քեզմէ օգտուելու համար կմօտենան քովդ :

— Իրա՞ւ կըմէք :

— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ : Կարգուիլ կուղես՝ լաւ , ես գոնեմ քեզի աղջիկներ . ընտրէ եւ ուղածդ ա՛ռ :

— Աղէկ ըսիր :

— Պատուաւոր ընտանիքէ աղջիկներ ցուցնել տամբքեզի :

— Ցուցուր :

— Միջնորդով աղջիկ վնասոելու ժամանակը անցած է հիմա :

— Այդպէս է :

— Մինչեւ անդամ ամօթէ :

— Ամօթէ նէ՝ չուզեր :

— Ես քեզի աղջիկ կհաւանեցունեմ :

— Շնորհակալ եմ :

— Տուր ինձի գուն որկեց յիսուն ոսկի :

— Աս ի՞նչ ըսել է :

— Տուր գուն ինձի յիսուն ոսկի :

— Ինչո՞ւ տամ :

— Ալլահ , Ալլահ , տուր կըսեմ կորնէ՝ հարկաւ ըսն մը գիտեմ կոր : Տէր ողորմեա , պիտի առնեմ չպիտի վախչիմ եա' :

— Զպիտի փախչիա , բայց . . . :

— Կվախնա՞ս կոր ինձի յիսուն ոսկի տալու . արդէն այնքան գումար մը պահանջող եմ ես քեզմէ . Ճեզի համար այնքան ծախքեր ըրած եմ :

— Այնքան ծախքէ՞ր . . . ի՞նչ ծախքեր են անոնք . . . :

— Մէկիկ-մէկիկ չպիտի գրենք ա , տիկինը գիտէ : Բայց թողոնք այդ ինսդիբը հիմայ :

— Ոչ , ցիտունք այս ինսդիբը . յիսուն ոսկի . . . քանի՞ օր եղաւ որ . . . :

Մէկու մը պարտք ունէի , այսօր եկաւ նեղը խոթեց զիս , եւ եթէ այդ գումարը չի ճարեմ՝ տունէն պիտի հանեն մէզի : Ասիկայ ինձի համար ամօթէ , քեզի համար ալ պատուաքեր բան մը չէ . տուր սա յիսուն ոսկին , հաշիւը կիարգաղքենք վերջը .

— Ի՞նչ խայառակութիւն է աս . . . :

— Աղջիկ գտնամ նէ՝ միջնորդէք չպիտի ուզեմ ես քեզմէ . տուր սա յիսուն ոսկին :

— Ինչո՞ւ տամ . . . ի՞նչ ըրի ես քեզի :

— Կցաւիմ , որ խօսք չէք հասկնար կոր . քեզի ինչ կըսեմ կոր նէ՝ ան ըրէ . ինչո՞ւ չես տար կոր սա յիսուն ոսկին :

— Չեմ տար , տունէդ ալ կելնեմ կերթամ :

Եւ խօսելով գէպի տուն կբալէին .

— Յիսուն ոսկին ալ մեծ բան մը ըլլար , որ չէք ուզեր կոր տալ : Իրաւ որ ես ձեզմէ չի յուսար :

— Ցուսացէք :

— Չեր քիպարութեանը չի ձգեր , որ յիսուն ոսկիի խօսքն ընէք :

— Սնառուկներս կանեմ կերթամ ես :

— Կրնաք երթալ , բայց յիսուն ոսկին տալէն ետքը :

— Չեմ տար :

— Կուտաք :

Կհամնին Ծաղկի փողոց , ուր եկած էին նաեւ քահանան , սակրիչն ու տիկին Շուշան :

— Գնացէք , մէկդի գացէք , երեսնիդ տեսնել չեմ ու գեր , պոռաց Աբխազոմ աղան՝ տեսնելով զանոնք :

Յետոյ դուռը զարկաւ , ներս մտաւ եւ սկսաւ սընտեսերը կապել ի զարմացումն տան տիկնոջ :

— Խնչու կժաղութուիք կոր , Աբխազոմ աղա , Հարցուց տանսափինը :

— Երթամ պիտի , պիտի երթամ : Միաքա փոխեցի չպիտի կարգուիմ :

— Բարկացուցի՞ն ձեզի :

— Ո՞չ :

— Խնչու ուրեմն բարկացած էք :

— Բարկացած չեմ :

— Քուզում Աբխազոմ աղա , Մանուկ աղան յիսուն ոսկի պիտի ուզերք քեզմէ , ուզեց :

— Ուզեց :

— Սխալմունք մըն է եղեր :

— Սխալմունք է եղեր :

— Այո , յիսուն ոսկի չպիտի ըլլայ , այլ Հարիւր յիսուն ոսկի : Սա բարութիւնն ըրէ մեզի : Դուն քիպար մարդ ես : Մենք ալ քու սայեյէդ սկարտքէ կապասինք :

Աբխազոմ աղան մնառուիները կապելն , փողոց ցատկելն , երեք բեմասկիր բերելն ու մնառուիները գուրս Հանելն մէկ կընէ :

Սակրիչը , քահանան , տիկին Շուշան եւ Մանուկ աղան կը հետեւին իրեն մինչեւ . . . հիւրանոցին գուռը ուսկից կը մասնէ Աբխազոմ աղան , եւ կը հետանան իրեն հետեւողները . բացի Մանուկ աղայէն , որ կընկերանայ Աբխազոմ աղայէն՝ հաշճուերը կարգադրելու համար :

Այս օրէն ի վեր Աբխազոմ աղան տեսնող չեղաւ , միան թէ քանի մը շաբաթներ նոյն հիւրանոցին գրան առջեւ կտեսնուէին խմբագիրք , հեղինակք , բանատ տեղք՝ իրենց թեւին տակը թղթեայ ծրաբներ ունենալով :

Այսպէս ուրեմն կարգուելու նպատակաւ Պոլիս

եկողն՝ ազջիկ մը իսկ տեմնելու ժամանակ չունեցաւ եւ ինչպէս կըսեն՝ բուրդ ու բապուն վախաւ մայրաքաղաքէս : Բայց անջնջելի յիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մէջ :

Երբ երկու-երեք հեղինակք մէկտեղին՝ «Ինստի փախուցինք սա Աբխազոմ աղան» կըսեն ու կը խնդան քիչ մը :

Խակ երբ գրամական տագնաափի մէջ գանուեն՝ «Աստուած , Աբխազոմ աղա մը խրկէ մեզի» կըսեն եւ իրենց միտքով ալ կը յաւելուն , « խնդրեցէք զԱբխազոմ աղան , եւ ամենայն ինչ յաւելցի ձեզ » :

Մեծատուններն ալ կը յիշեն Աբխազոմ աղան , երբ գրական մարդ մը անոնց մեկենասութիւնը խնդրէ :

— Աբխազոմ աղա չենք մենք . կըսեն :

Խակ մենք , որ ներկայացած չենք Աբխազոմ աղայէն՝ կը հրատարակենք սոյն գործն , ո՛չ այնքան մեզադրելու նպատակաւ ազգային խմբագիրներն , հեղինակներն , բանաստեղծներն եւ այլն , որքան ներկայացնելու համար ապագայ սերնդեան՝ ժամանակական գրական մարդոց ողբալի կոցութիւնն եւ գրականութեան մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերութիւնը :

Վ. Ե Բ ֆ





Տ. ՏՕՂՄԱՄԱՃԵԱՆ տպարանի «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՐԱ  
ԱԺԱՆ ՀԲԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ» ու առաջին թիւը  
հրապարակ ելաւ, որ է՝ անմաշ Պարսիկանի «ՄԴ-  
ՀՅՈՒՊԱՅԻ ՄՈԽՐՍՑԱՆՆԵՐԸ» գրքոյիլ, որուն  
դինն է Յ ու կէս Ղըզ:

Կը գտնուի ամէն գրավարձաներու եւ լրտպա-  
վաճառներու քով: Տառը եւ աւելի օրինակներ գնող-  
ներուն համար օրինաւոր զեղչ: Կեդո՞սատեղին է՝  
Տ. ՏՕՂՄԱՄԱՃԵԱՆ տպարանը՝ Կ. Պոլիս, Շաբաթ. խան,  
ուր կը տպագրուին ամէն տեսակ լրագիրներ, հան-  
դէսներ, գիրքեր, նոտակագլուխներ, հարանեկան  
տոմսակներ, մահողդեր, այցաքարտեր, եւն. եւն.  
խիստ գոհացուցիչ գիներով:

Փորձեցէ՛ք, եւ պիտի համոզուիք:



ՀՀ Ազգային գրադարան



NL0362199

50165